

Հ. ՎԱՀԱՆ ՑՈՎՀԱՆՆԵՍԻՆ

(Վ. Ա. Ռ. Ա. Տ. Բ.)

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՒՂԼ

(1937 — 1947)



ՎԵՆԵՏԻԿ — Ս. ԴԱԶԱՐ

— 1948 —

Հ. ՎԱՀԱՆ ՑՈՎԱՆՆԵՍԵԱՆ

Ց91.ց9

(Վ. Ա. Ա. Տ Ո Ւ Թ)

Հ85

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՒՂԵ

(1937 - 1947)

A $\frac{\pi}{4000}$



ՎԵՆԵՏԻԿ — Ա. Պ. Ջ. Ա. Ջ. Ա.

— 1948 —





ՆՈՐԾԵՆ գիւղը (Ալո շրջան)

ԻՄ ԵՆԵԴ. ՎԱՅՐԻՍ
ՆՈՐՏԵԿ', Ի
ԽՈՆԱՐՀ Ի ԱԿԻՉԵՐՈՒԽ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՒՂԼ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՒՂԸ

Այնտեղ հեռուն, լիոներուն մէջ անշմար,
Ուրտեղ ամպեր կը ճախրեն,
Հայկական գիւղն իր տուներով իսոնարհ
Ճամբորդներուն ապաւէն
Ճամբաներուն հրբաւէր
Սրտաւեր . . .

Հաղիւ հողէն բուխերիկով մը զատուած,
Ինչպէս հսկայ սեւ շուշան,
Սիրտ մը բորբոք խոշոր վէրքի պէս բացուած.
Հին ատրուշան, հին խորան
Կարծես երէկ Քսեննովոն,
Իջաւ հոն :

Մէկը միւսին յեցած պատերը խարխուլ
Բայց միշտ կանդուն, եւ դարեր
Հեղեղներու եւ խիստ բուքին դէմ անդուլ
Կը պայքարին անվեհեր :
Եւ հաւատքով կը նային,
Կապոյտին :

Ամէն տանկիք օղակ օղակ երկնքէն
Կախուած ծուխովն իր անծայր
Կը հանդուցուի եւ կը լուծուի մշտօրէն
Ճերմակ ամազի պէս վարար,
Որ ոչնչէն կը ծընի
Ու կ'անցնի :

Խաղաղութիւնն հացի նըման բարեհամ
Կը բաժնըւի տունէ տուն.
Անծանօթներ ունին սրտի բարեկամ,
Առատ սեղան, հանդիստ քուն,
Բընակիչներ սրտարաց
Դուներ բաց :

Շընորհագեղ եղանակները չորս քոյլը
Լի բերքերով կը դառնան.
Մին հաց կու տայ, միւսը խաղող կաթնաթոյլը
Եւ մեղրածոր միրդն աշնան.
Մարդիկ ձմբան ծուլօրէն
Կուշտ կ'ուտեն :

Բաւական է իրենց փոքրիկ հորիդոնն
Եւ հէքեաթներն հիներուն.
Օղին ժաքուր, դոմերու ջերմ երեկոն
Պաղատանքն է ամէնուն
Մինչեւ ակութն ըսպառէ
Բոցն անկէ :

Վաղը կրկին սայլը լեցուն կը դառնայ
Ուղիներէն ծամածուռ .
Վըրան ցորենն առաղաստի պէս հսկայ ,
Կը ծիծաղի հսկաթուռ .
Կ'երդէ անիւն ոսկեմատ ,
Խանդակաթ :

Նորէն կոչնա՛կը մըճակուռ կը փշրէ
Կասոյոտ միջոցը բիւրեղ .
Կը ծովանայ եւ գահավէժ կը ժայթքէ
Յորդ ձայներու ջրհեղեղ
Հովտէ հովլիս , սարէ սար
Խօլաբար :

Աղջիկներու զըւարթ թափօրն առտշւան ,
Կ'իջնէ աղբիւրը ձորին .
Իրենց դէմքերն երաղներով բազմազան ,
Երկչոտ սիրով կը վառին
Կարօտալիր նոր դարնան
Մայրութեան :

Սիրակակաչ սըրինդի սոյլը սարսոսուն
Կը սորսորի սարէ սար .
Վարդերու մէջ պատըշգամէն կարկառուն
Դէմք մը ծաղիկ , դողահար
Կ'ուզէ թռչիլ սըրինդին
Շըթունքին :

Արուէն ծխստ թսնիրներու քոյլ ոլոր
Գիրու թաթիկներ կը ծափեն .
Որոնց աչքերն ինչպէս վայլուն սեւ սալոր ,
Վար կախուած են թուշերէն :
Ու միշտ նորեր կը բացուին
Ժպտաղին :

Քանի՛ քանի աշխատանքի իրաններ
Հասակ առին քիւին տակ .
Ո՞րքան րազուկ զերդ կազնիի հաստ ձիւղեր
Եղան զերան եւ նիզակ ,
Եւ հսկեցին մշտարթուն ,
Թշնամւոյն :

— Տէր , մի՛ թողուր սեւ ամողերու բանակներ ,
Եւ սաղմի խուլ աղաղակ .
Թող արեգակն աղատ վարդէ երկինքներ
Լուսինն ելլէ հարսնորակ .
Երկինքն ըլլայ պարդ ու զոյլ ,
Ասողերոյլ :

Թող չըպակսին արագիլներ հըրաթեւ
Քիւերու տակ հին ու չէն :
Անցորդ ըլլայ եւ իրարու տան բարեւ .
Սեմին վըրան համբուրեն
Պանդուխտի ձեռքն աղջիկներ
Հիւրասէր :

Օրհնլսին թող հայոց դիւզերն անհամար,
Զուրերն առատ, լոյսն հոսուն.
Գայ սարերէն ոչխարներու հօտն անծայր
Կաթով երբուծը լեցուն,
Եւ բուրգն հովին մէջ խըսով,
Բլլայ ծով:

Թող ծվծըլփայ հայ օրօրանն ողորէ.
Սուրբ անկողինն հայրական.
Օճախն անմար, հացը խունկի պէս բուրէ.
Եւ ծարաւի մարդկութեան
Աէրը բըխի դերդ աղբիւր
Ամէնուր:

ԳԻՒՂԻ ՑԱՄԲԱՆ

Գիւղի ճամբան, ճառաղայթի պէս վէտ վէտ.
Գիւղի ճամբան, ճերմակ երիզ այդային.
Կը շղթայէ մըշակին սիրտն հողին հետ
Եւ դաշտերու երջանկութիւնը դիւղին:

Ծիր կաթինն է այս մեր խոնարհ աշխարհին
Որ կ'երկարի արշալոյսէ արշալոյս.
Ուսկից զեղուն սափորներով կը հոսին
Բերքերն առատ չորս քոյրերուն ոսկէհիւս:

Հեռուն անծայր հորիզոնէն կը ծագի
Նախ մըշուշոտ ապա ժպառն ծիրանի,
Բոլորուելով բըլուրներուն ջինջ գօտի,
Զերդ ծիածան թումբերուն չուրջ կը յածի:

Կ'ոստնու յանկարծ եւ քամակն իր պիրկ կ'ուռի,
Երբ անդերէն կու զայ լեցուն սայլն ոսկեայ.
Զիու մը պէս որ բաշերով կը փրփրի
Երբ վառաւոր յաղթանակէ կը զառնայ:

Կը հոլովի բարտիներու ընդմէջէն
Վարսահանդոյց երիզի պէս ծալ ի ծալ.
Յանկարծ կ'ըլլայ մեծ զետ մ'հեռուն կաթնեղէն
Փոշիներուն եւ ամպերուն մէջ թաւալ:

Մօս է նորէն, վերադարձող յոյսի պէս,
Բերանաբաց չուքերուն տակ կը հեւայ.
Ամէնուրեք կը հետեւի ինձ ու քեզ
Որ մեր սրտէն վիշտ կամ ժըպիս մը գողնայ:

Դիւզ կը մտնէ, կը բաժնըւի տունէ տուն.
Կը խառնըւի ընտանեկան հաճոյքին.
Լիով կու տայ իր բարիքներն ամէնուն
Եւ ամէնէն կը տանի տենչ մ'աշխարհին:

ԳԻՒՂԻ ԱՓԻՆ

Կ'ուղէի ըլլալ մեր զիւղի ավեն
Հասնող կարաւան, ծարաւ աղբիւրին.
Ճակատըս զետին, սիրտըս քարերու,
Լըսէի զանդերն առտու իրիկուն:

Տանջըւէի միշտ՝ սիրելուս համար
Ու սիրտըս վառէր ոսկի ամող դառնար,
Տարածուէր զիւղին վըրան ծիրանի
Մարդիկ ըսէին, նոր այդ կը բացուի:

Նայէի խոնարհ պատուհաններուն
Մըթին քիւերուն՝ բոյներով լեցուն.
Եւ հոգիս փոխուէր ճերմակ զեփիւոի
Մարդիկ ըսէին թէ՝ հընչտակ կ'անցնի:

Գային աղջիկներն երդով զիւղերէն
Տենչերըս կախած ճերմակ վըրերէն.
Եւ ես ցանէի թումբերուն վըրայ
Շուշան եւ յասմիկ, քըքում եւ հինայ:

Եւ հաւքերն իջած ուսերուս վըրան
Բանային թեւերն աստղերու նըման.
Ես փոքրիկ մատուռ, իմ սիրտըս խորան
Այնտեղ երդէին զիւղի շարական:

Կուղէի ըլլալ մեր դիւղի ափին
Ցնծալից արեւ գարնանամուտին
Արտերն իջնէի ու մատազ ցորենն
Արբենար լոյսով հոգւոյս բաժակէն :

Նըշենին դառնար ըսպիտակ վերի,
Ինչպէս կ'երաղէ մեղուն վայրենի.
Իրրեւ նըկարիչ ներկէի վարդեր
Որ ամէն անցորդ ունենար իր ոէր :

Առուակներուն մէջ, աղբիւրի վըրայ
Յուղեր իյնային քեկրեկ շափիւզայ.
Ուր միշտ կը նստի խաւարը թախծոտ
Այսուեղ ալ ծաղէր գարնան առաւօտ :

Բացուէին զոներ ու պատուհաններ
Հարսնեմատն այնակ իր գիւղակն հիւսէր.
Ելլէին մարդիկ իրրեւ հարսնեւոր
Աչքերն ամէնուն շիթի ոէս աղուոր :

Կուղէի ըլլալ մեր դիւղի ափին
Ամառուան երկինք կապոյտ եւ խորին.
Լեռնէ լեռ ձլլած բիւրեղեայ կամար
Եւ դիւղակն աղքատ, Ասուուծոյ տաճար :

Կանչէի հովերն , հաւքերն երկնաշու
Ցորեններուն մէջ երդեր դընելու .
Հնձէին մարդիկ հասկեր ոսկեծայր
Կապէին չողեր ճիւղերով դալար :

Սայլն արձականդէր հովիտէ հովիտ
Ինչպէս շէկ աղջիկ , կուրծքին մարդարիտ .
Ճամբան բարձրանար , հասնէր ամպերուն ,
Բլլար ծիածան , համաստեղութիւն :

Երրոր որոտայ փոթորիկն հեռուն
Փարիմ իր սրտին , խնդրեմ թողութիւն .
Մի՛ փոխեր , ըսեմ , քրտինքն անէծքի
Պարզէ մեր դիւղին դօմիու ծիրանի :

Աջ ձեռքս արեւելք , ու ձախս արեւմուտ
Բերեմ ճաճանչներ , բերեմ եւ կապոյտ .
Բլլայ հորիզոն տուներու ձեղուն
Ցորեննոց դաշտերն , այդին դինետուն :

Կ'ուղէի ըլլալ մեր դիւղի ամիկն
Սեպտեմբեր ամիսն , աշնան թաղուհին .
Այգիներու մէջ նստած խնճոյքի
Նոր դինիներով բաժակ բռնէի :

Ծառերն ըլլային հեթանոս վարձակ ,
Եւ պարերն իրենց սրտի զառանցանք .
Քամին չուրջս հանէր դեղին փոթորիկ
Ու կեանքն հոն ըլլար խենթ ու դեղեցիկ :

Երբ խոնարհէին չողերն արեւուն
Հորիզոնէն վար, ինչպէս ծերութիւն.
Միշտ ևս ըլլայի բնը կը անք մեր դիւդին
Եւ սիրտս այ ակութ մենաւոր ծիտին:

Միբուր բաշխէի հէզ պանդուխտներուն,
Մառերուն չուքեր, ճաճանչ խաչերուն.
Երդիքներէ ծուխն ելէր ըսպիտակ
Ինչպէս թէ մառեն չուշան ու բամբակ :

Ու վերջին խամբող վարդն ես գրկէի
Այնքան սիրելի, այնքան թափածալի,
Որ Աստուած գըթար հէդ սոխակներուն
Եւ տար աշխարհիս մշտնջևան դարուն:

三

Կ'ուգէի ըլլալ մեր գիւղի ամին
Տկնորը գրկիս ձմրան ծերունին,
Ըլլար մեղեղիս ձիւնի թոյլ բաթիւ
Որ առանց թեւի կարենար թոչիւ:

Եւ հիւղի նըման լքուած ձիւնին տակ
Խորհէի սըրինդն եւ հօտն ըսպիտակ .
Եւ ունայնօրէ՞ն , եւ ունայնօրէ՞ն
Խնդրէի նոր վարդ սառած մասուրէն :

Եղեւիններու ճիւղերը սառած
Մոմեր ըլլային Ծընունդին դիմաց .
Երդիքներէն վար իջնէր իմ հողիս ,
Իբրև հրեա,տակ տալու աւետիս :



Մինչ դիւղակն հանդարտ ծըլսէր ու ծըլսէր
Ակութին հետ միշտ վառելով սրտեր .
Եւ հէքեաթ դառնար դաշտերուն վըրան
Տարտամ շողերով փերի լուսնկան :

Երբ իջնէր լեռնէն բուքը կատաղի ,
Գոռալով ինչպէս չեփոր պայքարի ,
Ես տարածէի թեւերս պահապան
Մեր փոքրիկ դիւղին յոյսերուն վըրան :

Կ'ուղէի ըլլալ մեր դիւղի ամիկն
Աստղալից գիշեր մ'ձայկը զէնիթին ,
Տասներկու ասաղեր զլիսուս դըրասանդ
Եւ մահիկն արծաթ ոտքերուս օղակ :

Լուսնի գրկին մէջ տեսնէի դիւղակն
Ինչպէս հեշտաքուն տըդան քօղի տակ .
Պատուհաններուն ետեւ մշտարթուն
Զիս լոյս մը կանչէր դըթալով իր տուն :

Լըսէի մանկան սրտին ելեւէջ ,
Հեւքը կոյսերու երկու վարդի մէջ .
Խոնջ մըշակներու կոտերուն վըրան
Զեռքերս դընէի համբոյրի նըման :

Ա՛խ , ես ըլլայի սարերու վըրան
Մեր դիւղի հովիւն , երդերու մուսան .
Սըրինդըս մոլար , աչքերըս տարտամ
Եւ ամէնուն հետ սրտի բարեկամ :

q h h q h u b r q l

ՏՈՒՆԸ

Յիշատակներս ըրած արեւ
Եւ մանկութիւնս ինձ ճանապարհ,
Թողուցէք ինձ դառնալ ետեւ
Խղճի խայթով, վիզըս խոնարհ
Եւ անառակ որդիի պէս
Բուժելու իմ տունի ցաւերս :

Բուժելու իմ տունի ցաւերս,
Տալով ճակատս հին որմերուն,
Աղօթքի տեղ ըսեմ մեղքերս,
Լըւամ ոտքերն անցորդներուն
Արցունքներով Մագդաղենի,
Սեմն համբուրեմ իմ հայրենի :

Սեմն համբուրեմ իմ հայրենի
Հետքերն օրհնած տընտրներուն,
Քարերը սուրբ հընամենի.
Բաղուկներով դրկեմ մեր տունն
Ինչպէս խաչերն եկեղեցւոյ,
Հոն արտասուեմ մինչ երեկոյ :

Հոն արտասուեմ մինչ երեկոյ
Բապասելով որ ճանչնան զիս,
Բսեն դարձեալ խօսքեր սիրոյ,
Ու ներս կանչեն պանդուխտ հողիս,

Ինձ շընորհեն անկիւն մը տան
իրրեւ մահիճ եւ գերեղման :

Իրրեւ մահիճ եւ գերեղման,
Խօլ տենչերուս՝ նոր խանձարուր:
Թող միշտ կապեն սարդերն ոստայն
Մեծ պահքի պէս սեւ վարագոյր.
Ես մեր տան մէջն օտարական
Անհամարձակ նայիմ միայն :

Անհամարձակ նայիմ միայն,
Ու չըտեսնեն հառաջանքներս,
Ողորմութիւն ինձ քոյրերս տան,
Ներողութիւնն իմ եղբայրներս.
Ու ծընողքիս սուրբ անկողին
Լամ ու զրկեմ կարօտաղին :

Լամ ու զրկեմ կարօտաղին
Հստուերը մօրս ու հօրս անուն.
Այնտեղ ինչպէս որ առանձին
Նայիմ նորեկ սերունդներուն.
Հաղուիմ շուքերը սեւ սըքեմ
Ես մեղաւոր ամէնուն դէմ :

Ես մեղաւոր ամէնուն դէմ
Եւ մեր հողին ուխտաղըրուժ.
Բըռունցքներով կուրծքըս բախեմ
Զղջումն ըլլայ թող վիրաբուժ,

ԹՈԽԻՐԵ

Սրտի մը ալէս որ դաշոյնով վիրաւոր
Ծիրանի սէր կ'արձակէ,
Ծոցը հողին բացած են վէրք մը խոչոր,
Ու բոցը զայն կը սպառէ:

Կը ձեւանայ իր խեցեղէն շրթներուն,
Անրջական ծիր կաթին.
Որոն վըրայ կը պարէ բոցը ցնծուն
Հարսերուն պէս մէր դիւղին:

Ոչ սուրբ նոճին, ոչ սարերու սէդ մայրին
Հոն աճիւնով կը զատուին.
Սիրոյ պէս է ուր հաւասար կը վառին
Սիրտն աղքատին, հարուստին:

Բոյրը հացին մէդի նըման ոսկեղնիկ
Կը բարձրանայ անդադար.
— Քու քրտինքդ է խըմորին մէջ, Հայ մայրիկ,
Երբ կը ծըռիս թոնրէն վար:

Կը լըսես միշտ խուլ հառաջներ ծառերու
Եւ հովերու կաղկանձիւն.
Որոնց տարտամ խարշափներէն յաճախ դու
Կ'երաղէիր ըղձութիւն:

Այսպէս էր մեր եւ Ատրուշանն հեթանոս,
Սրբացուցիչ հուրն անչէջ.
Ուր զու վերջին սրբանը էր Վեստեան կոյս
Կաղօթես միշտ բոցին մէջ:

Դու լոկ դիտես կըրակի թովքն ու լեզուն
Առանց գրքեր կարդալու.
Կը հետեւիս ուրախ անոնց թեւերուն
Երբ կը կանչեն թոչելու:

Ու միշտ նստած դիշեր ցորեկ առանձին
Ինչպէս թերափ մը բարի,
Դուն չես թողուր առանց խունկի մեր բաղին,
Հացին վըրայ խաչն ոսկի — :

Իմ հայրս ալ ցուրտ երեկոյեան ժամերուն
Այստեղ նստաւ մըստախոհ.
Յիշեց պապերն եւ հայրենի պատմութիւն
Հանդըստացաւ ինքն ալ գոհ:

Իրենց սրտի կըրակն ալ մեղ յանձնեցին
Իրեւ աւանդ ուխտական,
Թոնիրներէն բոցերն եթէ ըսպառին՝
Չըկայ այլեւս Հայստան:

ԱԵՆԵԱԿԸ

Ներէ ինձ , մայր , թէ երբեք
իմ մանկութեանս սրբավայր
Յիշեմ պիտի սրտաբեկ
ինչպէս մըշուշ եւ խաւար :

Պատերուն մէջը խարխուլ
Գիտեմ թէ զիս երկնեցիր ,
Օրօրեցիր եւ անդուլ
Մեր երգերով տիրապիր :

Մաքիս անհուն հորիզոն
Պատուհան մ'էր նեղ ու ցած .
Զեղունն էր ինձ մըրայօն
Իրրեւ երկինք սրտաբաց :

Պատին վըրայ խստավէմ
Պատկեր մը կար վոռեւոր .
Ռուսիոյ ցարն էր ես կարծեմ
Կամ Հայր Աստուած մ'ալեւոր :

Փըսեաթ մը կոչու , դոյնըդոյն
Յատակն ամբողջ բռնած էր
Խողանն ինչպէս արտերուն ,
Մօս աշունին ցրտաբեր :

Նստած էր հոն հայրը լուս,
Բարձերուն մէջ մետաքսի
Գլխուն բարախն ամպաթոյը
Ահաղնակերպ չիրքասի:

Սենեակն ամբողջ կը լեցուէր
Մութ խոհերով իր մորձին.
Յետոյ կու դար ինքնայեռ,
Կու դար կիզիչ մեր օդին:

Կը սպաշտէինք կուռքի ոլէս,
Կը սիրէինք դողալով.
Կանդնած իր գէմ լըրջերես
Վեց եղբայրներ մէկ շարքով:

Թաւ յօնքերուն շուքին տակ,
Կային երկու սեւ լիճեր,
Ուր կը սպահուէր անապակ
Իմ սպապերուս հողին դեռ:

Սրտէս սարսուս դեռ կ'անցնի
Երբ կը լիշեմ զինքն այնտեղ.
Նըման քարէ կոթողի
Պերեւեշներն իր ահեղ:

Եւ սպատերն հոն աղքատին
Անհուն աշխարհ մ'էր կեանքի.
Հոն էր որ զիս կնքեցին
Սրբութիւններն հայրենի:

Արշալոյաներ բացուեցան
Սրտերու մէջ կորովի ,
Եւ բազուկներ ցցուեցան
Աշխատութեան ու դէնքի :

Հոն սուրբ դաղտնիքը կեանքին
Կ'աւանդեն միշտ իրարու .
Հին հաւատքով կը ծընին
Նոր հոգիով մեռնելու :

Ամէն նայուածք հարադատ ,
Ամէն մէկ սիրտ տըրուիուն .
Կը ցոլանայ պատէ պատ
Ակութին հետ որբութիւն :

Միշտ նոր աչքեր կը վասին
Հարսերու սուրբ քօղին տակ .
Նոր բազուկներ կ'երկարին
Հայրենիքի գըրօշակ :

Պատուհաններ կը ցոլան
Հոգիներու ջահերով .
Ուր Արտաշէս և Տիգրան
Կ'երազին նոր հաւատքով :

Թեւեր կ'առնեն դէպ' հեռուն
Ինչպէս արծիւ ըսպիտակ .
Հսկելու մեր փառքերուն
Արեղակի թեւին տակ :

Երբ կը դառնան իրենց բոյն
Լեռներուն մէջ ձիւնապատ՝
Կը բերեն բոցն արեւուն
Պըսակելու նոր ճակատ :

Ու սենեակներն իրիկուան,
Զերդ քարայրներ սեւ ու մութ,
Մըուայլօրէն կը լայննան
Կարծես աշնան արեւմուտ :

Հոն զաւակներ ու թոռներ
Լամբարին տակ կը նստին.
Հայրըս կ'ըսէ . «Զաւակներ,
Մըտիկ ըրէք իմ խօսքին .

Այս պատերուն մէջ ծընան
Հայրս ու պապերս վառքով,
Ո՛վ որ վորէ հիմն այս տան՝
Մեռնի օձին խայթոցով :

Այս սեմին տակ մըթաստուեր
Հայրս ու պապերս հանգչեցան,
Ո՛վ որ լըքէ իր դռներ
Թող չունենայ գերեզման» :

ՊԱՏՈՒՀԱՆԵՐԸ

Պատուհաններն ինչպէս աչքեր մշտարթուն,
Որոնք չունին եւ տրամութիւն եւ գիշեր,
Միշտ երկնային տեսիլներուն սիրաջներ
Կը հրդեհուին տենչանքներով օրերուն:

Աչքերու պէս որ սիրելով կ'ընծայուին,
Գեղեցկութիւնն երջանկութեան փոխելու,
Պատուհաններն այնքան նըման ամուերու
Լոյսին համար միշտ նայելով կը սպասին:

Ու սրտերէն ու տուներէն մըթաստուեր
Կը սաւառնի լոյսի փափաքն երդելով,
Բարութիւնն է որ զիւզական ժըպիտով,
Տուն կը կանչէ խոնջ ճամբորդներ եւ հւրեր:

Առանց մարդու պիտ' ըլլային անոնք կոյր,
Լայն կոպերով միշտ խաւարուն եւ միշտ բաց.
Ոչ մէկ արեւ զիւզին համար հրդեհուած
Պիտ' ըլլար իր զոհագործման մէջ աղուոր:

Անոր համար արշալոյսները կանուխ
Պատուհանները չողերով կը բանան.
Որոնց ետեւ միշտ ժպտագին սրտեր կան
Թուչունի պէս ոստոստելու ճիւղէ ճիւղ:

Մաղաղաթեայ էջերու պէս ընդարձակ
Ամէն արեւ հոն կը զըրէ իր արկած,
Եւ անոր չուրջն եղբեւանին բոլորած
Կեանքի մատեանը կ'անուանէ եղանակ :

Կը լեցուի տունն աղամանդեայ չուքերով
Մինչդեռ կապոյտն առանց չուքի կը մընայ .
Հարազատ են իրերն իրար հետ հիմա ,
Իրին չըթներն երջանիկ են համբոյրով :

Ամէն անդամ դէպ՝ հորիզոն երբ բացուին ,
Գեղեցկութիւնն է որ կ'առնէ իր թեւեր .
Հաջաղին տակ լոյսի կարօտ նոր հարսեր
Կը համբուրուին արեւուն հետ եւ կեանքին :

Պատուհաններն ինչպէս քոյրեր թեւ թեւի
Արեգակին հետ գիւղէ գիւղ կը չրջին .
Ու կը կազմեն հսկայ պըսակ մ'աշխարհին
Մարդկութեան սիրտն հանդուցելու մեր հողին :

Ամէն մէկն իր նայուածքն ունի առանձին ,
Ոլոռնելու հորիզոններ հեռաւոր .
Եւ անորոշ գիշերներու մէջ անդորր
Կ'անյայտանան հաղորդուելով անհունին :

ԽԱՆՉԱՐՈՒՐՔԸ

Ինչպէս կեանքի ծառի շուքին մայր Եւան
Օրօրեց իր Աբելին նոր ժըպիտներ,
Եւ Աստուծոյ ուրախութեան յանձնեց զայն.
Տենչալով միշտ որ փըթթին շուրջը վարդեր,

Այսպէս մայրերն հայկական մեր զիւղերուն,
Օճախին քով օրօրաններ կը կախեն.
Եւ սիրտն իրենց՝ յասմիկներու զերդ գարուն,
Զի յաղենար մինչեւ հիմա սիրելէն:

Շուշանի գոյն քօղերու մէջ կը դընեն
Կըրակն ինչպէս մէջը խունկի ծուխերուն.
Անխոնջ մըշակ, Եւ մարտիկներ կ'երազեն
Երբեմն ինչպէս Վահագնի բոց օրերուն:

Մայրերու սուրբ ծոցերուն մէջ կը բացուի
Մեր արշալոյան յոյսերով միշտ զեղեցիկ.
Ինչպէս երկինքն է խանձարուրքն արեւի,
Հայաստանն է մեր օրոցքն ալ երջանիկ:

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

իրենց աչքերն առին վլճիտ աղբիւրէն
եւ սրտերն ալ Աղբարանց արիւն ծաղիկէն .
Երջանիկ է բընակիչն այն բընութեան
Ուր կը բացուի միշտ եղեմի տեսարան :

Անոնք դիտեն գրկել երկինք եւ արփի
Ծառերուն պէս լայն թեւերով դեղջուկի .
Տուներուն մէջ տալ ապաստան ըստուերին
Որ խոյս կու տայ ճաճանչներէն արեւին :

Աղբիւրներուն վլրան յուշիկ կը հակին
Սլփուելով հոն իրենց դէմքի ծիրանին .
Կը տարածեն թեւերն իրենց միշտ երկին
Որ յողնաբեկ արտուատիկներն ալ հանգչին :

Ամէն մէկն է ուրիշ պատկեր մ'Աստուծոյ
Եւ բիւրեղեայ ուրիշ սափոր մը սիրոյ .
Պարզ բընութեան մէջն աւելի պարզ հոգի
Որ կը թըւի լոյս թափանցող ապակի :

Կը դտնեն միշտ իրենց մանուկ էութիւնն
Երբ կ'աղօթեն նորեկ ծաղող արեւուն .
Եւ դաշտերուն սուրբ նայուածքով շղթայուած
Կը սիրեն կեա՞նքը լոյսին պէս սրտաբաց :

Սրտերն իրար մօտ են ինչպէս երկու վարդ։
Աչքն աչքին մէջ մեծ աստղերու պէս հանդարս։
Լոյս կը բերէ կարծես ուրիշ արեգակ
Բոլորելու բարութեան շուրջը պըսակ։

Սիրս շղթայող ճաղեր չըկան երկաթի,
Ո՛չ բիւրեղեայ արքունիքներ հարուստի.
Երկինքն է տուն, եւ զիւղն է մէկ ընտանիք
Իրար զրկած սիրով տանիք առ տանիք։

Ուրախութիւնն է որ խունկի տեղ կ'այրի
Ծըսաններէն, նըման արծաթ բուրվառի.
Իրենք են որ հէքեաթներէն վաղեմի
Սորվեցան միշտ բոլորուիլ շուրջն օճախի։

Կը փնտոէ լոյսն իրենց աչքերն օր,
Անոնք, զիսէ, թէ կապոյտ են եւ միշտ խոր.
Իրենք են որ կեանքին կու տան զոյն մաղուոր
Շուշանն ինչպէս լոյս կը սըմոէ իր բոլոր։

Անշուշտ անոնք ծաղիկներէն սորվեցան
Երազել միշտ բոլոր աշխարհս բուրաստան.
Հիւր ընդունիլ ու զայն պատուել համբոյրով.
Կոչել մարդիկն եղբայրութեան անունով։

Երջանիկ են այնտեղ ծագող զարուններ,
Որոնց մարդիկ կը հաւատան իրենց սէր.
Ու կը զտնեն սրտերուն մէջ նոյն զանդիւնն՝
Որ լըսեցին ըստեղծումի օրերուն։

Եւ Աստուած ալ անոնց վըրայ կը նայի,
Ինչպէս անմեղ մանուկներու սիրելի .
Որոնք կ'առլրին եկեղեցւոյ շուքին տակ
Միշտ երկիւղած, միշտ մարդասէր, միշտ մըշակ :

ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Խարտեաչ կամ սեւ, հայկական բոց աչքերով
Ճամբաններուն մէջն անհանդիստ կը խաղան.
Կը լեցուի գիւղն իրենց անոյշ աղմուկով,
Զերդ ծիծառներ վերադարձած նոր դարնան:

Անոնք զիտեն երջանկութիւն տալ գիւղին,
Եւ երկարել լոյսին համբոյր շրթունքի.
Ինչպէս նորեկ թըռիչ տոնող աղաւնին
Իր թեւերով ճամանչներուն կը հըպի:

Կապոյտ զեփիւոն ալ իրենց հետ թեւ թեւի
Կալերուն մէջ աչքիկապուկ կը խաղայ.
Վար է կախուած երկինքը մայր ժպտալի
Ալեւորներն ալ ունին սիրտ մ'երեխայ:

Իրենց համար ձըմեռ չըկայ կամ թախիծ,
Այնպէս են միշտ՝ ինչպէս կերտած է Աստուած,
Ու մենք, աւա՛ղ, պատրանքներուն սրտակից
Կը սիրենք կեանքն երկինքներէն հեռացած:

Ու մանուկները կէս մ'երկինք, կէս մ'այստեղ
Հրեշտակներ են մեղի համար ժպտելու.
Կը սիրեն կեանքն ու կը մընան միշտ անմեղ
Երկիր իջած նըման վորքրիկ չողերու:

Ո՞չ թէ աչքերն , այլ սրտերն են որ կ'երթան
Դաշտերուն մէջ հովերուն հետ թռչելու .
Գարուն է միշտ ուր մանուկներ կը խաղան ,
Եւ ծերութեան ճամբան երկինքն հասնելու :

Երբեմն անոնք դումարտակներ կը կաղմեն ,
Պատերազմի չեփորներու սիրահար .
Կարծես հեծած Մըհերի ձին հըրեղէն՝
Կ'երազեն մահն յաղթանակի ճանապարհ :

Բայց զեղեցիկ եւ աւելի բոցուտ են
Յորենն ինչպէս չողերուն տակ Յուլիսին ,
Երբ իրենց դութն աղքատներուն կը բաժնեն
Սփուելով սէրն ոտքերուն տակ ծիրանի :

Կը համբուրեն մանուշակի պէս խոնարհ
Հիւրերու ձեռքն այնտեղ բուրում դընելով .
Ո՞րքան նըման է Եղեմին մեր աշխարհ
Ուր կեանքն է պարզ եւ լի փոքրիկ խորհուրդով :

Երամ երամ յանկարծ կարծես կը թռչին
Թումբերէն վար , շուշանի պէս հողմավար .
Հասնիլ կ'ուզեն հորիզոնի արեւին
Անկից ժըպիտ , յոյս բերելու մեզ համար :

Ո՞րքան նըման են հաւքերուն փոքրաթեւ
Գոհ պատառիկ մօրհնեալ հացի բաժինով .
Երանի՛ թէ մընային փոքր ու թեթեւ
Երջանկութեան ծաղկենըկար հանդերձով :

Մինչ կ'երազեն ըլլալ հուժկու մըշակներ,
Արտեր հերկել, կորաքամակ մաճին քով.
Եւ մըշակի երազ տեսնել դիշերներն
Ռւրախ կանդնած հասկերուն մէջ ոսկեծով:

Բայց տակաւին տառապանքի անընտել
Կը խորհին լոկ դաշտեր, փողոց եւ գնդակ.
Թռչունի պէս կ'ուզեն միայն ճըռուողել
Մայրիկներու սիրապատար թեւին տակ:

Գիշերներն ալ առանց վշտու հառաչի
Արտուտիկի պէս կ'ամփոփուին հեշտ քունով.
Ու վարժ է միշտ չըթունքն իրենց աղօթքի
Որ կը սկըսի կը վերջանայ ժըպիտով:

ՀԱՅԵՓԸ

ՃԵՐՄԱԿ նաշին կը շաղեն
Հարսի մատներն սոկեղէն.
Եւ տաշտին մէջը կ'ուռի
Նըման կաթէ փրփուրի:

Տուներն ամբողջ կը բուրեն
Երջանկութիւն ու ցորեն.
Վարդերուն պէս Մայիսի
Խիւոը ծիրան կը փոխուի:

Եւ անոր մէջ կը խառնեն
Արշալոյսի չողերէն,
Դաշտի եղեամ ու քրտինք,
Քիչ մ'ալ կաղոյտ մեր երկինք:

Թոնիրն արդէն կասկարմիր
Հորիզոն մ'է ոսկեծիր,
Շրթներու պէս վարդերու
Պատրաստ սրտեր այլելու:

Խըմորն ահա կը բացուի,
Նըման ճերմակ մետաքսի.
Եւ իջնելու կը սպասէ
Մկրտարան կըբակէ:

Տաճարի պէս խնկարոյլ
Բոնած է տունն հացի բոյլ .
Մինչ կը բախեն տենդաղին
Զայն թռնիրի շրթունքին :

Հացը կ'ըլլայ թափանցիկ
Քօղի մը պէս գեղեցիկ .
Զերդ մկրտուած երեխայ
Որուն վըրայ նոր լոյս կայ :

Լոյսն երդիքէն կը հոսի
Զայն ներկելու ծիրանի .
Եւ կը դառնայ մանանայ
Երկնի օրհնէքն իր վըրայ :

Պէտք է ուտեն զայն թարմոտ
Մէջը խորիսխ մշկահոտ .
Եւ լաւաշին մէջ փաթթեն
Քիչ մը բերկրանք օճախէն :

Երամ երամ թռչուններ
Իջած են մեր երդիքներ ,
Եւ միշտ անոնք ալ կ'ուտեն
Աստուծոյ սուրբ սեղանէն :

Պիտի տանին հացն հիմա
Հովիւներուն սարին վըրայ .
Արտերուն մէջ մըշակին ,
Ինչպէս նշխար երկնային :

Ո՞րքան բաժնեն կ'առատնայ
Կարծես ճաճանչ, լոյս ըլլայ.
Որքան ուտեն կ'անօթնան
Անոյշ սիրոյ մը նըման:

Հաց կ'ընծայեն եկուորին
Փոխան օրհնեալ բարեւին.
Ու սիրելի հիւրել են
Եւ աղքատներն համօրէն:

ԳԻՆԵՏՈՒԽՆԸ

Գինետունչն կը բուրէ մանուշակի զերդ վուշի
Գինին սիրոյ ոլէս վրափրած .

Մութ որմերուն սրբացած , քան ծխածան Մայիսի
Երփներանդ չող է կապած :

Այդիներու վրճիտ ցօղն եւ արեւու հեշտութիւն
Սրբարանին մէջ հիմա ,
Մեռոնի ոլէս կ'օրհներւին եւ կը դառնան սուրբ արիւն
Թակոյիներուն մէջ կը ճեալ :

Հոն կը մտնեն անհաւատ , մարդիկ կ'ելլեն ջերմեռանդ
Նոր կը բօնքի մը ծածուկ ,
Պէտք չէ աղօթք կամ ըսկիհ ծէսերու ոլէս հընաւանդ
Մատըռուակել սուրբ հեղուկ :

Ի՞նչ վոյթ բաժակ թէ չըկայ , կամ դաշխուրանն է վայտէ ,
Երբ անարատ է դինին .
Ես ափերով կը խըմեմ ծարաւն երբոր զիս խեղդէ
Այդ բարիքէն երկնային :

Լի են ամբողջ կարասներ նըման սպարարտ ամպերու ,
Ու կը սպասեն հիւրերուն ,
Ծորակն անզուսալ կը թնդայ երբուծի ոլէս կաթնասու
Կենդանութիւն բաշխելու :

Զիւն թող տեղայ ամէն կողմ , ձիւն չի տեղար մաղերուն
Պահապանին դինստան .

Ո՞վ տեսած է իր անշուք սեմին փորուած մահատուն
Կամ վիշտերու դերեղման :

Պըղնձակուռ բանալին զայն կը բանայ խոր աշնան
Ինչողէս դոները բանտին .

Փրփուր դինին կը հոսի , դինին ալիք խօլական
Նըման ըմբոստ Երասխին :

Արքաներուն հայրենի , իշխաններուն սոնքացած ,
Նոյն փառքն է հին օրերու ,
Երբ թասերով ոսկեղին կը խըմէին արքեցած
Աստուածօրէն մեռնելու :

Մինչ չողիին մէջ բուրեան , եօթը վարձակ ոսկերիդ
Կը պարէին տարփաղեղ ,
Գեղեցկօրէն մոլեղնած , Աստղիկի պէս կաթնավիզ
Մէհեաններու մէջ չըքեղ :

Գիննտունէն երբ կըճեայ սափորներով գուրս բերեն ,
Կը փրփըրի խայտալով .
Շըջան կընէ յորձանուտ , ձիու նըման հըրեղէն
Ոսկեցոլուն բաշերով :

Ասւարին մէջ կը պահեն այդ դօրութիւնը գեւի
Տենչանքներու ոլէս մըռայլ .
Արեղակէն կեանք առած , արեղակին թշնամի
Կընայ մահով ըսպառնալ :

Սակայն ինչ ոյժ կենսաւէտ, ինչ փոթորիկ խօսական
Արտերուն մէջ կը չըջի.
Կ'ոսկիանան երազներն, մարդիկ աստուած կը դառնան
Երջանկութեամբ դըրախտի:

Այդիներէն գէպի դիւղ, զինետունէ զինետուն
Մէծահանդէս կը տանին,
Երինջներով դրասանլուած այդ Հընօրեայ սրբութիւնն
Ինչպէս աստուած մարդկային:

Դինետուններ Հայկական, քարայրներու պէս մըթին,
Հին օրերէն սուրբ բաղին.
Աղքերն այն լոկ կը բերեն իրենց ընծան աշխարհքին
Որոնց Հընօր է դինին:

ՏՈՐԵՆՆՈՑԸ

Երբ կը լըքէ արփին դաշտերն ամառուան
ինչպէս սրտէն երջանկութիւնը սիրոյ.
Սարեր ձորեր առանց երդի կը մընան,
Ու կարօտ է վարդին սոխակն երեկոյ:

Տըխուր է ողբն անտառներուն ամայի,
Տըխուր գիշերն, առանց ոսկի ցոլքերու.
Քամին զիւղէն սեւ թռչունի պէս կ'անցնի
Քիւերուն տակ առանց ըստուեր թողնելու:

Ո՛րքան խոր է պարապութիւնն երկնքի,
Ամպեր մոլար, առանց լոյսէ թեւերու.
Ես կը խորհիմ ինկած տերեւն աշունի
Որ յոյս չունի նորէն գարուն տեսնելու:

Բայց դռներէն, երդիքներէն ծուխին հետ
Արշալոյսի տըկար ցոլքեր կը ծադին.
Այնուեղ ուրիշ ամառ մը կայ հեշտաւէտ
Կարմիր արփին եւ դաշտերու մեղեդին:

Երաղներ են արդեօք այնտեղ ծիրանի
Թէ բոց կ'ելլէ աղջիկներու երեսէն.
Ո՛չ, ցորենն է ամբարներուն մէջ ոսկի
Ամէն հատիկ չիթ մ'ամառուան արեւէն:

Կը սլսպըզան աստղերն ինչպէս դիշերուան ,
Մութ ձեղունին տալով երկնի խորութիւն .
Ո՞քան արդեօք պիտի տենչար լուսընկան
Ամպերն այլովէս խոնարհէին քայլերուն :

Եւ արտուտիկն անշուշտ հեռու աշխարհներ
Հասկերուն տակը կ'նրազէ իր գեղգեղ ,
Երբոր անոնց իր թեւերով կը հըսկէր
Կուրծքին վըրայ միշտ շող մը նոր դոյնի տեղ :

Հատերն հիմա աղջիկներու ոլէս զիւղին
Ամաններու բոսորութիւնն ամբարած ,
Անապատի աւաղաթումբ կը թըւին
Շուրջը մարդիկ արմաւենի բոցարծարծ :

Կը խըտղլսոան ծովակի ոլէս ցնծալից ,
Յօրինելով աչքերու չափ ալիքներ .
Տունի ամբողջ անդամներուն սրտակից
Կարծես ըլլան կեանքի ոսկի ակօսներ :

Անոնք դիտեն թէ ո՛վ ցանեց աստղի ոլէս
Եւ ո՛վ հնձեց ինչպէս երկնի մանանայ .
Գիտեն թէ երբ մեկնի արեւն աշխարհէս
Շողերն յաճախ դաշտերուն մէջ կը մոռնայ :

Տուներն ինչպէս եկեղեցին հայկական
Լի են բոյրով եւ օրհնութեամբ երկնքի .
Ամէն մէկ ափ պատարազի սուրբ սեղան
Որ Աստուծոյ մասն ալ սիրով ընծայուի :

Աշուններէն մինչեւ դարնան ափունքներ
Մարդիկ այդ սուրբ ակութին չուրջ կը նստին .
Երջանիկ են իրենց համար այդ օրեր
Յետ եօթն օրուան հանդիսան ինչողէս Արարչին :

Ամէն առառ ձեռք մ'երկնքէն կ'իջնէ վար
Տունն օրհնելու , եւ սեղանի բերկըութիւն .
Աղքատներուն պաղատանքն է այդ խոնարհ
Իրեւ անդամ մեր հիւրընկալ տուներուն :

ՄԱՐԱԳԸ

Հրդեհ, հրդեհ մարազն ամբողջ բոցարձարձ
Արեւուն պէս ամառուան.
Բոցը բոցին ընդելուզուած ծիածան
Եւ վիժակներ սսկեմած :

Դաշտերու բոյրն ու զօրութիւնն Յուլիսի
Արեւուն հետ ամբարուած,
Պիտի բամբնեն մըսուր մըսուր իրրեւ հաց
Երինջներուն գեղանի :

Մարազն է լի սրտի մը պէս սիրավառ,
Որ կը թնդայ եւ կ'ուռի.
Կարծես յարդերն ըլլան չողեր արեւի
Զորը զողցած է խաւար :

Խիստ ձըմեռուան հօտաղն ուսի քըթոցով
Յարդ կըրելու երբոր դայ,
Կը խոյանայ նոյն բոցը միշտ իր վըրայ
Ամառնային կարօտով :

Ու կը ցանկան անոնք ելլել արեւուն
Ինչպէս նորեկ թիթեռնիկ.
Բայց կը ձիւնէ դաշտերուն մէջ դարձդարձիկ
Յուրտ է քամին լեռներուն :

Գերաններուն թառած թառուտ քամակին
Յոյսեր ունին նոր գարնան .
Կը շինէ միշտ սարդն արծաթէ օրօրան
Որ պատրանքով դէթ հրճուին :

ԱԽՈՌԵ

Խորը տունին, թոնիրին մօտ սրբաղան,
Պարուրուած միշտ խաւարին մէջ փոշելի,
Ախոռը կայ զերդ սրբութիւն սրբութեան
Հին օրերու, լի կուռքերով հեղաչուի:

Հաղիւ լոյսի ցուք մը կ'իյնայ թեւաւոր
Երդիքէն վար, սարսափահար թուչնի պէս.
Ու կը սուզուի աչքերուն մէջ անոնց որ
Չունին երաղ, եւ խորհուրդներ սրտակէզ:

Մութ անկիւններն ու սիւնէ սիւն արծաթեայ
Սարգն է հիւսած իր սնդուսէ առաղաստ.
Եւ կը ծըփայ, երբ կենդանին կը հեւայ,
Կամ կը բախէ իր կողերուն աղին հաստ:

Լըռութիւնն ալ ոեւ թուզունի թեւերով
Շունչերուն հետ կ'ալեծըփի պատէ պատ.
Որոճումի կ'իջնեն մուրճերը չափով
Կը փրփըրի յարդն ոսկեղէն, իրեւ կաթ:

Յանկարծ դոնէն ըստուերի հետ մարդկային
Ներս կը խուժէ հետաքրքիր լոյսն անքուն,
Խաւարն խկոյն կը փակէ դուռն երեսին
Դուրս վանելով քանդիչ աչքերն արեւուն:

Յարդի շիւղերը գեղջուկի շալակին
Մանուկի պէս ճըռուռղելով կը թառին .
Կ'անցնին յետոյ ցուլերու թաւ թիկունքին
Եւ յատակին կը յօրինեն ծիր կաթին :

Ամբոխալից կ'աղմըկի գոմն յանկարծուստ
Երբ կը մանրեն յարդը սաթէ ատամներ,
Կանդնած մըշակին, աչքերը գոհ եւ հարուստ
Կոշտ մատներով կը շոյէ դիրդ երինջներ :

Զայն կու տայ իր մարալ եղան բրդաձեւ,
Կը բոլորուի վիզը ցուլին վոթորկուն,
Եւ անոնց խոր աչքերուն մէջ, լիճեր սեւ,
Խորասուղուած կ'երաղէ դաշտն ու դարուն :

ԲՈՒԽԵՐԻԿԸ

Կան շրթունքներ վարդաձեւ որոնց դոյնն է ծիրանի,
Կան սրտեր ալ բիւրեղեայ ինչպէս սիրոյ ծաղկաման .
Բայց հառաջող շրթներուն մեր զիւղն անուն մը կու տան ,
Կարծես խոշոր սեւ վարդ մ'է եւ բուխերիկ կը կոչուի :

Միշտ բաց է նա գէպ՝ երկին , միշտ սիրահար արեւու ,
Եւ հոն կարծես կ'երապէ աներեւոյթ խորհուրդներ .
Կ'անցնին անոր վըրայէն արշալոյսներ , դիշերներ ,
Աչքեր ինչպէս աչքերէ՝ սիրտ չեն ըներ դատուելու :

Իր եղերքին թոշուններն երամ երամ կը թառին
Անոր ներքեւն է , դիտեն , երջանկութեան օթեւան .
Թէպէտ կ'առնեն երկնքէն նոր փետուրներ ոսկեման
Բայց բուխերիկն է որ միշտ սիրտ մը կու տայ մարդկային :

Ծունկի եկած ջերմեռանդ օճախին քով զիւղացին ,
Նեղ որմերուն մէջ մըթին սիրտն աւելի մերժ բոցին ,
Կը հաւատայ թէ ճամբան բուխերիկն է աղօթքին ,
Թէ աղաւնի մ'է ճերմակ բոցերուն մէջ իր հողին :

Երբոր կ'ելլէ ծուխն օրհնեալ գէպ՝ հորիզոնն հեռաւոր ,
Կարծես թէ իր ձեռքերով կը շօշափէ անչօշափ .
Կը զգայ իր զարկը սրտին կապոյտին հետ համաչափ ,
Եւ կ'երապէ փոխուիլ ամող՝ զիւղի երկնի մէջ բոսոր :

Այսպէս երդիք առ երգիք յաճախ ծուխով կը խօսին,
Կը հանդուցուին տուն առ տուն երգերուն հետ հօտաղին.
Սիրտը վշտոտ կը դանէ միշտ ըսփոփիանքն ուրիշին,
Ոչ հարուստին ծուխն հըպարտ չուք կը ձըդէ աղքատին:

Եւ օճախին սէրն է որ կ'ընէ դաշտերն արդաւանդ,
Հրաւիբելով մարդկութիւնն եղբայրութեան սեղանին.
Զերդ վաղեմի ատրուշան հոն կ'ազօթեն միասին,
Մերունդներուն թողնելով ակութներու սիրտն աւանդ:

Ծուխերն երբոր կը հասնին ոսկեփոշի ամպերուն,
Կը հարցընեն մեր դիւղէն, ծաղիկներէն, դաշտերէն.
Կարենայինք գէթ, կ'ըսեն, անցնիլ մօտիկ տանիքէն,
Ծայրերը մեր քըպանցքին զարդարելու բոցադոյն:

Ու կը զիտեն երկինքէն բուխերիկները զըւարթ,
Որոնք ունին համբոյրի անորոշ ձեւն ու հեշտանք.
Իրենք կը զզան հեռուէն անոնց սրտի փաղաքշանք
Շրթներն երբոր կը լայնան արեւուն դէմ՝ ինչպէս վարդ:

Դէթ իջնէի՛ն, իջնէի՛ն, ճերմակ տանիք ըլլալու
Առաւոտեան զէմ եղեամ, եւ զիւերն ալ ծիրկաթին.
Բուխերիկներն անդադար ծխանի սէր ծըխէին,
Եւ երջանիկ ըլլային դէթ պատրանքով ապրելու:

Երանի՛ մեր դիւղերուն որ միշտ ունին բուխերիկ
Միակ ճամբան սրտերու, պանդուխտներուն սիրելի.
Ուր սրբութիւն են սրբոց մեր թոնիրներն հայրենի,
Եւ կը մեծնան մանուկներն ըզդաստ ու միշտ դեղեցիկ:

Ո՞ւ , մեր գիւղերն են միայն սիրտն աշխարհիս բարախուն ,
Գիշեր-ցորեկ կը մըխան մեր երկնքին սիրահար .
Դարեր կ'անցնին բըքարեր եւ չեն երբեք ծերանար ,
Որովհետեւ արծուի պէս միշտ կը նային արեւուն :

ԳԻՒՂԻՆ ԵՐԳԸ

Ո՞չ, բարձրացիր, բարձրացիր զու սրտերու հըրեշտակ,
Ելիր կապոյտ առ կապոյտ արեգակի թեւին տակ,
Եղիր երկնի ծիր կաթին եւ ամսերու ծիրանի,
Մեր դաշտերուն, դիւղերուն երջանկութեան կիրակի:
Ամէնօրեայ վարդավառ,
Մեր հովերուն հեշտ քընար,
Աղբիւրներուն մանկութիւն
Ծաղիկներու հաղար դոյն
Երկնի երկրի մէջ համերդ
Հայրենի երդ...:

Ինչպէս մեղուն կը բղդայ կոկոնի չուրջ որ բացուի,
Դուն ալ այսպէս առտուներ շուրջն ես ամէն շրթունքի.
Դիւթանքներովը կ'ելլէ մեր տուներէն Սէրն աղջիկ
Դաշտէ ի գաշտ, թումրէ թումր կ'երթայ ծաղիկ առ ծաղիկ:
Կ'ըլլայ յամիկ եւ շուշան,
Յորեններուն աւագան.
Քստուերներուն հառաջանք.
Վարդերուն ձեւ ու երանդ.
Մըտածութիւն ծառերուն.
Միրտ հովերուն...:

Դուն հօտաղի շրթներէն արտոյտի պէս թեւ կ'առնես
Ու մըխացող ակօններն հերանըման կը հիսես,

Աչքերուն մէջ եղներուն կ'ըլլասս սարեր դալարուտ
Գեղուհին Սէ՛ր կը կանչէ, մաճկալն՝ Արտե՛ր ցորենուտ:
Բայց դուն ինչպէս աղաւնի
Կը սիրես շողն աւելի:
Ոլոր ոլոր կ'ելլես վեր
Քեզ կանչելով մեր դիւղեր
Որ ամէն վիշտ փարատի
Երդ հայրենի:

Հովիւներու սրտին մէջ Սայեաթ-Նովան ևս սիրոյ
Աղջիկներու երգիքին՝ սոխակներու երեկոյ.
Ու կեանք կու տաս լրութեան, կապոյտ երկինք սարերուն
Որ ծաղիկներն արթնան միշտ նայելով արեւուն:
Եւ երազեն մասուրներ
Ըլլալ սըրինդ, երգել սէր,
Քեզ կը սպասէ միշտ քամին,
Ինչպէս հրեշտակ մը դիւղին
Անցնիլ երկինքն անեղերք
Հայրենի երդ . . . :

Երբոր մայրեր կ'արտասուեն շիրմներուն վարսահակ
Դուն կը փոխուիս շարական, յոյսը ձեռքիդ մէջ ճըրագ.
Եւ ինչպէս ձայնն Աստուծոյ կը հրաւիրես յարութեան
Նոճիներուն ապաւէն հէդ ըստուերները մահուան:
Թեւեր կու տաս խաչերուն
Հասնելու միշտ արեւուն.
Բաղեղներուն թառամած,
Կանաչութեան վերադարձ.

Դուն կը բուժես ամէն վէրք
Հայրենի երդ . . . :

Առանց քեզի չի պատուիր ցորենն հողին ծոցը կոյս,
Ոչ կը ծաղի դաշտերուն վարդակարմիր արշալոյս.
Կը սիրեն միշտ մըշակներ քու թեւերուդ գըուընչիւն
Զերդ Սերորէ լայնաթեւ վըրան սոկի արտերուն:
Հասկերուն մէջ անհամբեր,
Դուն կը դընես մբմունջներ . . .
Եւ երր մեղմիկ կը ծըփան
Պար կը թւուի դիւզական,
Թեւերուն մէջ արեւուն,
Ո՞չ, ի՞նչ դարուն . . . :

Երր լոյսին դէմ կը բանան պատուհանները կանաչ,
Դուն ես որ միշտ տուներէն կ'ելլես լոյսին ընդառաջ.
Կը խառնըւիս չողերուն, կ'ըլլաս դեղին թիթեռնիկ
Խոշոր համբոյը տանելով չրթունքներովը փոքրիկ:
Ու ծաղիկներ կը փթթին
Բըլուրներու եղերքին . . .
Եւ կ'ունենայ ջինջ առուն
Կապոյտ աչքի քաղցրութիւն . . .
Եւ կը տանին ճամբաններ
Տուներէն սէր . . . :

Ո՞վ կը գընէ չրթներուն դինիկ թասը զեղուն
Մինչեւ որ դուն չըկարդաս նահապետի օրհնութիւն.
Որ չէն մընայ մեր օճախն, ու ծուխն հասնի մինչ երկին՝
Եւ երդիքներն իրար հետ սրտերու պէս գրկըւին:

Հարսեր մտնեն սեմերէն
Քօղերու տակ սոկեղէն .
Օրօքելու մանուկներ ,
Երազելու ասպետներ .
Եւ դուն յորդիս սրտակաթ
Ըսպիտակ կաթ . . . :

Քեզ կը կոչեն թռչուններ վափուկ սիրոյ միակ լար
Կ'արձագանդեն անյազաղ ամէն հովիտ ամէն սար ,
Միշտ կը յուղուխն անտառներն ովկեանի ակս հեռաւոր ,
Կ'երազէ միշտ արեղակն հորիզոնները բոսոր :
Եւ դուն կ'իջնես դիւղէն դաշտ
Աղօթքին հետ բարեպաշտ .
Որ սերմանող եւ հնձող
Հասկեր համբեն ոսկեշող .
Ու միշտ նոյն կեանքն ըսկըսի
Երդ Հայրենի . . . :

ԽԱԶԵՆ ԴԵՊԻ ԼՈՅԱ

ԵԿԵՂԵՑԻՆ

Թումբերէն վեր, Յիսուսի պէս խաչարարձ,
Կը բարձրանայ եկեղեցին դէպ' երկին.
Կը հետեւին տուներն իր շուրջն հաւաքուած
Սարերու մէջ ինչպէս ոչխարն հովիւին:

Կարծես կ'երթայ հորիզոններ ասմաղուն
Սրբացնելու մեր ցորեններն ուկեմատ.
Ուր որ կ'իյնայ իր շողերէն օրհնութիւն
Հոն կը կոչուի Հայաստանի Շողակաթ:

Կը բաղմանայ աչքերուն մէջ դիւղական.
Քանի անոր միշտ հաւատքով կը նային.
Ամէն որտի մէջն ունի սուրբ իր խորան
Եւ շուրջն հասկեր որ մոմի տեղ կը վառին:

Զայն կը կըրեն միշտ ինը դաս հրեշտակներ,
Որ սուրբ փէշերն այս պիղծ հողին չըդպչին.
Ոտքերուն տակ կը վասին միշտ կակաչներ
Որոնք ուրիշ արեղակով կը փթթին:

Երբոր Յիսուս առտուն դռներ կը բանայ,
Իր սուրբ գէմքն է որ արշալոյս կը կոչուի.
Եւ ամէնուն աչքերուն հետ կը նոյննայ
Ինչպէս սիրողն եւ այն որ է սիրելի:

Սուբրեն իր հին, մեղքամոմէ կուսաններ
Արքայութեան երբ երազէն արթննան,
Իրենք կ'երդեն Հայաստանի գարթիքներ
Ինչպէս երկինքն հրեշտակներէն սորվեցան :

Եկեղեցին ինչպէս քարայր մըլնդարձակ
Կ'արձաղանդէ նոյնիսկ սրտի մեղմ հեռով.
Այնտեղ միայն կը մտնէ մարդն համարձակ,
Գըլուխը բաց, անխախտելի հաւատքով :

Եւ իր որմերն ինչպէս ամողեր վարդադոյն,
Կը յօրինեն շուրջն Յիսուսի ծիածան.
Կամար կամար կ'ընդարձակուի դէպ՝ անհուն
Որ շուքին տակ ամբողջ մարդիկ միանան :

Եւ բարեպաշտ ճամբաներով սրտերու
Զայն կը տեսնեն հեռուներէն պանդուխտներ.
Աստուծոյ պէս մեղի մօտիկ եւ հեռու,
Կ'ուղէ որ միշտ իրեն գառնան Հայ սրտեր :

Իր զանգակներն ամէն առտու իրիկուն
Յաղթանակի փողերու պէս կը հնչեն.
Կորով տալու եւ հաւատքի զօրութիւն,
Որ հողը մեր թշնամիներ չըկոխեն :

Իր խաչերով Հայրերս սուր շինեցին,
Արծաթաղամ իր մատեաններն ալ վահան.
Եւ աղահով իր որմին տակ ննջեցին,
Աւարայրի վասոքերն իրենց դերեղման :

Թումբերէն վեր, Յիսուսի ալէս յարուցեալ,
Կը բարձրանայ եկեղեցին դէպ՝ երկին.
Կը հետեւին իրեն զիւղերն անայլայլ
Լեռներուն մէջ ինչպէս ոչխարհն հովիւին :

ՔԱՅԱՆԱՆ

Հին սուրբերու չուքերուն հետ կենդանի
Եկեղեցւոյ եւ վիշտերուն տակ խաչին,
Հայ քահանան պաշտօնակից Յիսուսի
Աւանդութիւնն է մարմնացած մեր գիւղին:
Դարերու չափ ալեւոր
Իր մօրուքով փառաւոր :

Սրտին վըրայ ճաճանչներով դըրոշմած
Խօսքն Աստուծոյ, ինչպէս նորեկ չողակաթ,
Բարեկամ է ամէնուն հետ սրտարաց,
Ու դէպ' երկինք տանող հրեշտակ խանդակաթ:
Իր ակնարկներն անթափանց
Որ կը հասնին մինչ Աստուած :

Եընորհքի ամպն ինչպէս ձիւնէ վերաբկու
Պատած է զինքը խունկերու հետ բուրեան.
Զեռքերուն մէջ սաղմոսարան հոգերուն,
Իր հաւատքն է, անմար կանթեզ սրբութեան:
Մինչ չըթներն իր հոգեշէն
Կըրակ կ'առնեն երկնքէն :

Կարծես նիւթին եւ մեղքերուն անհաղորդ,
Մօտ աւելի անհըսկելի երկնքին,

Փողոցներէն կ'անցնի ամփոփ, անկըցորդ
Շըջապատին, եւ աշխարհիկ աղմուկին:
Ու սրտին մէջ կը տանի
Անոյշ պատկերն Յիսուսի:

Խարազնագործ թուխ ամպի դոյն սըքեմն իր
Տարածած է պարկեցութեան հովանի,
Զոր աշխարհիս ովկեաններէն փրփրալիր
Սփռած կ'անցնի իրբեւ նաւակ Յիսուսի:
Ուր հասակով պարթեւի,
Հըրեղէն սիւն կը թըւի:

Մովսիսական քօղն երեսին թափանցիկ,
Իրեն ինչպէս բակ մ'ամէն տեղ կ'ընկերէ.
Ամէնուն սիրտն իրեն խորան մ'է փոքրիկ
Որուն վըրայ իր սէրն ամբողջ կը դոհէ:
Շարականի երգերով
Ծնրադըրած խաչին քով:

Իրեն համար դիւզն ընտանիք սիրելի
Յոյս լքուածին, որբին կու տայ խըրախոյս.
Կ'իշխէ մահուան իր զօրութեամբը դադտնի
Ու կը փակէ աչքերուն մէջ ժպտուն լոյս:
Իր թեւերուն մէջ մարող
Մեղաւորին սրտադող:

Աչքեր անմեղ դիտէ երկինք միշտ ուղղել,
Յիսուսարար մանուկներուն տալ համբոյր.

Եւ կոյսերուն, այրիներուն ընծայել
Սանդուխտներու պարկեշտութիւնն իրեւ քոյր :
Պատրաստելու զանոնք մայր
Աստուածամօր պէս խոնարհ :

Անզեղջներուն շանթ կը դառնայ ակնարկով ,
Խօսքերն երկաթ քարէ սրտեր փեռեկող .
Բարիներուն կը ներչնչէ սուրբ կորով
Եւ ժըլիտով կ'օծէ աչքեր արտասուող :
Կ'անցնի անտես սրտէ սիրտ
Մերմանելու մարդարիտ :

Ոչ ոք իրեն պէս կը խորհի եւ կ'ապրի ,
Ու զերբնական եւ միշտ մաքուր կը մընայ .
Աստուծոյ մաս մ'իր մէջը կայ անյեղի
Որ անպարոյր լոյսի նըման կը ցուլայ .
Զերդ սրբութեան տաղանակ
Իր դմբեթեայ խոյրին տակ :

Կ'աստուածանայ պատարագին հետ կարծես
Այնքան թեւերն երկը երկին կ'երկարին .
Խորհուրդը սուրբ եւ հայրենի շըքեղ ծէս
Արքայութեան նախագըրունք կը թըւին
Բոլոր անոնց որ յոյսով
Բոլորուած են իրեն քով :

Ամէն առառ եւ երեկոյ մենաւոր
Նոճիի պէս՝ կանզնած ամփուի ժամին քով ,

Կ'աղօթէ լուս աչքերն երկինք հեռաւոր,
Եւ զիւզակին խաղաղութիւնն իր տալով,
Կ'աննիւթանայ երդին հետ
Զանդակներուն քաղցրաւէտ :

ԱԻԵՏԱՐԱՆԸ

Մաղաղաթք Աւետարանը դիւղին
Այնքան հին է որ զարերու, թիւի տեղ,
Առասպելներ եւ հէքեաթներ միգային
Կը յօրինեն. եւ հըսաշքներ տմէն տեղ
Կը պատմըւին. ծունկի կու դան հաւատքով,
Կարծես թէ միշտ վըրան կ'իջնէ լոյսի ծով:

Նոյնիսկ ժամէն եւ խաչերէն աւելի
Իշխանութիւն ունի սրաներ կնքելու.
Հեռուներն ալ իր անունն է հովանի
Դեւերու գէմ, եւ մրրիկներ սաստելու.
Արեղնախայլ կարծես վահան մ'է սոկի
Որուն ներքեւ դիւղն ապահով կը հանդչի:

Տառերն հսկայ, սեւ անտառի պէս ցըցուն
Կը բարձրանան ընթերցողն իսկ խեղդելու.
Երբ արծաթեայ կողերուն հետ ճըոքնչուն
Զայն կը բանան, կը պըլլըւին իրարու.
Մոմերն երկչու, քահանաներ յուղումով,
Կարծես երկնի դուռը բացուէր փառքերով:

Զայն կը պճնեն սոկի վարդեր, թոչուններ,
Շամիրամի Բուրատանէն աւելի.
Հին համբոյրի եւ աղօթքի բոյրը դեռ

Տառերու շուրջն եղեամի պէս կը փարի :
Ինչ որ սուրբերն արտասուելով գըրեցին
Երդն էր կեանքի եւ նոր մատեան աշխարհին :

Իր դոյնն հիմա մեղրամոմէն ալ դեղին ,
Նըման է մեր աշնանային շողերուն .
Ինքն է միայն մեր զեղեցիկ կիրակին
Համբարձման տօնն , ու Վարդավառ օրերուն :
Առանց իրեն զիւղին արեւ չի ծաղիր
Եւ ոչ արտեր կը բոսորնան ոսկեծիր :

Հոն ամէն դար զըրած է հեւք մը կեանքի ,
Թաւիշ ամպեր յուղումներու հողեւոր .
Ծով փոթորկուն պայքարներու եւ կրքի ,
Պարտութեանց հետ յաղթանակներ փառաւոր :
Եւ ինչպէս կառքն արեղակին երկնաճեմ ,
Զայն կը տանին չորս զօրութիւն քառաղէմ :

Թերեւու հըզօր արքաներու օրերէն
Իրեւ զըրօշ Աւետարանն այս մընաց ,
Որուն ներքեւ շարքեր ելան բերդերէն ,
Եւ կաղմեցին յաղթանակի վերադարձ :
Եւ առիւծներ եւ արծիւներ թաղաղիր
Նոր Հայաստան անուանեցին այդ երկիր :

Հիմա թէպէտ անշուք զիւղին ապաստան ,
Հին օրերու պերճանքն ունի տակաւին .
Իր ամէն դարդ կուրծքի մը տենչն է բուրեան .

Ամէն թուչուն իր բոյնն ունի լուսանցքին .
Եւ կամարներն ինչպէս զօտին ծիրանի
Եօթը գոյնով անհուն վակաս Մասիսի :

Միշտ սուրբերու , ջահերու մէջ կը բաղմի ,
Երրորդութեան անհըպելի սուրբ շուքին :
Ո՞վ ուխտ ունի անոր հաղար երանի ,
Բաւ է իյնայ կողերէն չող մը զետին
Կ'ոսկիանան սրտերն հաղար տենչերով ,
Ու կը ծաղկին դաշտերը նոր գոյներով :

Հաղիւ երբեք ոսկի գահէն վար կ'իջնէ .
Զայն կը ծածկեն Քերովլէներ վեցթեւեան .
Ինքը միայն երկնքէն ջուր կը հայցէ ,
Երբ կը տանին պաղատադին անդաստան :
Կ'ամպանայ օդն ինքն հովին մէջ անվեհեր
Իրբեւ արծիւ կը բախէ իր լայն թեւեր :

Երիցապետն է որ միայն ահուղով
Զայն կը կարդայ Սուրբ Ծըննդեան ու Զատկին .
Կը գըղըրդին տառերն ինչպէս ոսկի փող
Խօսքերը սուրբ լեզուներով կը թույին ,
Կ'ելլէ երկինք , կ'իջնէ մըթին զերեղման
Եւ յոյսերն հոն միշտ կը փոխուին յարութեան :

ԱՊՈԹԱԳԻՐՔԸ

Հին տառերով եւ դեղինցած այս մատեան
Եկեղեցւոյ որմերուն տակ ծնրադիր,
Սուրբ մը դըրեց թափելով ջերմ արցունքն իր
Խոնարհած միշտ զղջման քարի մը վըրան :

Եւ խնդրեց որ Աստուած անոր շընորհէ
Հիւանդներուն բուժում եւ խինդ ողջերուն,,
Յոյս նաւորդին, մեսելներուն յարութիւն
Եւ դաշտերուն անթիւ հասկեր սսկիէ :

Դարերով նա կարծես ժամէն անրաժան
Ազօթեց հին սուրբերուն հետ լալագին.
Արցունքներն իր աստղեր եղան դիշերին
Արշալոյսին ցողերուն հետ թարմացան :

Խորանին դէմ զիշեր ցորեկ ծնրադիր
Նոր կեանք կ'առնէ կարմիր սրտէն Յիսուսի,
Արքայութեան դուռը կարծես կը բացուի
Երբ կը կարդան զայն հէդ սրտեր ուխտադիր :

Իր շողերով ժամը կարծես կը լեցուի
Ամէն անդամ որ կ'օրհնեն զինքը խունկով,
Շուք կը թըսի կանթեղին լոյսն իրեն քով,
Ինչպէս հոգի մը դէմ առ դէմ Յիսուսի :

Եւ հաւատքն իր կամար կամար կը վերնայ
Ամսլ դառնալով անոնց որ հոն կ'աղօթեն .
Մոմի պէս է զոր մութին մէջ կը վառեն
Որ աւելի հոգիներուն միանայ :

Ամէն մեռնող իր անունով կը կնքէ
Երեսի խաչն ու շրթունքներն աղօթուն .
Ինքն ունի լոկ հին սուրբերու օրհնութիւն
Եւ ինքն է որ միշտ յարութիւն կ'աւետէ :

ԼՔՈՒԱՇ ԲՈՒՐՎԱՌԸ

Աւանդատան մութ անկեան մէջը լըքուած ,
Գութըս շարժեց վաղընջական այս բուրվառ .
Դեռ կը ծորէր աղօթքի բոյր մեղմարար ,
Դեռ խունկերու նրբին քողով պարուրուած :

Ու կը սպասէր զանգակներուն տօնական
Խառնըւելու հրեշտակներուն իր բոցով .
Ինքը դիմտէր յուղել սրտերն աղօթքով ,
Ու պատրաստել պատարագի սուրբ Սեղան :

Ո՞րքան անոյշ կը հնչէին բոժոժներ
Սօսափին հետ հրեշտակներու թեւերուն .
Սիրտ մը կ'ըլլար նրման կարմիր վարդերուն
Սուրբ , սուրբն երբոր երեք անդամ կը հնչէր :

Ի՞նչպէս հիմա համակամիլ այս մութին ,
Ծեր մըշակին պէս որ հողէն չի զատուիր .
Խունկի թեւեր կ'ուողէ աղօթքն հողելիր ,
Ու կը սպասէ նա մութին մէջ տակաւին :

Ի՞նչպէս այնտեղ մընայ անհուն կարօտով
Ժամագրքին , լուսապլսակ սուրբերուն .
Ի՞նչպէս մարդիկ յոյս տան իրենց վիշտերուն
Երբ չեն տաքնար սաղմոսներն իր սրտին քով :

Եւ այսպէս միշտ մութ անկեան մէջ առանձին,
Ամէն առառու կը կարմըրի ինքն իրեն.
Հրեշտակ մանշուշտ պիտի իջնէ երկնքէն
Զայն խառնելու բուրվառներուն երկնային :

ՈՒԽՏԱՏԵՂԻՆ

Հիմա հաղիւ մտմոստ քարեր մընացած,
Ո՞վ գիտէ հին ո՞ր սուրբերու փառքերէն,
Լեռան դադաթն աստղի մը պէս միշտ առկայծ,
Եւ կը վասի եւ կը մարի գողալէն:

Կը վասի միշտ խորանի պէս տօնական,
Կակաչներու եւ ցորենի ջահերով.
Կը սուլէ հովն ինչպէս սըրինդ հովուական
Լոկ փերիներն աղօթելու կանչելով:

Ո՞չ քահանայ եւ ոչ բուրվառ կը պաշտէ,
Այնուեղ լքուած աստուածութեան պատկերներ.
Լեռն է խորան եւ տաճար ալ երկինք է
Բարեպաշտօն ժողովուրդն է աղօթեր:

Բուրվառի տեղ բուրեան վարդեր կը ծըխան,
Մոմերու տեղ մարզարիսներ կը վասին.
Հին խունկի բոյրն այդ սուրբ վայրէն անրաժան,
Կ'ոսկիանայ ամէն ծագող արեւին:

Գիւղէ ի գիւղ քըղանցքներն իր խորանարկ
Կը տարածէ, երբեմն ինչպէս, հովանի.
Ծիրն ամողերուն դիմուն պըսակ եօթը կարդ
Ինքը դշխոյ, ոսկի դահին արժանի:

Մեր զիւղերուն մասն է իրեւ սուրբ ակութ,
Շուրջը տուներ որ հաւատքով կը ջեռնուն.
Մեռնիմ լոյսին եւ զօրութեան բարեղութ
Որ կը հասնի նեղութեան մէջ ամէնուն:

Սիրաչարչար մաքուր կոյսեր անոր մօտ
Կ'երթան յոյսով հին վէրք մը միշտ բուժելու.
Նորընձիւղ սէր, կապոյտ աչքեր ու նարօտ
Ուխտ կը կապեն վըրան ծաղկած թուփերու:

Դաշտերու բերքն, արիւնի սուրբ նախընծան
Հոն կը տանին մայրերն իրենց շալակով.
Որ օճախին բոցերէն միշտ բարձրանան
Նոր վահապներ, երկու արեւ աչքերով:

Որ դէպի զիւղ զարձող ճամբու երկայնքին
Կարաւանի պէս պանդուխուներ երեւին.
Սեմերէն ներս մտնէ ճաճանչն արեւին.
Յուղ մ'ալ իյնայ մեռելներու երեսին:

Աստուած զիտէ մայրերու ցաւն ու տենչանք,
Օրբանի սէրն ու զամբանի սեւութիւն.
Իրենց համար չըկայ երբեք երազանք
Ճերմակ քօղէն մինչեւ սրտի սուլն անհուն:

Ու կը յանձնեն սիրոն իրենց միշտ նարեկին,
Ողբի զիրք է, եւ յոյսերու ճանապարհ.
Ուխտի կ'երթան ուր որ կայ սուրբ պատկեր մ'հին
Աստուած ըլլայ անոնց ուխտին միշտ կատար:

Ամէն դարնան նոր չուշաններ թող բացուին
Մեր զիւղի չուրջ լոյսէ պըսակ կազմելու .
Եւ Ուխտավայրն հասնի ամէն մըշակին ,
Ամէն ամառ ոսկի ցորեն հնձելու :

ԵԿԵՂԵՑԻՈՅ ԽԱԶԸ

Իրրեւ արծիւ լայն թեւերով բոցակէղ,
Տեսանելի եւ անտես .

Երկինքներու եւ երկրիս մէջը կանդուն
Խաչն օվնական ամէնուն :

Բաղուկներով Ասսուծոյ դութն ամփոփած ,
Ինչպէս Սերոր ձեռնամբարձ .
Ամպերուն դէմ պահակ , Երկրիս հովանի
Իր սիրոյ մէջ կը վատի :

Որքան երկինք աստուածութեամբ կը հասնի
Այնքան մօտ է եւ մեղի ,
Իր չուքին տակ բոււխերիկներ թուխ առ թուխ
Բիւր տենէ ունին ու մէկ ծուխ :

Արշալոյսին երկրէ երկին կը թուչի
Ինչպէս ճաճանչ եւ ողի .
Աւելի վեր , աւելի վեր բերկրութեամբ
Սաւառնելու ամպէ ամպ :

Չորս թեւերէն չորս ճառապայթ հեռացած
Հաղար անդամ կրկնուած .
Գիւղը կ'իջնեն , կը թափառին տունէ տուն
Հոն պահելու սրբութիւն :

Յանկարծ հեռուն արտերուն մէջ կը փռուի
իր չորս շուքին հետ ոսկի .
Ամէն մէկ հասկ կ'առնէ կաթիլ մը լոյսի
իրեւ մասունք հաւատքի :

Մասունք մասունք աղջիկներն ալ կը պահեն
Փոքրիկ խաչեր հըրեղէն .
Կայծակի դէմ , չար աչքի դէմ , ցաւի դէմ .
Մեռնիմ ուժին իր վըսեմ :

Ո'չ նիւթ է նա , ո'չ ձեռադործ ակնայեռ ,
Այլ Հաւատք է , Յոյս ու Սէր .
Զայն իմ հայրերս օր մը տեսան թեւարաց
Ժամին վըրայ բարձրացած :

Դիշերն իրենց դուռն այդ խաչով կնքեցին
Եւ առտուներն ալ բացին .
Հայ զիւղերուն դըրօշն եղաւ հըրեղէն
Խաւարին մէջ այլադեն :

Սեմին վըրայ , արտերու մէջ , կալին քով
Խոնարհեցան հաւատքով .
Երեկոն խոնջ , եւ առաւօտ ցնծալից
Բսին . «Սուրբ Խաչ , օդնեա' ինձ» :

ԶԱՆԳԱԿԸ

Զանդակի ձայնն , այնքան նըման դիւղերու
Սիրասոչոր երդերուն .
Կը զօդէ միշտ հառաջանքներ իրարու
Եւ երկնի հետ մարդկութիւն :

Միշտ հոն է նա , առանց թերի հըրեշտակ .
Եւ մըտերիմ ամէնուն .
Կ'իջնէ ըստէպ Գըթութեան պէս ըսպիտակ ,
Այցելելու տունէ տուն :

Կը սիրէ միշտ խորհրդապաշտ ժամերուն
Պատուհանները բախել .
Հանդերձեալէն կու գայ ամէն իրիկուն
Բարեկամի պէս ընտել :

Անծանօթէն միշտ կը խօսի , եւ յուզուած
Կը յայտնըւի մեղմութեամբ .
Տենչանքի պէս որ ծիրանի դոյն առած ,
Կը տարածուի սրտին ամպ :

Կը սիրէ միշտ եւ կը խօսի սրտակէղ
Իր լեզուակով արծաթէ .
Ու մըթապատ հիւղակներուն մէջ կարծես
Երկինքը վար կը բերէ :

Ո՞քան գորով եւ ըսփոփանք աղօթքի
Սրտերուն մէջ կը զեղու,
Խնկաւորեալ Նարեկի պէս կը սպառի
Առանց մեղքին հըպելու:

Թափօրական իր քայլերուն առջեւէն
Աղաւնիներ կը թռչին.
Կը թըսկի գիւղն արքայութիւն հողեղէն
Նըման անցեալ դըրախտին:

Հովտէ հովիտ, ու լեռնէ լեռ ձիւնափառ,
Նա կ'այցելէ ամէն օր.
Սարի հովիւն, արտի մըշակը խոնարհ
Կ'երաղեն միշտ կեանքն աղուոր:

Տեսած եմ զայն յաճախ գիւղի եղերքին
Ինչպէս խոշոր թիթեռնիկ.
Կը համբուրէր վարդն ու չուշանը հովտին
Ետ կը գառնար երջանիկ:

Եւ միշտ հեռուն սիրոյ պատուէր կը տանի
Հարսի մը կամ մօր սրտէն.
Պանդուխտներու սուրհանդակն է սիրելի
Մեր օրհնըւած աշխարհէն:

Զայն իմ հայրերս երբ օծեցին մեռոնով,
Նախ խնդրեցին դըթութիւն.
Դաշտերուն ցող, կայծակներուն դէմ կորով,
Մեռեներուն յարութիւն:

Բարձըր, բարձըր ամոլերէն վեր կախեցին,
Գիւղին հրեշտակ պահապան.
Երջանկութեամբ ու հաւատքով ննջեցին
Թեւերուն տակ յաղթական :

ԽԱԶԵՐԿԱԹԸ

Հեռներուն մէջ, լեռներուն մէջ սեւաթոյք
Ամպերը թօն եւ փոթորիկ կը սպառնան,
Բարտիներու թոյլ կատարներն անանդորր
Կը խոնարհին մինչեւ գետին ողբական :

Գիւղին վըրայ յարդի ամպեր կը դիզուին,
Ու խօլաբար, դարձաղարձիկ կալէ կալ
Քիւերուն տակ, տուներուն մէջ կը յորդին
Խնչպէս շըփոթ թիթեռնիկներ ոսկեփայլ :

Արշաւասոյք կը թանձրանայ փոթորիկ,
Սեւ ձիերու երամի պէս թաւալուն .
Անտառներու ուժդին ծրիանքն ու ալիք
Ճեռուներէն կ'արձաղանդէ դաշտերուն :

Յանկարծ բոցեր դուրս կը ժայթքեն հրանիղակ
Խիտ ամպերու պըղնձակուռ վահանէն .
Գիւղն ահարեկ իրեն մըռայլ թեւին տակ
Գութ կը հայցէ տիեզերքի Արարէն :

Եկաւ, եկաւ, կ'աղաղակեն տունէ տուն,
Եւ սարսափով կը փարին սուրբ իրերուն,
Աղաւնիները խոյս կու տան իրենց բոյն .
Կը ճըռնչէ ժանդոտ ծխնին դոներուն :

Եւ մացառէ մացառ լըւացքը վոռուած
Փողոցներուն մէջն է նետած հովին արդէն.
Յարդն ու փոշին եւ տերեւներ սստաքանց
Մութ ծերպերուն մէջ կը վնասուն ապաւէն:

Կը մօտենայ մըրիկն արդէն լեռնէն դաշտ
Մինչ ծաղիկներն հասաչելով կը թափին.
Կու զայ վայրի բանակներու պէս անհաշտ
Իր առջեւէն մտրակելով հէդ քամին:

Մօտ է հիմա ալիքի պէս թաւալուն
Կ'ուղէ վարդել հորիզոններ զիմագիր.
Կը կրկնըւի, կը թանձրանալ մըթութիւն,
Կը շղթայեն երկինքն ամբողջ շանթերն իր:

Ո՞վ կը խորհի թուփերուն տակ արտոյտին,
Ո՞վ կը պահէ օդին վըրան արծիւներ.
Անոնք յոյսով ժամի խաչին կը նային
Որ կը ցցուի երկնքին մէջ աներեր:

Յանկարծ ինչպէս հրեշտակներու վողն ուժովին,
Որ կը հնչէ տեսիլքի մէջ Յայտնութեան,
Զանդակներուն բոմբիւն երկիր ու երկին
Կը տարածէ հսկայ թեւերն իր պաշտպան:

Ամէն դըրան առջեւն է խաչ մը նետուած,
Ազօթական հայեացքներով ըղձակաթ.
Պարզ է երկինք, մըրիկն արդէն վարատած:
Մեռնի՛մ ուժիդ, ամենազօր Խաչերկաթ:

ՇԱԲԱԹ ԵՐԵԿՈՆ

Դիւղի շաբաթ իրիկուն
Նըման խոչոր աչքերու
Տապահակն է արեւուն
Դաշտերէն դիւղ հասնելու :

Մեղմ է կապոյտն եւ ոսկի
Արտերն ամբողջ դեղին վարդ .
Իր սրտին մէջ կենդանի
Արեւ մոռնի ամէն մարդ :

Ու մըշակները կը զգան
Դիւղի կարօտն աւելի ,
Քըտինքն իրենց վեց օրուան
Արդէն վոխուած է հասկի :

Թուչուններն են որ արփին
Կ'առաջնորդեն դիւղէ դիւղ ,
Իր շողերէն սիրածին
Մասն իր կ'առնէ ամէն հիւղ :

Ու զըւարթ լոյսը կ'անցնի
Հըեշտակի պէս դռնէ դուռ ,
Որ ճերմակ թեւն իր հըսկի
Ուր որ կայ դէմք մը տըխուր :

Քիւերուն տակ ըստուելներ
Ծիծեռնակներ կը թշւին.
Որոնց տենչանքն է անմեռ
Գըղուել գէթ չողը վերջին:

Պատըշդամէ պատըշդամ
Սրտերն իրար կը կանչեն.
Աղջիկներն են ոսկեծամ
Որ երգելով կը սիրեն:

Եւ կը լըւան յատակներն
Հիւրերուն միշտ սիրելի.
Մետաքս բարձեր ու գորդեր
Թումբ կը թշւին ծաղկալի:

Աւելն իրենց ձեռքերուն,
Ամառնային զերդ որայ,
Կանցնին անկիւն առ անկիւն
Որ տրտմութիւնն հեռանայ:

Կարծես բոլոր սենեակներն
Հլլան դարսաս վաղեմի,
Ուր պէտք չըկան շուշաններ
Աղջիկներուն քով դարդի:

Կը նստի մամը ժպտուն
Հարսանեկան իր բարձին.
Ոսկեղինիկ զերդ աշուն
Տերեւներուն մէջ զեղին:

Ու կարծես թէ չի պատիր
Հորիզոնէն մեր արմիքն,
Իր շրթներուն պէս կարմիր
Ներկել կ'ուղէ վարդենին:

Կը սալասէ որ դան հարսեր
Աղբիւրէն լի սամիռովով.
Սարէն դառնան զեփիւռներ
Հովուի նորեկ երգերով:

Լըացքը դեռ չէ չորցած
Յանկապատէ ցանկասատ.
Ոչ իր չողերն են մեկնած
Համբուրելով ժամմի պատ:

Ու դեռ ծալած աղջիկներ
Գողնոցն իրենց մէջքերուն,
Ողորահիւս խըսիրներ
Դուրս կը դընեն արեւուն:

Նոր կը քաշուին բոյնէ բոյն
Կենդանիները բակի,
Որմերու տակ սեւ կատուն
Դեռ հեշտօրէն կը սպառկի:

Հիմա է որ տուներէն
Կ'ելլեն շուքերն աներկիւղ.
Կարծես թէ որբ թուչուն են
Որ կը վիճակն ոսկի չիւղ:

Եւ դիման թէ երբոր դայ
Գիւղի շարաթ իրիկուն՝
Ուրիշ արեւ կը շողայ
Տարեկամ միշտ խեղճերուն :

Եւ որպէսզի կիրակին
Բլլայ միրոյ յարութիւն,
Զանդակներու զօղանջին
Խունկ կը ծըխէ ամէն տուն :

Կը սպասեն «Լոյս Զըւարթ»ին
Որ դայ ժամէն բերկրաձայն.
Ինչպէս հրեշտակ երկնային
Թշեւերուն մէջ Շարական :

Այդ ժամէին է որ կու դան
Գիւղին ամբողջ մեռելներ,
Որ խունկն անոյշ հոտւըտան
Լըսեն դարձեալ Հողոցներ :

Պատուհանէ սպասուհան
Լոյսերն յետոյ կը վառեն.
Կ'ըլլայ ամէն սիրտ խորան՝
Վըրան ճաճանչ մ'արեւէն :

ԳԻՒՂԻ ԿԻՐԱՎԻՆ

Ճառագլայթներն արեւուն
կակաչներու վըբայէն,
կու դան, ինչպէս հարսնցուն,
Մեր կիրակին երգելէն :

Ամէն չող իր թեւին տակ
Ունի ծըւէն մասմազուն,
Կարծես հիւսուած նոր ժանեակ՝
Աղջիկներու կուրծքերուն :

Լեռներն են մեր ծաղկալից
Արեգակին պատըշդամ,
Տուներն իրար սրտակից
Գլուզն եկուորին բարեկամ :

Դռները բաց են բոլոր
Շրջանակուած վարդերով.
Վերն երկինքն է բարաւոր
Մեմը թաւիչ չուքերով :

Հանդերձներով ծաղկեման
Աղջիկներն են շրջուն վարդ,
Կարծես կ'ելլեն անդաստան
Փնտուելու նոր սիրոյ զարդ :

Կ'անցնին բըլուր առ սըլուր
Միանալով, զատուելով.
Ամպերուն պէս ոսկեթոյը
Աբեւուն չուրջն իբար քով:

Հաղիւ մինչեւ հորիղոն
Տենչերն իրենց կը հասնին.
Իրեւ սրախ երգեհոն՝
Լոկ թոշունի երդն ունին:

Մինչ մամուռին մէջ փափուկ
Եղներն անոյշ կ'որոճան.
Իրենց համար կ'իջնէ չուք
Ամառնային կիրակուան:

Որ հօտաղներն ալ ըմպեն
Տուներուն մէջ քիչ մը սէր.
Ու թօթափէ հողերէն
Մածկալն ալ իր արքեխներ:

Աբուերն հանդարատ են հիմա
Առանց ծըլիուն ակօսի.
Ոչ ալ այնտեղ զեփիւռ կայ,
Գիւղն է դաշտ հանդէսի:

Յած է իջած եւ երկինք
Անրաժան մեր ծառերէն,
Որ թոշուները փոքրիկ
Վախ չունենան անհունէն:

Բայց երբ նոր է կիրակին
Ծուխերն այնքան վեր կ'ելլեն,
Կարձես թեւերն են զիւղին
Կախ մայրական ուսերէն :

Ամէնուն մէջ կը ծագի
Սիրոյ ուրիշ կիրակի .
Յաւերժական, անյեղի՝
Ինչպէս ընթացքն արեւի :

Եւ գոնէ դուռ ամէն ոք
Զեռքը դըրած իր սրտին,
Կը բարձրացնէ իր սուրբ խոկ
Երանելով կիրակին :

Երբ երկնքէն կը հասնին
Զանդակներու զօղանջներ՝
Հրեշտակ կ'ըլլայ կիրակին
Հաւաքելու ազօթքներ :

Զարթիքներն են հողերդու,
Աւտարանն յարութիւն,
Կը մօտենան սիրտերու,
Ըսփոփի տալու վիշտերուն :

Եւ ամէն մարդ կը տեսնէ
Կիրակին մէջն Աստուած,
Որ զիւղերուն կը հսկէ
Քիչ մաւելի մօտեցած :

Որ տենչանքներն ըլլան սուրբ,
Եւ տըրովները մեղմիկ .
Ժըպիտն ըլլայ քօզ մը նուրբ
Պարկեշտութեան գեղեցիկ :

Թուչուններուն պէս սուրբ հացն
Առնեն իր լայն ափերէն ,
Եւ խունկին հետ բարձրացած
Քիչ մ'ալ դատուին աշխարհէն :

Զըկայ երրեք կիրակի
Առանց կազոյտ երկնքի .
Զըկայ սեղան մ'յարդելի
Առանց հիւրի սիրելի :

Գլունն թէ քիրտն ևօթն օրուան
Զի տար պըտուղ օրհնութեան ,
Մինչեւ չիջնէ իր վըրան
Աստուծոյ ձեռքն հայրական :

Անոր համար կը սիրեն
Գիւղերն այնքան Կիրակին ,
Որ լոյս տռած երկնքէն
Նոր կեանք մը միշտ կը սկըսին :

Ցորեններու երեսին
Ալ չեն տեսներ տըրում շուք .
Վարդերն իրենց կը թըւին
Արտի բուրդառ , մէջը խունկ :

Ծառերուն մէջ կը լըսեն
իրենց սիրած հօռովել,
Ու կը խնդրեն երկնքէն
Անոնց վըրայ միշտ հսկել:

Ու թուչուններն ալ գիւղին
իրենց նըման կ'աղօթեն,
Որ ճաճանչներն արեւին
թուփերը մութ չթողնեն:

Ուրիշ է տենչն ալ անմեղ
Տըղաքներուն նորածին.
Ճպտիլ միայն լացի տեղ
թեւերուն մէջ պապիկին:

Ու կիրակին ինչպէս քոյլ
Ծաղիկներուն եւ լոյսին,
կը տարածէ ամէնուր
իր դըմութեան ծիրանին:

ԹԱՓՈՐԸ

Ես կը սիրեմ մեր զիւղին թափօրները տօնական
երբ կը տանին դաշտէ դաշտ, Աստուած իրեն վառքերով.
Կ'ելլեն ժամէն ցնծութեամբ չարականներն ու ծնծղան,
Եւ կը թռչին բուրժատներն իրենց ծուխէ թեւերով:

Զղջում ու սէր կը սիուեն ճանապարհէ ճանապարհ,
Յոյսի կանաչ բարունակ ոտքերուն տակ Յիսուսի.
Կը խառնըւի եւ արփին ազօթքներուն հետ խոնարհ.
Կ'առնէ երկինքն ալ վըրան գեղեցկադոյն ծիրանի.

Երկինքներէն բարախներն հաւքերուն հետ կ'իջնեն վար.
Փոքրիկ թուփերն են բոնած ծաղկած ճիւղեր ըսպիտակ.
Նաւու մը պէս զրօշապարդ կարծես կ'երթայ մեր աշխարհ
Երկինքներուն տանելու այս Նոր Ռւխտի Տաղանակ:

Յառաջապահ կը կազմեն ժամի սուրբերն ազօթուն,
Կարմիր ծովին պէս փրփրոտ հորիղոններ բանալով.
Քահանային սուրբ ըստուերն աւելի ծանր եւ խոհուն
Կը հետեւի Յիսուսին աշխարդոյի հանգերձով:

Զանդակներու դանդիւններն, ինչպէս կապոյտ հրեշտակներ
Ամէն սրտի կը հըպին պապատանքի փոխուելով.
Արքայութիւն կը դիմեն կարծես զիւղի ճամբաներ
Երգերուն հետ ելլելով, լըսութեան հետ իջնելով:

Հաւատքն ամէն սրտի մէջ բուրլառ բուրլառ կ'արծարծի ,
Երբ ամբոխին վըրայէն շողն օրհնէքին կ'երկարի .
Ծունկի կու զայ եւ արփին արտերուն մէջ ցորենի
Ճաճանչներն իր սփոելով իրրեւ շուրջառ Յիսուսի :

Կը հետեւին թափօրին դիւղի տուներն հեռուէն
Որմերուն տակը ժամին իրարու մօտ խոնարհած .
Ո՛չ , մեր դիւղերն իրենց հացն Երկնքէն միշտ կը սոլասն
Աստուծոյ հետ բարեկամ , կապոյտին պէս Երկիւղած :

Օրն իրենց պէս Երջանիկ , բազեստներով հարսնեկան
Չուղեր նոյնիսկ քարայրներն ունենան շուք արտմութեան .
Պէտք է երդեն առուակներ Շարականներն յարութեան
Թռչուններն ալ սարկաւագ , քամին դըպիր քաղցրաձայն :

Դաշտերն արդէն կը հաղնին ասեղնեղործ շապիկներ
Պարանոցներն ուկի ծոպ , եւ քըղանցքները կակաչ .
Կ'արծաղանդէ եօթն անդամ դմբէթներու տեղ եթեր
Աշխարհ խորան սրբութեան , Յիսուսն է հոն Հովիւ քաջ :

Ամէն ծաղիկ , ամէն հասկ կ'առնէ իր մասն օրհնութեան
Մանուկն ինչպէս կ'ուռուճանայ իր մայրական սուրբ կաթով :
Եւ աղօթքներն իրրեւ ցող դաշտերէ դաշտ կը շողան
Կարծես ըլլար միշտ առառու դիւղն Եղեմի դոյներով :

Կ'ելլէ թափօրը լեռներ մինչ արեւու ոտքին տակ ,
Յետոյ կ'իջնէ հովիտներն ըստուերներուն լոյս տալու .
Կը դառնայ միշտ դիւղակին ափերն օղակ առ օղակ ,
Որ Աստուծոյ շողն հասնի հիւղակներուն ալ հեռու :

Ո՞րքան կ'ըղձան հովիւներն երդերն իրենց սըփոելու
Ծաղկազարդի նոր ճիւղեր, եւ աղբիւրի կարկաչանք.
Ո՞րքան կ'ըղձան արտոյտներն հըրեշտակներ դառնալու
Անդամ մը դէթ երդէին սէր բառին մէջ հաղար վանկ:

Ահա զանդերը կրկին թեւերն ուբախ կը բախեն,
Ինչպէս կ'իջնէ երկնքէն աւետարեր հըրեշտակ,
Իրենք միայն կը տեսնեն եկեղեցւոյ դմբէթէն
Գիւղը դարձող թափօրին խաչերն հեռուն շողարձակ:

Ժամի դոները զանոնք լայնաբազուկ կը զբկեն,
Ուր չունի լոյսն հաւատքի երբեք տըխուր երեկոյ.
Կարծես թափօրն յաւխեան չի բաժնըւիր երկնքէն
Սուրբերն ինչպէս կը մտնեն վառքերուն մէջ Աստուծոյ:

ԲՆՈՒԹԵԱՆ ԳԻՐՔԸ

ԲՆՈՒԹԵԱՆ ԳԻՐՔԸ

Կը սիրեմ ես երթալ դաշտերն անսահման .
Բաժնըւելով եւ սիրելի դէմքերէն .
Զըկարդալու մարդկային սիրտ եւ մատեան ,
Եւ լոկ խոչերս եւ խմ տենչերս ընկերեն :

Սեղմել կ'ուզեմ ձեռքն Աստուծոյ բարեկամ
Տիեզերքին անհուն կամար ձըգելու .
Ես տըկար մարդ , ինքն Բատեղծող ինքնակամ
Սիրտըս բանալ հայր ու որդի խօսելու :

Այն որ աստղերը կը վառէ մի առ մի
Եւ կը սանձէ ովկեաններու ալիքներ ,
Կրնայ սրտիս տալ հըրաման Արարչի
Անապատի մէջն ալ դտնել իրեն սէր :

Ամէն մայրի , ամէն ծաղիկ , քար ու խոտ
Իր անունին երկաթազիր տառերն են .
Ո՞ր իմաստունն այնտեղ մընաց կասկածուտ
Եւ յուսախար երջանկութեան այս Գրքէն :

Աւա՛ղ , անցեալ տարիներուս յոդնաջան ,
Որ մարդերէն իմաստութիւնն խնդրեցի .
Որոնց գրքերն արդէն վաղուց դեղնեցան ,
Եւ մարդկութիւնը փնտուելով կը տանջուի :

Եւ ես կ'երթամ իրրեւ զաւակ բընութեան
կեանքիս մանուկ այրբենաբանն հեղելու .
Կուզեմ սորվիլ ինչ որ մարդիկ ուրացան
Նոր բառերով հին զաղտնիքներ մեկնելու :

Դաշտելն առջևս միշտ հաճոյքով կը բացուին ,
Տասնարաննեայ քարերուն պէս Մովսէսի .
Ամէն մէկ էջ զիս կը տանի անհունին ,
Ամէն պատկեր արքայութիւն կը թրւի :

Ո՞չ եւս տրաունջ , ըմբոստութիւն բախտի զէմ ,
Ո՞չ մութին մէջ վայրավատին անըրջանք .
Հով կը լըսեմ , մըսընչուն ծով կը լըսեմ
Եւ տիեզերք տիեզերքի արձաղանդ :

Ինչո՞ւ այլեւս փնտուել տըխուր գերեզման ,
Բեկեալ սիւներ եւ կիսաթաղ պատմութիւն .
Ինչո՞ւ շինել մահուան համար յուշտրճան .
Խարել սրտեր եւ արցունքներ մայրերուն ,

Քանի աշխարհս է մարդկութեան դամբարան
Անմահութիւնն է մեր երկինքն ասմաղուն .
Ուր կը ծաղի Աստուծոյ աչքն անսահման
Յաւերժօրէն հսկելու մեր տենչերուն :

Ամէնուրեք պատկերն իր սուրբ կը վայլի ,
Ինչով անծայր ովկեանին մէջ արեղակ .
Ամէն ծաղիկ որ առտըւան կը բացուի
Քերթուած մ'է նոր երկնի համար կապուտակ :

Աղքատներուն դորդեր վլուած ամէնուր ,
Եւ ճաճանչներ որբերը մերկ ծածկելու .
Ո՞ւ մարդկային սրտէն ըլլիսց ջինջ աղքիւր
Ծարաւներուն պարապ թասեր լեցնելու :

Ո՞վ երկնուսոյց Աւետարան լայնաբաց ,
Ո՞վ սրտերու մըկոտութեան աւազան .
Որո՞ւն հաւատքը խախտեցաւ մոլորած
Սեւ հողին մէջ երբ տեսաւ վարդն առարւան :

Ծովին ինձ տըւաւ անմահութեան խորհուրդներ ,
Ալիքներն ինձ պայքարելու քաջութիւն .
Բարձրացուցին լեռներն հողէն ճակատս վեր
Տըւաւ երկինքն իմ հողիիս մանկութիւն :

Նստած երբեմն առուներու եղերքին ,
Կարծես թէ հոն իմ մանկութիւնս կը խօսի .
Ու կը խորհիմ յետոյ երկար իմ ուղին
Որ զիս տարաւ բընութենէն միշտ հեռի :

Կը լլսէ՞ն ձայնս արդեօք դաշտերն ու երկինք
Իմ մարդկութեանս քիչ մը խորհուրդ խառնելու .
Տեսնէի՛ ես , սիրէի՛ ես Գեղեցիկն
Եւ դառնայի եղբայրներուս պատժելու :

Եթէ հողիս անմահութիւն չունենար՝
Պիտուղէի բարտի մ'ըլլալ հովտին մէջ ,
Նըւազելու հովերուն ձեռքը քընար
Եւ խօսելու երկնքին հետ մինչեւ վերջ :

Կը սիրեմ քեղ մեր սարերու ճերմակ հօտ
Դուն Յիսուսի սուրբ ուսերուն արժանի .
Քեղ համար միշտ կը բողբոջի վախուկ խոս
Որ որբին ալ ծըւէն մը տաս հանդերձի :

Ունենայի՛ , ունենայի՛ ևս կրկին
Սրտիս համար քիչ մը երանդ բընութեան ,
Հոգիս ըլլար մէկն աչքերէն սըրինդին
Որ չըտանիմ ամէն տեղ չուք տրտմութեան :

Ու որտարեկ արդ կը դիմեմ բընութեան՝
Քանի մարդիկ չեղան բըժիշկ սրտերու .
Ծաղիկ մը լոկ կրնայ ըլլալ բալասան ,
Պարզ մըշակ մ'ալ աչքերուս կաւ դընելու :

Քանի՛ հանճար երդերուն մէջ արտոյտի
Այրած սրտին թաղուն ձայները լըսեց .
Քանի՛ քերթող սարսուներով տերեւի ,
Մեռելուներուն հոգի տըւող տաղ չինեց :

Կարենայի ճդնիլ նըման ճնճղուկի
Ծառերուն տակ , չուքերուն մէջ սեւաթոյր ,
Նոճիներէն սրտեր կարդալ սորվէի ,
Երազելով նոր սերունդներ բախտաւոր :

Արտոյտի պէս նոր ճաճանչներ ժողվէի
Կողերուս տակ երկու թեւեր կարելու .
Բընութեան մէջ ամէն առտու կարդայի
Գիրքն արեւուն , սիրտըս դըրած վարդերու :

Արծարծէին հոն շուշաններ զերդ բուրվառ,
Աւ թուչուններն ինձ սարկաւագ եւ դըպիր,
Մեր զիւղերու պատարագն հոն վերջանար,
Դառնայի տուն ես ըլնութեան ուխտագիր:

Արեւելեան կողմն աշխարհիս օրհնըւէր
Շուրջառներու և խաչերու թեւին տակ,
Եւ ամէն օր Աստուծոյ հետը ծաղէր
Հայաստանի մշտագարնեն արեղակ:

ԳԻՒՂԻՆ ՇԱՌԵՐԸ

Ո՞վ բանաստեղծ, ձեռքիոդ քընար երբ կ'երգես
Դաշտերու մէջ թափառուն.

Լարերըդ չեն որ թեւ կ'առնեն չողի պէս
Յառաջապահ արեւուն:

Այլ ծառերն են սաղարթներով անհամբեր
Եւ հովերուն սիրելի,
Որոնք բռնած ծաղկաղարդի պլասակներ
Կ'ելեն յաւէտ թափօրի:

Եւ դիւղին չուրջը պարելով կը դառնան,
Կոյսերուն պէս իմաստուն.
Զե՞ս լըսեր զու ուռենի քամանչան
Սայեաթ-Նովան հեծկլտուն:

Բարտիներն են ցընորքներու մէր մուսան
Նոճիները վերացում.
Եւ ամէն ծառ ունի իրեն երգարան
Մեր սրտերուն պէս յուղում:

Հեռուներէն անոնք կ'ելեն ընդառաջ
Եկուորներուն սիրելի.
Նըւիրելու իրենց ճիւղերը կանաչ
Անոյշ բարեւն ալ տունի:

Զոյդ զոյդ կ'երթան տպա սարերն ու ձորեր
Որ մըշակներն հովանան .
Հովիկն հանդչի միջօրէին տօթարեր
Մանուշներու մէջ բուրեան :

Ու կը թըւին կարծես հեռուն մնտաքսէ
Արեւելեան վըրաններ .
Ուր որ վերին ոսկի դարստաս կ'երաղէ
Կ'ապաւինին ըստուերներ :

Մըրիկին դէմ կը տարածեն աղօթուն
Իրենց թաւուտ բաղուկներ .
Կարծես ըլլան գմբէթներու բաղմութիւն
Վըրան չողէ մեծ խաչեր :

Ու չեն թողուր դաշտերն երբեք աճայի ,
Առուն առանց երաղի .
Ամէնուրեք կ'ուզեն ծաղիկ մը բացուի
Մարդն երջանիկ միշտ առլիի :

Տանիքներուն վըրան դարնան կը սըփուն
Իրենց թաւիչ հովանոց .
Երջանիկ ևն երի կը կախուին երդիքէն
Տեսնելու մեր թոնրին բոց :

Ու կը ձըդեն պատըշդամէ պատըշդամ
Սիրտ հանդուցող երազներ .
Այսպէս կ'ըլլայ տունը տունի բարեկամ ,
Կը հաշտըւին եւ վիշտեր :

Թեւերն իրենց կը տարածեն դռնէ դուռ
Որ չըպակսի երթեք խինու .
Որ հեշտ ըլլայ իրենց չուքին տակ համբոյլ ,
Ժըղիսն ըլլայ մարդարիտ :

Ծառերուն տակ երր կը կախեն օրոցներ
Ու կը ժպատի մանկութիւն ,
Իրենք կ'երդեն քաջի երդեր հայերէն
ինչողէս մարտի օրերուն :

Երր թռչուններն հեռուներէն կը դառնան
Գիւղի կարօտն աչքերուն ,
Կը թռղնեն օդն , արեւն , երկինքն անստհման ,
Շուտ թառելու ծառերուն :

Ու կը սկըսի ցնծուն համերդն ամէնուր
Գովքն հայրենի աշխարհին .
Մեղի պէս են աղքատ իյնալ դռնէ դուռ
Երդով փնտուել սիրելին :

Եւ կը ծաղի ծառերու մէջ վերստին
Տենչը սիրոյ օրերուն ,
Մեռնիմ կաթոտ աչուկներուն մեղրիկին ,
Մեռնիմ կարմիր վարդերուն :

Որ կը բաժնեն մեր հաճոյքներն ու վիշտեր
Ամէն օր քիչ մապրելու .
Ամպերն ոսկի , ամպերն արծաթ վերիներ
Երազներն են ծառերու :

ՄԵՐ դաշտերուն, մեր երկնքին ըլնակիչ
Կ'երանեն կեանքը գիւղին.
Իրենք ծնծզայ եւ թոչուններն ալ երդիչ,
Գիւղն է գահլիճ հանդէսի:

Եւ իրիկուան զանգերն երբոր կ'աղօթեն,
Լուռ կ'ամփոփուին ծառերն ալ.
Կարծես ըլլան մեղի նըման հողեղէն
Կը սիրեն միշտ հաւատալ:

Խումբ խումբ ապա կը բաժնըւին սարէ սար,
Խնչողէս մըթին ամպիկներ.
Կ'ըլլան պուրակ, կ'ըլլան թուփիեր եւ անտառ
Վեր կանչելով եւ չուքեր:

ԻՄ ԱՅԳԻՍ

Այդիս այսօր վարդափլշով ցանկեցի,
Սրտի նըման եօթը սուրով պլսակուած .
Կը սպասեմ արդ իմ հիւրերուս սիրելի
Մեռնիմ իրենց սուրբ ոտքերուն տանջըւած :

Սոխակներուն ըսի որ դան երամով ,
Թուփերու մէջ , վարդերու տակ ըստիտակ .
Երդեն ինչպէս սազանդարներ իրար քով
Երբոր վերցնեմ երկու ձեռքով նոր բաժակ :

Ճակտիս վըբան բոլորեցի սարդենին ,
Ինչպէս էին Հայաստանի աստուածներ .
Ուրախ սրտով պէտք է սպասել միշտ հիւրին ,
Եւ հեղորէն համբուրել իր սուրբ ըստուել :

Թող դան , թող դան իրենց ափերը բացած
Իմ խնճոյքիս օրհնելու հացն ու զինին .
Ու ես տեսնեմ մինչ եօթներորդ երկինք բաց ,
Հո՞ն է , ըսեմ , թէ հոս արդեօք իմ այդին :

Հնձանին մէջ կարմիր զինին կը փրփրի
Սիրոյ նըման որ կը տենչայ սրտերու .
Ո՞վ հիւր չունի թող չընստի սեղանի
Կենդանութեան ոսկի բաժակ բոնելու :

Թող դան, թող դան հաղար կողմէն աշխարհիս
Արծիւն ինչպէս մայրիներու կտտարին.
Ու սրտիս հետ բաժնեն նաև իմ այդիս
Ուր որ կոխեն մանուշակներ հոն բուսնին:

Խնձորենին ծաղիկ տըւաւ եւ պըտուզ,
Արշալոյսին շրթներուն պէս ծիրանի.
Մեղուն դինով կը թափառի ճիւղէ ճիւղ
Անոյշ է բոյլը միրգերուն հայրենի:

Զւն գիմանար ոստերն այլեւս մեղրիկին,
Խոնարհած են շողերու պէս հեղօրէն.
Մեղի նըման տենչանք ծառերն ալ ունին
Որ իրենց միրգն՝ իրենց շուքին տակ ուտեն:

Թող դան, թող դան անդառնալի ճամբայով
Բլլան աղքատ եւ հեռաւոր պանդուխտներ.
Նոյն ծառին տակ նստինք ուրախ իրար քով
Սրտիս դընեն ձեռքերն իրենց օրհնարեր:

Ճամբայ բացի եւ տնկեցի սարբինայ
Որ մենք ճեմենք դով լսառուերին թեւ թեւի.
Իմ հիւրերուս ճամբան Աստուած թող բանայ
Ա՛հ, մի դուցէ հանդիպեցաւ թշնամի:

Ինչո՞ւ անոնց քայլերը դեռ չեմ լըսեր,
Եւ տրառում են մեր ճամբաները թափուր.
Տէ՛ր, դուն եղիր բոցեղէն սիւն զիշերներ
Ու ցորեկն ալ բարդ ի բարդ ծուխ շրջեցուր:

Եթէ չըդան թող ինձ զրկեն կըռունկներ,
Ճերմակ վլըզով եւ ուլունքէ աչքերով։
Անոնք գիտեն իրար բերել մեր սրտեր
Եւ կարօտի ցաւը մեղմել բարեւով։

Ո՞վ իմ այդիս, աչքերէս քեզ ջուր բերի,
Մասներս ըրի արօր կոշտերդ վիսրելու.
Գեղեցիկ ես դըրախտներէն աւելի
Բայց սիրող մարդն այս կեանքը չուտ կը թողու։

Եւ ինձ կ'ըսեն. «Ելիր դուն այս այդիէն,
Ելիր զընա ուր անապատն է անհուն»:
Ի՞նչպէս ելեմ այս իմ օրհնած այդիէն,
Ի՞նչպէս թողում առանց վարդի նոր գարուն։

Ո՞վ իմ այդիս, ո՞վ իմ սրտիս բուրաստան,
Քեզ չեմ թողուր նոյնիսկ մահուան սուրին տակ.
Դըրանդ առջեւ թող ինձ բանան դերեղման
Սիրուս քեղի, աչքերս երկինքդ անապակ։

ԹՈՒՄԲԵՐ

Ուսկի՞ց կու դաս սիրահարուած գեղջուհի
Դողըդ լեցուն վարդերով։
Եւ կը քաղես թերթերն անոնց մի առ մի
Գաղտնի վիճակ ձըդելով։

Ուսերէդ վար իրբեւ ծաղկեայ ծիրանի
Կանաչ դաշտերն են վլսուած։
Վարսերըդ չէկ իրբեւ քընար տասնաղի
Առուակի պէս երկարած։

Ի՞նչ է հեռուն որ վոթորիկ կը դառնայ
Ծըփումներով լանջքերուդ։
Քու սէրդ է որ թումբերուն մէջ կը սպառնայ
Ծաղիկներուն նախանձորդ։

Բզքեղ տեսայ այնտեղ ամէն կիրակի,
Թեւերուն մէջ արեւուն։
Թեթեւ էին քայլերդ նըման եղնիկի,
Սիրտդ աղբիւրի պէս ցնծուն։

Ո՛րքան տաք է դրդանքը մեր թումբերուն
Լանջքերու պէս մայրական։
Ո՛րքան անոյշ բոյրը դարնան հովերուն,
Երբ դաշտերէն կը դառնան։

Շուշանն այնտեղ վարդերուն հետ թեւ թեւ
Աղջիկներուն կը սպասէ .

Գիւղի տօնն է եւ ըստիստի կիրակի
Սիրտը կարմիր կակաչ է :

Երդը մեղմիկ սըրինդներու եւ սաղի
Եղկ կաթի պէս կը փրփրի .
Թումբէ ի թումբ , ծառերուն տակ ծաղկալի
Զոյդ զոյդ նստած են խօսքի :

Կ'արձաղանդեն եւ հովիտներն իրարու .
Քրքիջ քրքում եւ զեփիւու .
Խօսքերն համեստ , ժըպիտն հարուստ սրտերու .
Ամակ կը թըւին ոսկեթոյր :

Ծիծաղներուն ոսկի չղթան դիւղէ դիւղ
Երիզ երիզ կ'երկարի .
Նոյն սէրն է որ ամէնուրեք նորընձիւղ ,
Կեանքին համար կը ծաղկի :

Թումբերն ինչպէս ովկեանոսի նոր ալիք
Կը թաւալին ափէ ափ .
Կեանքի նաւակն երազներու խաղալիկ՝
Անհանդիստ է սրտի չափ :

Ամէն հասակ թումբերուն մէջ մանուկ է .
Քերթուածներու պէս զըւարթ .
Եւ այսպէս էր հին դրախտն ալ , կ'ըսեն թէ
Առատ լոյսի մէջ հանդարտ :

Ամէն մէկն է եւ երաժիշտ եւ քերթող,
Պարզ ու ժուժկալ տենչերու .
Չունին յուշեր , չունին կոկիծ կեղեքող
Լացող ուռի ըլլալու :

Ու թեւ թեւի եւ մատներով վարդագոյն
Կը շրջի պարն հայկական .
Կ'ընդարձակուի եւ կը դառնայ գոյնըզդոյն .
Հայաստանի ծիածան :

ՁԱՂԻԿՆԵՐԸ

Չեմ դիտեր թէ ուրիշ երկրի ծափկներ
Արգեօք Աստուած՝ կը խընամէ թէ մարդիկ.
Ունի՞ն մեղի պէս արեւ մ'ալ զեղեցիկ
Որ կատարէ ամէն սրտի խնդրանքներ :

Կը հաւատամ թէ Հայաստանն էր Եղեմ
Եւ Աստուծոյ քայլերուն տակ վիթթեցան
Մեր ծաղիկներն ու մեր սրտի տեսարան .
— Մեռնի՛մ հողին եւ երկնքին մանկադէմ :

Արեղակն է մեր դաշտերուն սղարտիղպան ,
Կը փիսրէ հողն իր ոսկեղէն մատներով .
Կը համբուրէ զայն մայրական գորովով
Եւ ծաղիկներն իր թեւին տակ կ'արթննան :

Անոր համար միշտ դէպի լոյս կը դառնան ,
Մանուկն ինչպէս մօրն աչքերէն չի զատուիր .
Արշալոյսէն կ'առնեն սնդոյր ու ծարիր
Որ կոյսի պէս միշտ թարմ ժըպիտ ունենան :

Բայց չի բուսնիր ամէն ծաղիկ ամէն տեղ ,
Ինչպէս չունի ամէն աչք նոյն քաղցրութիւն .
Սակայն բոլորն ալ կը խօսին մեր լեզուն ,
Կ'ըմբունեն մեր տեսարանները շըքեղ :

ԶԵՆ թողուր որ դպչի մեր ոտքը քարին
Եւ մեր աչքերը փոս տեսնեն մըթաստուեր .
Ամէնուրեք կը տարածեն քըզանցքներ ,
Ինչպէս դունեան նուրբ կապերտներ ըլլային :

ՄԵՐ սարերէն երբեք քամին չի դառնար
Առանց քրքում եւ օօշներ բերելու ,
Ամէն ծաղիկ տենչ մ'ունի դեղն հրճուելու ,
Աղքատներուն պատրաստելու Վարդալառ :

Այն որ սիրած ծաղիկն է մեր որբերուն
Սրտի չափ է , Աղբրանց-արիւն կը կոչուի .
Այն որ գիւղին աղջիկներուն սիրելի
Հաղրան ծաղիկ ու կապուտիկ է անուն :

Ու կեանքն երբոր մեզ կը դառնայ ցաւադին ,
Կ'երկարեն միշտ իրենց թեւերն ու հողին .
Իրենց աղօթքն է նայիլ միշտ երկնքին
Կամ խոնարհիլ ոտքերուն տակ թշուառին :

Երբոր կու դայ գիւղի անոյշ կիրակին ,
Արեւն անոնց նոր հանդերձներ կը բաշխէ .
Ծաղիկը միշտ իր հողիով մանուկ է
Եւ կը սիրէ նաշխուն դոյներ իր կուրծքին :

Երջանիկ են երբ կը պանեն խորաններ ,
Կամ սրտերուն վըրան կ'իյնան մարմըրուն .
Գարուններն են իրենց համար յարութիւն ,
Աստուած երբեք չի մոռնար մեր Ծաղիկներ :

ԿՈՏԵՄՆԵՐԸ

Այստեղ կապոյտ լըճակի ալէս
Կ'աճին մինակ կոտեմներն հեղ.
Ո'չ մէկ թռչուն կամ թիթեռնիկ
Սիրեց զիրենք, տարաւ երկինք:

Կայծերու չափ աչքեր ծաւի,
Կ'արթննան միշտ կարօտ կեանքի.
Կարծես խումբ խումբ կը թափառին
Սեւ հողին մէջը ծիր կաթին:

Ոչինչ է, ո՞հ, իրենց խնդրած
Աբցունքի չափ ցող արծաթուած
Անոյշ ակնարկ մը մարդկային
Որ չըմընան միշտ առանձին:

Հողիներու կը նըմանին
Որ աննշմար քովէդ կ'անցնին.
Յետոյ կը զգաս որ մարմինէդ
Կ'արտածորէ բոյը մ'հեշտաւէտ:

ՎԱՐԴԱՍՏԱՆԵ ԿԸ ԴԱՌՆԱՄ

Վարդաստանէն կը դառնամ
Աչքերը լի գոյներով .
Ես արշալոյս ոսկեծամ ,
Ոտքերուս տակ ծաղկածով :

Մէկիկ մէկիկ զգուեցի
Այտերն իրենց ցօղալից .
Ժպականերով մանուկի
Կը խօսէին անոնք ինձ :

Ժողվէ ըղմեղ , կ'ըսէին ,
Քեզ պիտ՝ ընենք երջանիկ .
Վարդերը լոկ քերթողին
Օրեր կու տան դեղեցիկ :

Բայց սիրո չըրի քաղելու
Նոյնիսկ տերեւ մ'ազազուն .
Սակայն առանց զիտնալու
Սիրտը բոյրով էր զեղուն :

ՅՈՐԵՆԻ ԱՐՏՅ

Բոցեր , բոցեր , դարձեալ բոցեր երկսայրի
Եւ նիզակներ սըլացող .
Լեզուներու պէս քաղցրախօս եւ խայթող ,
Բոցեր կրքոտ համբոյրի :

Արդէն ատոք ճաճանչի պէս կէսօրուան ,
Ալիք ալիք կը ծըլիան .
Եւ իրենց շուրջ ոսկի շուքեր կ'երերան
Հաղար երդեր զիւզական :

Խ'նչ արշաւանք է խելայեղ , եւ ի'նչ թափ
Դէպի ամառն ոսկեթոյր .
Բանաստեղծի միտքն է կարծես սայրասուր
Դէպի տենչերն իր անսպի :

Ովկեանոս է ոչ ցորենի անդաստան ,
Ալիքներով ոսկերաշ .
Ոչ մէկ սոխակ կը յանդդնի սրտամաշ
Հոն գեղգեղել իրիկուան :

Հովկէ հովիտ , բլրէ բըլուր , լեռնէ լեռ
Հարստութիւն եւ պերճանք .
Այս աշխարհ չէ , այլ Աստուծոյ երաղանք
Լոյսերն երբոր կը ստեղծէր :

Հոս Արշոյ դաշտ, հոն Այրարատ եւ Շիրակ,
Հըրաբաժակ լըճակներ.
Ուր միջտ կ'աճին յուշկասլարիկ կակաչներ
Վարդապետին հրաւիրակ:

Կը դողայ օդն իրենց լոյսէ շողիէն,
Ու քամին է զերդ բուրվառ.
Քամին որ մեր դաշտերուն մէջ անդադար
Բոյր կը քաղէ վարդերէն:

Եւ հողածածկ այնուեղ գիւղերը սուզուած
Ինչողէս խոչոր շուշաններ,
Կարծես ըլլան աշխատանքի խորաններ
Ուր կ'օրհնըւի աղն ու հաց:

Երբ ցորեններն ովկեաններու պէս ծըլիէն,
Հեռուններէն կը լըսուին.
Կը փեռեկին եւ նըման նոր ալիքի
Կը յօրինուին վերըստին:

Արշալոյսներն անոնց վըրայ կ'երազեն
Նոր ընձիւղներ Մայիսի.
Ու կը լեցուի արեւներէն աւելի
Ամառը մեր բերկրանքէն:

Կը բարձրանան, կը բարձրանան լեռնէ լեռ,
Գըրաւելու հորիզոն.
Իրենց բաշին Յոյսն է նստած ամազոն
Հարսի մը պէս ոսկեհեր:

Քանի չուրջպար, եւ պըսակներ դիւղերու,
Աբտերուն շուրջ կը դառնան.
Նոյն կեանքն է որ կը հոլովի յաւիտեան
Նոր ափունքներ հասնելու:

ԱՆՏԱՌԸ

Ես կը լլսեմ անտառներու մեղեղին .
Ողինե՞րն են արդեօք իմ հին հայրերուն
Թէ քամիներն որ հոն կ'երդեն արշալոյս .
Ես կը լլսեմ անտառներու մեղեղին :

Մինչ զադաթները ծառերուն ոսկեշաղ
Ամպերուն մէջ կը փըսփըսան իրար հետ ,
Աւա՛զ, որքան խորհուրդներու ևս տըդէս
Ինձ կը թըւի դընացքն հովին թեւաբախ :

Երանի ձեղ, ո՞վ հեթանոս գուշակներ
Որ խարշափիներն իմաստութեամբ մեկնեցիք ,
Ու ձեր տեսիլն աչքերու պէս գեղեցիկ ,
Պարզեց ուրիշ խորհրդաւոր երկինքներ :

Երիտասարդ են քերթողներն այս դարուն
Եւ լոկ սրտի պատրանքներու սիրահար .
Ո՞վ պիտի դայ մատնահարել հին քընար
Եւ հաղորդուիլ աներեւոյթ իրերուն :

Բայց անտառները մարդերէն տւելի
Մըտերիմ են թռչուններուն եւ երկնի .
Կը նային միշտ հոն ուր արփին կը ծագի
Ուր որ աստղերը թեւ կ'առնեն հրեշտակի :

Կարծես իրենք լոյսին համար լոկ կ'ապրին
Ու վերամբարձ իրենց թաւուտ բաղուկներ
Արեւծաղին ողջունատու ամբոխներ
Կ'երաղեն օրն եւ երկնքի ծիրանին :

Կը բարձրանան, կը բարձրանան լիսնէ լեռ
Մինչ ձիւնալատ ոչդ դաղաթներ ամպերու .
Ու կը տենչան կարծես ծովեր տեսնելու .
Քանի իրենց պարն ալ ալիք են կոչեր :

Բայց միշտ իրենց թեւերուն տակը հըսկայ
Կը խառնըւին խոլ գիշերներ մըթութեան .
Ուրուականներ այնտեղ յաւէտ ապաստան
Կը խորհին լոյսն իրբեւ ցընորք հինօրեայ :

Կարծես մեղի պէս մայրիներն ալ ունին
Հըսկարտ խոհեր եւ դաղափար մեծութեան .
Ճիւղերն իրենց երբ արեւուն կը բանան
Կ'երաղեն միշտ արքայութիւն Տանդէին :

Գիւղերն երբոր լի են դաշտի երգերով
Հեռուներէն կ'արձաղանդեն անտառներ .
Շատ են իրենց սրտերուն մէջ տենչ ու ոչը
Ու չեն կրնար թեւ տալ միայն մրմունջով :

Եւ այն ատեն ծառը ծառին կը փարի
Ու կը լսուի սըդաւորի պաղատանք .
Լեզու կ'ուղեն ոչ թէ տարտամ հառաջանք
Եւ սիրտ մը որ վարդերուն հետ ալ խօսի :

Յօղն երկնքի խոշոր արցունք կը թւսի
Տերեւներու խարշատին ալ լար քընարին,
Մեղ պէս իրենք ալ սեւ հողէն կը ծընին,
Ինչո՞ւ իրենց մարդկային սիրտ կը սպակոի :

Յաճախ տանջուած դիշերներու լըռութեամբ
կը սպասեն որ դայ ծովերէն լուսընկան .
Գրկումի պէս ճիւղերն իրենց կը բանան
Եւ կը ժաղաին երեխայի քաղցրութեամբ :

Սակայն երբեք չեն հաշտըւիր թէ ինչո՞ւ
իրենց շուքերն արեգակէն խոյս կու տան .
Ինչո՞ւ իրենց ոտքերէն հողն անբաժան
Կ'արդիլէ միշտ ուրիշ երկիր տեսնելու :

Զեն հաւատար թէ պատրանք են մեզ համար
Հորիղոններն ու տենչերու նորութիւն .
Թէ քալելով կը հալի սիրտը մարդուն ,
Նոյնն է ամէն տեղ վիշտերով այս 'աշխարհ :

Ո՛չ , Երանի թէ մեր աչքերն ալ յաւէտ
Ծառերուն պէս միշտ կապոյտին նայէին .
Զէնիթին մէջ անշարժ մընար եւ արփին
Ու չըքալէր շուքն ամէնուր մեզի հետ :

Ամէն գարնան մեր թեւերն ալ ծաղկէին ,
Մայրիի պէս իրանն ըլլար մըշակին .
Ութը ձայներն ամբողջ մեր սիրտն յայտնէին
Որոնք այնքան հին անտառներ յուղեցին :

ԱՂԲԻՒՐԸ

Աղբիւրի քոյրն ըլլայի ես երկուորեակ ,
Գիւղին մօտիկ թումբերուն մէջ , կարկաչուն .
Եւ ապրէի պատրանքներու թեւին տակ
Բղդալով միշտ անմեկնելի բերկութիւն :

Հազար առու բաժնըւէի սիրակամ
Անծանօթէն նոր անծանօթ հոսելու .
Բանաստեղծի երազներու պէս տարտամ
Յանձնըւէի անիրական տենչերու :

Տարածուէի անհորիվոն հեռուներն
Ինչպէս քնքոյչ երգի թեւեր իրիկուան .
Ինձ կանչէի անմըխիթար ողիներ
Որոնք յոյսի տեղ ունին լոկ գերեզման :

Ո՛չ մէկ մահերգ , ո՛չ սեւ նայուածք մարդկային ,
Ցոլանային բիրերուս մէջ արծաթէ .
Նայէի ես լայն աչքերով կապոյտին
Շուշանն ինչպէս մաքուր երկինք կ'երազ :

Ավունքներուս երբ հօտն անծայր խոնարհէր ,
Տայի անոր առատարուխ վարդի ջուր .
Եւ հովուական ծիրանի փողն ալ հնչէր
Մեր Անտունին , գիւղին դիմաց հեշտալուր :

Երանէի ով որ ինձմէ ջուր խնդրէր,
Որ միշտ լեցուէր անմահութեամբ իր հոգին.
Ու շրթներէն վայրի մեղրի պէս հոսէր
Դաշտերու բոյրն ու սրտերու մեղեղին:

Իմաստուններ պիտի գային խնդրելու
Ասողերու խոր եւ անորոշ նայուածքներ.
Բերկրապատար պիտ' երթային մեկնելու
Բախտի վիճակն աղջիկներուն անհամբեր:

Ու քանինե՛ր պիտ' ուղէին յիշառակ,
Դեղձան մաղերս ուռենիի հետ հիւուած.
Եւ աչքերուս մեղոյչ բիրերն անապակ,
Մատներուս հետ վարդերու փունջ փոխարկուած:

Ո՞վ տենչալից պիտի չըդդար ափերուս
Ծաղիկ փոխուիլ, իմ սրտիս հետ խաղալու.
Մըտերմօրէն պիտի խօսէր մինչեւ լոյս
Իր պատրանքներն եւ առօրեան պատմելու:

Քըրոջական մերձեցումով մը դեղուն
Իր մանկատի սրտին պիտի վարէի,
Առուակներու կախարդանքները թագուն
Տալով ըսկովի փոխան հաղար արեւի:

Սուտ ըլլար թող իմ թեւերուս փաղաքշանք,
Փափաքս ըլլար մասախուղի պէս տարտամ,
Աիրով գուցէ այսպէս դտնէր ըսփոփանք
Եւ ունենար իր վիշտերուն բարեկամ:

Երբոր դային դիւղի քոյրերս երդալիր
Մափոր սափոր տայի կրենց սիրոյ դեղ.
Ու դառնային նոր երդերով բերկրալիր,
Ինչպէս ճերմակ աղաւնիներ դէպի դեղ:

Աղբիւրի քոյրն ըլլայի ես մեր զեղին,
Պատրանքներու անհըսելի դիցուհին.
Գողըս լեցուն ծաղիկներով եղեմին,
Բերէի միշտ նոր գարուններ աշխարհին:

ԱՂԲԻՒՐԻՆ ԱԿԸ

Շընորհքի պէս, որ կը ծորի յաւիտեան,
Եւ կ'օծէ սիրտն աստուածային հըպումով,
Աղբիւրի ակն անպղծելի սրբարան,
Կը բաշխըւի դարձեալ ցնծուն յորդելով:

Անծանօթէն եւ չուքերէն թափանցիկ
Կը բըխի միշտ տենչերու պէս մարդկային.
Կը սրբըւի հըպումներէն աշխարհիկ
Երբ կը չոյեն զինքը ճեռքերը մեղքին:

Ասողերը միշտ բիրերուն մէջ կը հանդչին
Երբ խոյս կու տան ճաճանչներէն արեւուն:
Կը յուղուի միշտ մերձենալով մեր դիւղին,

Պանդուխտի պէս որ կը դառնայ կարօտ տուն:
Ո՛րքան սուրբ է երբոր դէմքեր կը լըւայ,
Երբ օրհնըւած նոր զօրութիւն կը ստանայ:

ԳՈՒՌԸ

Եթէ եւ մեր տենչերն այսոլէս
Սըտերուն մէջ հաւաքուէին,
Ալ պէտք չըկար լալ աղեկէդ
Գարուններ որ շուտով կ'անցնին;

Ալ պէտք չըկար մատեաններու
Մեր յուշերուն զերդ թանգարան,
Եւ ոչ երազ որոննելու
Եւ զրկելու ըստուեր միայն:

Ու դուռին մէջ ինչոլէս երկին
Աւելի ջինջ ցոլքեր ունի,
Պիտի դառնար եւ մեր հողին
Յորդանանու սուրբ աղաւնի:

Ժամանակն հոն չի ծերանար
Ոչ կը դեղնի երկնքի դոյն.
Ո'րքան ըըլսի այնքան ոլայծառ
Կը խորանայ իր մէջ անհուն:

Կը սպասէ որ դան ափերուն
Փոքրիկ հաւքերը թուփերէն.
Բոժոժն հնչէ նախիրներուն
Ու սարերէն հօտեր իշնեն:

Որ շրթներուն եղեամ նստի
Ալիքներով մետաքսեղէն.
Ու կը սիրէ բաշխել ձըրի
Չըրի առնել լոյսն երկնքէն:

Մըմունջներն իր գաղտնիք չունին
Տըղու պէս է պարզ ու քնքոյշ.
Մէկ յոյս մ'ունի եւ տենչ մը հին
Որ միշտ հոսի իր ջուրն անոյշ:

Ոչինչ կ'ուզէ նա փոխարէն
Իր երգերուն, իր շընորհին,
Թէպէտ կապոյտ իր երբուծէն
Մարդիկ տըղու պէս կը կախուին:

Ծաղկած են միշտ իր ափունքներ
Չերդ սրտի շուրջն անմեղութիւն
Եւ կ'ուզէ որ խոպան տեղերն
Ալ ունենան յաւերժ դարուն:

Կ'ուզէ արծաթ դոյլեր եւ կուժ
Որ տուներէն խինդ չընկակի.
Ու կը խորհի դառներն անուժ
Փարախներուն մէջ ծարաւի:

Ո՛բքան արդեօք գուռը կը զգար
Ոտնլուայի օր մ'ըլլալ կոնք.
Հնդունելու համբոյր խոնարհ
Վըրան աղօթք եւ քիչ մը խունկ:

Տուներուն մէջ միւսոնաբոյլ
Լըւալ մեղերն, յոյս տալ վիշտին.
Եւ շընորհքի ինչպէս աղբիւր
Երեխաներն ալ մըկլըսուին:

Քիչ մ'ալ օրհնած ջուրէն ցանեն
Որ չիրիմներն ալ թարմանան.
Ու միշտ սրտերը բարակին
Հսղասելու նոր աւետման:

Ո՛չ, դեռ հսղար սափորներ կան
Կուրծքերուն տակ որ դատարկ են:
Ու շրթունքներ օրհասական
Որոնք իրմէ ջուր կը խնդրեն:

Պանդուխտներ ալ կան ինձ նըման
Որ կարօտ են դիւղի դուռին.
Ի՞նչպէս արդեօք կը դիմանան
Սրտերն իրենց այս կըրակին:

Կ'երդէ տոռուն եւ կը հոսի
Մէջը գուռին նոր ցնծումով.
Նըման սրտին բանաստեղծի
Որ չի լիցուիր երբեք սիրով:

Կ'երազէ միշտ զարնան վարդեր,
Ամրան ցորեն, զաշտերու երգ.
Եւ կ'ուզէ որ ցուրտ ձըմեռներ
Յոյս ունենան ծառերը մերկ:

Երբ Համբարձման դաշտեր ելլեն
Գիւղերու երդն ուրախ ըլլայ.
Եւ աղջիկներ վիճակ ձըգեն
Ծաղիկներու բարձին վըրայ:

Եւ երբ զուռին մէջը նային
Աստղերու պէս գեղեցկանան.
Այտերն իրենց վարդեր փոխուին
Շընորհքի սուրբ ցօղը վըրան:

Իմ յոյսերս ալ թող կանաչնան
Սուրբ Յովսէփի ցուսպին նըման.
Հայաստանիս հետ անըման
Ես չեմ փոխեր աշխարհ համայն:

ՀԻՒՂԱԿԱ

Ճամբուն վլրայ, որ սրտէ սիրտ կ'երկարի
Դուռն հիւղակիս միշտ բաց է քեզ, սիրելիս .
Թէ սսոխ մ'ես քեզ կը սիրեմ աւելի
Ո՛չ, չլլայ թէ անձայն չուքի պէս անցնիս :

Օրհնէ իմ հացս եւ աղն օրհնէ սեղանիս ,
Արբահամու թեւերուն պէս աղօթկեր .
Կը սպասէի քեզ տմէն օր, սիրելիս ,
Եւ քու բաժինդ կ'ուտէին միշտ թոչուններ :

Բարեկամ են ինձ սղանդուխտներն համօրէն
Եւ ես յաճախս տեսայ իրենց մէջ Աստուած .
Թող որ լըսեմ ծանըր քայլերդ հեռուէն
Եւ արտմաղին չըսպասեմ միշտ դուռը բաց :

Հարուստի դուռ չէ որ պիտի դուն բախես
Արտասուելու պարըսային տակն իր մերժուած .
Գուցէ դարձիդ երր իջեւան մը վինտուես
Ափ մը մոխիր գտնես հիւղէս մընացած :

ԼՅՈՒԱՇ ՀԻՒՂԱԿԸ

Դւռ կը լըսուին հեծեծանքներ մոլորուն,
Հին տենչերու դեռ բոյր ունի մենութիւն.
Եւ կը բացուի կը դոցուի զուռն ինքնիրեն
Բապասելով տրոփուն սրախ մը նորէն:

Երրոր քամին թուփէ ի թուփ կը շրջի
Ահա ևկան, կ'ըսէ, քայլեր սիրելի.
Ու կը բացուի աներեւոյթ ձեռքերով,
Եւ կը դոցուի դարձեալ թախծոտ ճըռինչով:

Սովոր էր նա միշտ խոնարհիլ ոտքերուն
Բարեկամի եւ անծանօթ հիւրերուն.
Ու ծաղիկով առաջնորդել արահետ
Երր կը բերէր նոր արեղակն իրեն հետ:
Եռոտէ ձեղունն եւ որմերն իր եղեգնեայ
Կարծես ըլլան սուրբի քարայր մ'հընամեայ.
Անոնց համար աշխարհ մ'է նա սիրելի
Որ կոչուած են երկինք խորհիլ մեկուսի:

Ու չունեցաւ ծիծեռնակի մ'իսկ դաբուն
Որ երդ մ'ունի երբ կը լըքէ փոքրիկ բոյն.
Մատուռ մը հին կարծես ըլլար վանական,
Ուր երդեցին լոկ մեռելի Շարական:

Այն տուներն են երկու անդամ աւերակ
Որ տենչացին միշտ տրտմութեան թեւին տակ .
Ուր չըհնչեց երբեք սիրոյ մանուկ ձայն ,
Ոչ դարուններ սրտի մհամար փթթեցան :

Ես կը լըսեմ դեռ այս հիւղին խուլ հծծիւն ,
Ինչպէս քամին որ կը վնասոէ նոր գարուն .
Կը բացուի դուռն եւ ինքնիրեն կը դոցուի
Հեռանալով աշխարհէս դեռ աւելի :

Ո՞ր տունն , աւա՛զ , պիտի չըլլայ աւերակ ,
Երբոր անցնի մահը քաղաք առ քաղաք .
Անոնց համար ալ ըսուեցաւ անխընայ ,
— Քարը քարին վըրայ պիտի չըմընայ :

Սակայն տուներն եւ հիւղակներն ալ ունին
Մեր հողւոյն պէս անմահութիւնն օճախին .
Հոն ուր խորան մը կար սիրոյ ողջակէզ
Բոյրերն անոր չեն բաժնըւիր աշխարհէս :

Այս հիւղին մէջ սիրո մասլ հեծեց մարդկային
Եւ հակեցաւ օր մը հողին զերդ ուռին .
Ինքն ալ ունիր խըրամատն իր պայքարի
Այստեղ շերիմ , երազ միւս կողմը կեանքի :

Ինչպէս ունի ծովին աւելի մեծ տենչեր
Երբ որ ափունք չեն հասնիր իր ալիքներ .
Այսպէս յաճախ կը ծըփայ սիրոն առանձին
Եւ մինչ հեռուն աղմուկներն իր կը լըսուին :

Ամէն հիւղակ եղաւ կւանքի մօրօրան,
Եւ սիրելով վիշտը հասցուց մեծութեան.
Եւ ամէն բոյն ինչողէս ունի մէկ զարուն՝
Մընաց թափուր եւ արտասուեց իր աշուն:

Հիմա այսուեղ քիչ մաւերակ, քիչ մը ստուեր
Կը համրէ միշտ նոր դիշերներ ու շուքեր.
Կը բացուի դուռն ու կը զոցուի ինքնիրեն
Բաղասելով անոյշ սրտի մը նորէն:

ԳԵՏԸ

Մեր գետն այն է որ կ'երկարի անտառներէն դէպի զիւզ
ինչպէս երկնի ծիր կաթին .
Կը տարածուի , կը բոլորուի սահմանելով ամէն հիւզ
Ընթացք կ'առնէ վերըստին
Մինչեւ հեռու հորիզոն ,
Մինչեւ գիւղի երեկոն ,
Ինչպէս վիշապ մ'ահազին
Հող ու տերեւ երախին :

Հեռուն կ'ըլլայ ծով տենչալի , մըլչուշներուն մէջ ոսկի
Եւ ամպերու աւազան
Ուր որ երկինքն համբոյըներով մեր աշխարհին կը փարի
Ծիածանէ ծիածան .
Ու կարապներ ըսպիտակ
Երազային զերդ նաւակ
Կ'ուղեն հասնիլ ամպերուն
Փրցնել ծըւէն մ'ոսկեղոյն :

Գետը կ'երթայ ուրիշ երկիր , հորիզոններ անծանօթ ,
Նոր ծովակներ կազմելու .
Զի փրփրիր , այլ կը հեծէ երբ կը հասնի վարդին մօտ
Նըման կարօտ սրտերու :
Փոքր են հիմա ալեակներ
Ինչպէս կապոյտ թեւճակներ .

Կը տարածուին տենչավառ
Մինչև մահուցը խոնարհ :

Միայն կիզիչ շողերն ամբան կը շղթայեն իր խոյանք
Ու կը սրբեն փրփուրներ .
Մինչ քամակէն, երկար ու մութ կ'ելէ դանդաղ շոգին տաք
Աստղիկին պէս դանդրահեր :
Կը պայքարի օձի պէս
Արեւուն հետ բոցակէդ .
Եւ իր տուտով կը փշրէ
Թասն երկնքին բիւրեղէ :

Ո՞չ, չի կրնար նա կանդ առնել եւ համբերել պատուարի
Երիվար մ'է մարտասէր .
Ունայն տեղ է որ առջեւն իր սեւ ժայռն հըպարտ կը կանդնի ,
Թումբ կը կազմեն Մասիսներ :
Վարդեր կան դեռ ծարաւի ,
Տափաստաններ անջրդի .
Դեռ լիճեր կան որ կ'ուզեն
Քիչ մը բուրում մարդերէն :

Կը զարնէ իր հսկայ աղին երբեմըն ձախ, երբեմն աջ
Օձի նըման կապուտակ .
Կարծես ըլլան ձիաւորներ որ կ'ընթանան միշտ առաջ
Յաղթանակէ յաղթանակ :
Ժայռերուն դէմ կ'որոտայ ,
Դաշտերուն մէջ կը հեւայ ,
Մայր է բարի եւ քնքոյչ
Երբ կը ջամբէ ջուրն անոյշ :

Աստուծոյ մատն է որ իրեն հորիզոններ ցոյց կու տայ,
Անձայրածիր դետիններ .

Գետն հընաղանդ իր օրէնքին միշտ նոյն ճամբով կ'ընթանայ
ինչպէս հայրելս են տեսեր :
Ու լըսեցին միշտ նոյն երդ
Նստած ուրախ իր եղերք .
Որթատունկի ըստուերին
Միշտ մեր կենաց խըմեցին :

Քանի՛ բերկրանք մանուկի պէս իր ալեակները կը զղան
Դոյլերուն մէջ արծաթի .
Կարծես ըլլան կապոյտ ծաղիկ, կապոյտ աչքեր կուսական,
Շուրջը փոքրիկ շրթունքի :
Ու նայուածքներ միամիտ
Հոն կը թափեն մարդարիտ,
Ու բաղուկներ կ'երկարին
Իրեւ կամուրջ սիրային :

Թաւալէ դուն հայրենի դետ, աղատ, թնդուն, անհամբեր
ինչպէս ողին Տիգրանի .
Դու միացուր բարեկամներ եւ դուն բաժնէ ոռոխներ,
Սահմաններէն հայրենի :
Մեր դաշտերուն տուր դարուն
Եւ դիշերուան խորութիւն .
Եղիր նարօտ ծիրանի
Որ միշտ կապուին սիրտ որով :

U.S. Census Bureau

1940. 07. 23. 03. 11

ՀԵՐԿԸ

Ամառնային արեւէն արտերն արդէն ակաղձուն,
Կը սպասեն նոր սերմերու եւ մըշակի քրտինքին.
Բաժակներու պէս թափուր որ կ'երազեն նոր գինին
Արքայական խնճոյքին մեր հեթանոս օրերուն:

Ահա կ'երթան դութաններն ուղիներով բիւրաւոր
Եւ արեղակն է հօտազ, ճըպոտ՝ չողերն իր ձեռքին.
Չորերն են լի ճըոինչով, թումրերն ուրախ կը բացուին
Լի են դիւղին հաւքերով հորիզոններն հեռաւոր:

Ի՞նչ ցնծութիւն, ի՞նչ ալիք դաշտերու մէջը խողան,
Ծովերու պէս տենչայորդ որ կը սպասեն նաւերու.
Երդն ուռուցիկ առաջաստ, եւ կամքը կայմ յոյսերու
Ահա կու դան դութաններն հերկելու մեր ապագան:

Կը համբուրուին իրար հերդերն իրենց դիւղէ գիւղ
Լի խնդութեամբ զիւղական եւ խոնջէնքին յաղթական.
Ու կը քալեն դէպի մեծ եւ առապար ապագան
Խորտակելու զրկանքի հաստ շղթաներն աներկիւղ:

Շուրքերն իրենց կարծես հին մըշակներու ուրուական՝
Կը բեկրեկին, կը ձուլուին, կը բազմանան վերըստին.
Եւ հողին հետ անբաժան, զայն կը դըրկեն կաթողին՝
Քաղասելով փոխուելու հասկերուն հետ ծիածան:

Կարծես անոնք կ'արշաւեն աներկեւան սահմաններ
Գութաններու ետեւէն սեւ ալիքներ կը յորդին.
Եւ կը ցածնան ու կ'ելլեն թումբերուն հետ միասին
Խովն արծաթի փայլ կու տայ, կայծեր կ'ելլեն անհամբեր:

Եւ կը բուրէ ջերմութիւն, եւ զօրութիւն կը բուրէ
Ակօններու բուրվառէն մինչ կամարներն երկնքի.
Կոշտերը պինդ կը փշրին բախելով միշտ կատաղի
Կուրծքերու դէմ կորակոր, կամքերու դէմ պողալատէ:

Հորիսոններ խոյս կու տան, անոնց քայլին յաղթական
Որ կ'անցնի մեր սահմաններն ոսկի նիզակ ցըցելու:
Զըկայ այլեւս առապար սահման դընող սրտերու,
Եղբայր են արդ մըշտկներն, աշխարհո է մէկ անդաստան:

Փոխուած է նոր Եղեմի հողն հայրենի խըստամբեր
Տատասկներու տեղ հատու պիտի բուսնին կակաչներ,
Պիտի լեցուի արեղակ սրտերու մէջը ձըմեռ,
Հիւղակներու մէջ աղքատ լոյս պիտի տայ կեանքի Սէր:

ԱԿՆԱՐԿԵ ՏԵՐ :

Ակնարկէ, Տէր, որ ծաղիկները բացուին,
Եւ կանանչով դաշտերն ամբողջ վարդարուին.
Ծառերն յովնած են դէղերու տակ ձիւնին
Դոներն են փակ, կը սպասեն քու հրամանին:

Ակնարկէ, Տէր, որ անտառներն ալ լեցուին
Երամներով ամէն ազգի հաւքերու.
Բոյներ կախուին սատերէն վար ցնծաղին,
Քամիներու օրօրներով մեծնալու:

Աչքերը դիր ջուրերուն մէջ որ երթան
Վարդերուն տակ յօրինելու կարկաչներ.
Եւ ամէն կողմ կազմեն ծաղկեայ աւաղան
Անաղերուն ալ բերկբանք տալու դիշերներ:

Զեռքերը դիր արտերուն մէջ ակօսուած
Որ շուտ ծլին ոսկի սերմերն աշունի.
Շատոնց փուռէն հանեցինք մեր վերջին հաց
Եւ մանուկներ կը պաղատին անօթի:

Ակնարկէ, Տէր, որ ջինջ ըլլայ մեր կապոյտ,
Աչքերուն մէջ ամպեր չըդան, չիջնէ մութ.
Տեսնենք պարզուած քու ծիրանիդ լուսանիւթ
Եւ չըղարնէ այդիներուն մեր կարկուտ:

Ակնարկէ՛, Տէր, որ մեր սարերն հօտերով
Ալեկոծուած ովկեանի պէս ճերմկնան .
Եւ երբ գառնան իրենց լեցուն երբուծով
Մայեն գառներն ուրախութեամբ մանկական :

Դուն ինքըդ բաց դոները որ բիւրաւոր
Նախիր ելէ , լըսուին դարձեալ բառաշներ .
Երբ իրիկուան գան չըթներով խոտարոյր
Ծիծերն ըլլան առատահոս աղբիւրներ :

Քիչ մը բոց դիր, որ միշտ ծըխնեն երդիքներ
Եկեղեցւոյ խունկերուն հետ օրհնըւած .
Ու քահանան երբ օրհնելու գայ տուներ .
Տեսնէ մամերը թոռներով բաղմացած :

Կորով տուր միշտ որ թիկնաւէտ մըշակներ
Մաճին վըրայ ծըսին ամէն առաւօտ .
Քրտինքին պէս առատ ըլլան եւ հասկեր
Որ չը մընայ մեր զիւղերուն մէջ կարօտ :

Օրհնէ՛, օրհնէ՛ մեր մամիկներն ու պապեր ,
Տո՛ւր իրենց ալ յոյս տեսնելու նոր շուշան .
Թող չըկարէ ճերմակ պատանքն այս ձըմեռ
Ու նոր գարուն եւ քիչ մ'ալ խինդ ունենան :

Ակնարկէ՛, Տէր, զերեղմաններն ալ զիւղին
Զորըս խաչով դուն կնքեցիր մի առ մի ,
Թող չըճնչէ այնտեղ խաւարը սրտին
Արքայութեանդ արեղակն ալ հոն ծաղի :

Պարղէ՛ ձեռքերդ որ ինձ ալ դայ նոր գարուն,
Հիւանդ եմ ես, վերադարձուր մանկութիւնս .
Յիշատակներն ինձ կու տան լոկ տրտմութիւն ,
Թող քիչ մհամին ձիւներն ալ իմ մաղերուս :

ՀՈՂԵ

Դարձի՛ք , ո՞վ մարդ , դարձի՛ք հողին
երկինքներն են հեռու եւ սին .
Ու չեն լեցուիր անոնք տենչով
Ոչ ծովերու աղաղակով :

Դարեր , դարեր կ'երթան աստղեր
եւ նոր կարծես ճամբայ ինկեր .
Պահեց Աստուած երկինքն անտես
Հայլին մէջ ցոյց տալով մեզ :

Ամէն եկող նայեցաւ վեր ,
Սիրեց արեւն ու նոր օրեր ,
Բնորեց յետոյ փոսը մըթին
Հանգստարան իր հէղ սրտին :

Մինչեւ իսկ հոս իջաւ Աստուած ,
իր զըրախտէն հըրաժարած .
Ո՛րքան տրդեօք երջանիկ էր
Երբոր հողին դըպան ոտքեր :

Այստեղ միայն ունեցաւ մայր
Լզգաց սիրոյ կըրակն անմար .
Եւ հակառակ որ խաչեցին՝
«Զեր հետն եմ միշտ» , ըսաւ կրկին :

Ծաղիկներն երբ զիս կը պատեն,
Երբոր կու գայ հովն արտերէն,
Ո՞ր թեւերուն մէջ արդեօք կեանք
Ռւնի այնքան հեշտ երազանք:

Զեմ հառաչեր ես ի խորոց
Ոչ կը փնտուեմ խմաստներ դոց.
Թեւեր չունիմ հասնիլ սահմանն
Աներեւոյթ անտուածութեան:

Իմ մարդկութեամբս ես երջանիկ
Հողէ դրախտին մէջ դեղեցիկ,
Ինձի համար ամէն գարուն
Կը բերէ նոր վարդեր սիրուն:

Անտառներն ինձ խորհուրդ կու տան,
Լեռը թըռիչք հըպարտութեան.
Արշալոյսներն ամէն առտու
Հաճոյք մունին ինձ բերելու:

Կապոյտ աչքերն աստղերու տեղ
Կը ծաղին չուրջըս սիրադեղ,
Ու ըլթներու ծիրանի բակ
Հրկիղող է քան արեղակ:

Ո՞հ, չեն բուսնիր երկինք վարդեր,
Ոչ սրտի գոյն ունին ամակեր.
Հովիտներու վայրի շուշան
Հըմայիչ է քան լուսընկան:

Ո՞ր չողերն են այնքան նրբին
Քան թէ ծաղկեալ ինձորենին.
Եւ արտուտիկն երբոր կ'երգէ
Կարծես հողին ծըմուն սիրտն է :

Երբ ատոք է հասկն ոսկեհիւս
Ո՞վ չի կոչեր զայն արշալոյս.
Կապոյտ դետերն երբ կը հոսին
Ո՞վ չի տեսներ հոն ծիր կաթին :

Կըսեն, երկինքն է որ կու տայ
Մեր աչքերուն կապոյտ հինայ.
Եւ կը սիրեն մարդիկ դիրար
Լոկ երկնքի սիրոյն համար :

Երբ արեւէն լոյս խնդրեցի
Կուրցուց աչքերս նետով ոսկի,
Երբ մութին մէջ դարձայ լուսին
Շողերս, ըսաւ, շուտ կը պակսին :

Կոյրի մը պէս որ կը փնտոէ
Առաջնորդ եւ ցուալ եղէզէ,
Աղաչեցի ես ասողերուն,
Ասողերն ըսին, չունինք դարուն :

Այսպէս լքուած երկինքներէն՝
Վերադարձայ հողին նորէն.
Անտառներն ինձ ցուալ մը տըւին,
Մոմերը լոյս, թեւն իր քամին :

Տեսայ արտերն արդէն հասուն,
Ու ողարտէզներ ծիրանեղոյն.
Ու մըշակներն հակած հողին
ինձ համար ալ կ'աշխատէին :

Համբուրեցի ևս հողն օրհնեալ,
Տենչալով հէղ մըշակ մըլլալ.
Ոլ չի խառներ քիրտն իր հողին՝
Նա դաւակ չէ այս աշխարհին :

Տեսայ լինչպէս կ'ազօթէին
Բաղկատարած ծառերն երկին.
Աղաւնինե՛րը վերըստին
Զիթենիներ կը բաժնէին :

Կ'իջնէր սարէն աշուղ քամին
Սըրինպն արծաթ իր անութին.
Սըփոած էին լեռ ու հովիտ
Հօտերն լինչպէս ջինջ մարդարիտ :

Հովին Աստուծոյ առանց կամքին
Չի շարժեր խակ փոքր ուռենին.
Վարդերն իրենց դոյներն ունին
Եւ ամէն մարդ սէրն իր սրտին :

Ուղեցի ևս առուներուն
Քերթողն ըլլալ սրտաղեղուն.
Նըշենիչն բոյներ կախել
Տենչանքներովս իմ ոսկեթել :

Մինչ թուշուններն ունէին բոյն
Ամէն առու սիրտ մը ծըփուն.
Կանաչ էին ամբողջ դաշտեր
Ինչպէս Աստուած էր ըստեղծեր :

Ու թեւ թեւի մարդիկ եղբայր
Կը խառնէին քրտինքն իրար.
Ոչ ոք էր հոն առանց յարկի
Ոչ ոք կարօտ պատառ մ'հացի :

Աշխարհս յուոթի անդաստան մ'էր
Աստուած մըշակ, մարդն հողատէր.
Անձրեւ կու դայ միշտ ոսկեշաղ
Յանողին հետ հնձողն ուրախ :

Կը հոլովէր երկիրն հանդարտ
Նաւու մը պէս գըրօշաղարդ,
Արեւներու կ'անցնէր մէջէն
Խնկելով օդն ապակեղէն :

Ո՛վ Աստուած իմ, յայնժամ ըսի,
Օրհնեալ ըլլայ կամքըդ բարի
Թէպէտ գըրախտն երկինք տարիր
Բայց իր զարդերն հոս թողուցիր :

Դարձի՛ր, ո՛վ մարդ, դարձի՛ր հողին,
Երկինքներն են հեռու եւ սին.
Ու չեն լեցուիր անոնք տեհչով
Ոչ ծովերու աղաղակով :

ԳՈՒԹԱՆՆԵՐԸ Կ'ԵՐԹԱՆ

Ուղիներով անխոտոր
Յաւիտեանէ յաւիտեան,
Ակօսներով լայնախոր
Նոր մըշակնե՛րը կ'երթան
Դէպի հեռուն անծանօթ,
Դէպի լուսէ ապագան
Ինչզէս մարտի թնդանօթ՝
Գութաններով ոռնածայն :

Կոյս նն դաշտերն անսահման,
Կակաչներու կարմիր ծով.
Հորիզոններ կը դողան
Ալիք ալիք դառնալով.
Աշխատանքի սուրբ Ուկին
Իրենց վըրան արծուենիչ
Խիզախօրէն կը մեկնին
Դէպի փառքի նոր դակիչ :

Ու դոմէջներ բոցաշունչ
Եղջիւրներով սայրասուր.
Եղբայրօրէն դունչ առ դունչ.
Ամբողջ կորով, ամբողջ հուր
Գութաններուն հետ ձուլուած
Պողպատիկէ մէկ մարմին,

Անհունին մէջ բաղմացած
կ'երթան սահմանն արեւին :

Ո՞վ կը համրէ դութաններ
Հազարաւոր, բիւրաւոր.
Անոնք կ'երթան անհամբեր
Դէպի դաշտեր հեռաւոր,
Հորիզոնն է մառախուղ,
Հորիզոնն է աղամանդ.
Պիտի փշրեն հողը թուխ
Սերմաննելու ոյժ եւ խանդ :

Անդառնալի մէկ կամքով
Եւ հաւատքով բարեպաշտ,
Պէտք է քալեն դարերով.
Եւ դարերուն հետ անհաշտ
Պիտի անցնին այլ սահման.
Նոր փառքերու հետամուտ:
Արշաւն իրենց տիրական
Եւ բարբարոս եւ անդութ :

Ո՞վ վեհութիւն դընացքի,
Ո՞վ լրութիւն համաչափ.
Անիւը լոկ կը փրփրի
Թաւակելով ամպէ ամպ:
Կճղակներէն կը շանթեն
Հաղար աստղեր միասին.
Աներեւոյթ են արդէն
Անոնք կ'երթան տակաւին :

Ճակատագիրն իրենց սեւ
Եւ յորդ քրտինքն այլող շանթ
Պիտի քալեն յարատեւ
Եւ լոկ իրենց կեանքն աւանդ:
Կը հետեւին անոնց լուռ
Բստուերներու այլ բանակ,
Ամբոխներ են կուրակոյր
Ճին աշխարհին հըպատակ:

Խաւարն ահա կը պեղեն
Յեցած եղջիւր առ եղջիւր.
Եւ խոփերու քամակէն
Փոշին կ'ելլէ սեւ վրափուր:
Դեռ երկինքներ կան անդին
Արեղակներ վասուաւոր.
Ցուրտ է այլեւս մեր արփին
Եւ մեր աշխարհն ալեւոր:

Կը տարածուին, կը լայննան
Ալիքներու նոյն թափով.
Դեռ գութանները կ'երթան
Ինչպէս տեսնէրն են անյադ
Իրենց տեսնէրն են անյադ
Իրենց տեսիլն է հեռու.
Կ'երաղեն լոկ յաղթանակ
Արտաչսեան օրերու:

Ահա անցան սահմաններն
Արեւներու եւ լուսնին.

Անցան սառած բեւեռներն .
Անցան եւ չարն ու բարին .
Արքայութիւն եւ դեհեն .
Գաղափարէ գաղափար .
Անհունին մօտ են արդէն
Բարձրաճակատ եւ արդար :

Ո՞վ երջանիկ հերկուորներ
Սրբեցէք ձեր քիրտը սուրբ
Բաղուկներով թաւահեր
Եւ թեւերով հոլին նուրբ .
Երկնի կապոյտ լաշակով
Սրեւներու շողերով ,
Յաղթանակի դրօչներով
Ո՞հ , սրբեցէք քիրտը ձեր :

Դաշտերն ահա ձեր առջեւ
Ինչպէս ովկեան անծըրար ,
Զեզ կը սպասեն հեւ ի հեւ
Պաղատելով անդաղար
Կոյսերու պէս անպատիր ,
Հարսներու պէս ըդձակաթ .
Նոր ամառուան ոսկեծիր
Բնձայելու մեղք ու կաթ :

Պէտք է մտնէք դուք հիմա
Թուխ հողին մէջ բարեհաճ
Մինչեւ ձեր մէջքն երկաթեայ ,
Մինչ եղջիւրներ ու մինչ մաճ ,

Անդնդային ակօսովլ ,
Եւ հետքերով անխափան .
Որ մեր դաշտերն հասկերով
Աստղերու պէս չողշողան :

Եւ կապելով դըրասանդ
Եղիւրներուն մահկաձեւ ,
Եւ ծաղիկներ բաղմերանդ
Եւ որաներ հըրաթեւ
Պիտի դառնաք դէպի մեզ
Ուղիներով անխոտոր
Հին օրերու փառքին պէս
Աչքերու մէջ արեւ նոր :

Ո՞ւ , հանդչեցէք դուք հիմա ,
Աչխատանքի պահակներ .
Թող կոպերուն ձեր վըրայ
Իջնեն քունի սեւ թեւեր .
Թող լուսընկան արծաթեայ
Սըմոէ եղեամ եւ երազ :
Ո՞ւ , հանդչեցէք դուք հիմա
Հասկերուն մէջ հեղանադ :

ՍԱՅԼԻՆ ԵՐԳԸ

Ճամբայ տըւէք, ճամբայ տըւէք այսօր ինձ
եւ երգերուս ցնծալից,
Ու դընացքիս յաղթական,
Լի հունձքերով ամառուան:

Գիւղերն ամբողջ ծափը ծափի թող խայտան
Հղղեսաներով հարսնեկան
Ահա կու գամ մեծ շուքով
Բարիք ու սէր բաշխելով:

Մալուխի պէս ոսկի լարեր թող քաշեն
Երկնքի սայլը հրեղէն,
Ճամբաներէն թումբերէն
Եւ ձորերու շուքերէն:

Ճամբայ տըւէք, ճամբայ տըւէք խոնարհած,
Սայլը կու դայ ոսկերած
Դաշտերու երգն իր բերնին,
Վըրան ոսկի ծիրանին:

Արծիւներու թեւին բաղմած առաւօտ,
Ես հոռու եմ եւ ձեզ մօտ.
Զեր դաշտերէն կը դառնամ
Արքաներու պէս վարթամ:

Ի՞նչ ցնծութիւն եւ պերճանքի ո՞րքան դոյն
Շուրջըս պարող թուփերուն .
Վերէն հաւքերն երամով
Ինձ կընկերեն տափերով :

Քեզի կըսեմ , ո՞վ Արտաշէս դուն հըալարտ ,
Ա՞յսպէս էր քու նաւասարդ .
Տենչանքներուդ բոցավառ
Ի՞նչ ունէիր հաւասար :

Երդ ունիմ ես , կակաչներու մեղեղին ,
Եւ հոռովելն հօտաղին .
Ունիմ չողերն արեւուն ,
Եւ Աստուծոյ օրհնութիւն :

Լեռներէն վեր , հայրենի դիւզն երկնամերձ
Ինձ կը սալասէ լուսհանդերձ .
Քաշէ մարալ անմըսունչ ,
Քաշէ դոմէշ բոցաշունչ :

Ահա ծաղկեայ առիգածներ հովին դէմ
Կը ծածանին հեղաձեմ .
Պար են բոնած երդաւեր
Օրիորդներ եւ հարսեր :

Կալերուն մէջ Վարդավառն է մեր դիւզին ,
Աշխատանքի կիրակին .
Քաշէ մարալ տանինք բոց ,
Տանինք կեանքի երդերդոց :

ՀՕՏԱԴՐ

Հօտաղ, վարէ՛, եղներոդ ահա ջըլապինոդ
Խոնարհած են լուծին տակ.

Պիտի ծըլին վաղն արտին մէջ դերոդ յակինթ,
Ցորեն, գարի եւ վարսակ:

Հօտաղ, վարէ՛, թող արշալոյսը լեցուի
Ակօսին մէջ լայնարաց.

Հողին ծոցէն պիտի գարունն ընձիւղի
Խոստումներով ձեռնարարձ:

Հօտաղ, վարէ՛, արտերն ահա հեշտացունց
Սերմանողին կը սպասեն,
Կ'ուզեն կրկին դառնալ ովկեան, դասնալ բոց.
Ալեկոծուիլ միշտ կ'ուզեն:

Հօտաղ, վարէ՛, քու երդերուդ մէջ արդէն
Գարուն մը կայ գեղեցիկ.
Թող բողբոջի սեւ աչքերուդ մէջ ցորենն
Երաղներով երջանիկ:

Հօտաղ, վարէ՛, որ կակաչներ ալ բուսնին
Այնքան բոսոր ինչպէս դուն.
Պիտ' ըլլան քու աղքատ քըլընջդ հարսնիքին
Կարմիր գորդեր ստքերուն:

Հօտաղ, վարէ՛, որ ընձիւղները դարնան
Նոր կոյսերու նըմանին.
Հասկերն ատոք ոսկեզօծուած ամառուան
Աստուածամօր ընծայուին :

Վարէ՛, վարէ՛ խոնարհ մըշակ արտերուն,
Եւ հանդերուն պահապան.
Շուքը փոքրիկ, նըման թուչնի թեւերուն
Լլայ դաշտի ուրուական :

Վարէ՛, վարէ՛, դարձուր ճշպոտը շքող
Օձի մը պէս պողպատեայ.
Պիտի փոխէ զայն արեղակն ոսկի շող
Եւ դաւապան մը ծաղկեայ :

Վարէ՛, վարէ՛ երդը անոյշ թող հնչէ,
Ինչպէս սրտի երդերգոց.
Այն որ հողին մէջը քրտինք կը ցանէ
Նա չունենար սիրտ մը դոց :

Եւ քու տենչերդ ինչպէս դարնան նոր արեւ
Թող երկարին արտէ արտ.
Որ սիրտդ լլայ կապոյտ լըմի պէս թեթև
Միշտ յուսալից, միշտ հանդարտ :

Որքան տանջեն ըղքեղ արեւն ու մարդիկ
Եղներն այնքան կը սիրեն.
Միշտ իրենց հետ կը բաժնես քունդ աղքատիկ
Եւ քու վիշտերդ համօրէն :

«Զիդ դու քաշի , այ արա հօ , արա հօ
Աստուած պահէ Հայաստան .
Յառաջ , եղներ , չըկայ հանդիստ Երեկոյ
Քանի դաշտերն են խոպան» :

ԱՆԴԱՊԱՀԸ

Երբ մըշակին քիրտն է փոխուած ընձիւղի
Եւ արտերն են կանաչորակ լըճակներ,
Անդապահի ձայնն հեռուէն կը լըառւի
Տիրը ձեռքին, սեւ բոցերու պէս աչքեր :

«Ոչ ոք այլեւս շուքն իր ձըգէ արտերուն,
Ոչ ոք մատղաշ արեւն անոնց խափանէ»:
Եւ թումբերէն ձայնը կ'անցնի ձորերուն,
Խըռովելով հորիղոններն ոսկիէ :

Մութ յօնքերով կ'ելլէ ըշտաղ թումբ առ թումբ
Բիրը ձեռքին սեւ ճաճանչի պէս ճըկուն.
Գաճաճ թուփիեր եւ ըստուերներ շըքախումբ
Կը բոլորէ ամբողջ շըջանն արտերուն :

Ու խոյս կու տան արտուտիկներն հասկերէն
Թեւերուն մէջ ոսկի շողեր տանելով.
Անոնք միայն անդապահները կ'ատեն
Որ չեն յուղուիր երբեք իրենց երգերով :

Եւ երբ կ'անցնի շուքն իր դիւղի վըըայէն,
Ինչպէս հովէն թեւեր առած խըրտուիլակ,
Մանուկներն իսկ զէշ երազներ կը տեսնեն
Պահուըտելով քըդանցքներու ծալքին տակ :

Ու կը յորդին բաժակի պէս ցորեններն
Անդասլահին աչքերուն տակ մշտարթուն .
Ոչ մէկ թռչուն կը տարածէ հոն թեւերն
Եւ ոչ արջառը կ'երկարէ հաստ լիդուն :

Կը սրվանայ յանկարծ դէպի հովիտներ
Իր սեւ փափախը մազերուն ամպի պէս ,
Կարծես թէ հոն կը չարչարեն ցորեններ
Բիրը սեղմած , աչքերը շանթ բոցակէղ .

«Ե՛յ , ո՞վ է հոն» , դարձեալ իր ձայնն է խըռալուտ
Որ կը փըշրի շեփորի պէս թաթարի ,
Դու աւելի սարը կ'ելլէ ճերմակ հօտ
Սարսափահար նախիրն անտառ կը փախչի :

Որքան հասկերը կը մեծնան ոսկեհեր
Կը լեցուի սիրտն այնքան անոնց վառ սիրով .
Ամէն մէկ հասկ իրմէ համբոյր մ'է առեր
Ամէն կակաչ կարմըրած իր տենչերով :

Եւ իրեն հետ մինչ դիշերներն հեռաւոր
Հսկայ կըրակ մ'հիւղին առջեւ կը հսկէ .
Մօտ է Յուլիսն , հասկերն ատոք եւ բոսոր ,
Ի՞նչպէս զանոնք այսքան պիտի շուտ լըքէ :

ՀԱՍԿԵՐ ՀԱՍԿԵՐ

Հասկե՞ր հասկե՞ր, ծըփուն փրփուր ոսկեծայր,
Քօղ նրբահիւս մեր գիւղերու հարսնութեան.
Զեմ երազեր կուրծքի մանեակ եւ գոհար,
Կարօտ չեմ ես վայրի վարդին մանկութեան:

Ծփծըփալով հաղար բոժոժ կը դառնաք
Աւելի հեշտ լարերը քան տաւիղին.
Երբ մանկօրէն աստղերուն հետ կը խաղաք
Ծիծաղը ձեր կը հասնի մինչ Արարէին:

Օրհնեալ էք դուք մեր գիւղերուն երգերով.
Օրհնեալ էք դուք աղքատներուն աղօթքով.
Հասկեր հասկեր աւազներու թիւերով:

Մեր աշխարհին որ չի տեսներ երբեք ծով
Արշալոյսին դուք էք կարմիր աւազան.
Հասկե՞ր հասկե՞ր, մեր գիւղերուն ծիածան:

ՀԱՍԿԱՔԱՂԸ

Բղքեղ տեսայ դաշտերու մէջ Յուլիսին
Յորեններով պլսակուած .

Կը ժպտէիր Ենչպէս ջուրի երեսին
Նոր ճառագայթ մը ծաթած :

Յաղկեայ փէշերդ նունուֆարի պէս փըռած
Կը նաղէիր արեւուն .

Գինո՞վ էիր արդեօք լոյսին պէս հարրած
Բուրումներով հասկերուն :

Կը ժողվէիր եւ կ'երդէիր , ջան աղջիկ,
Աշխատանքի դոյլեստներ .

Մինչեռ սարէն եղեղնեայ սրինզը մեղմիկ ,
Քեզի համար կը յուղուէր :

Այնքան անյաղ արեւն այտերդ համբուրեց
Որ կակաչներ կը թււին .

Բախտը որքան զրկանքներու քեզ յանձնեց
Գեղեցկացար դու կրկին :

Զեմ դիտեր թէ ո՞ր երկնքէն հոս իջար
Շընորհուհիդ թեւարեկ .

Պարկէշտութեան քօղը դէմքիդ ոսկելառ
Հաղիւ հիւսուած դեռ երէկ :

Լուսնի նըման դու միսմինակ կը լեցնես
Խոպան դաշտերն հըրաշքով։
Մեր անդերուն դու քրիստոնեայ հուրին ևս
Արեւելեան աչքերով։

Արեւծաղին դուն գաշտ կ'իջնես ամէն օր
Հնձուորներուն խոնարհ չուք։
Մաղերդ սսկի ուրիշ որայ մ'են աղուոր
Ճակտիդ վըրան թափթըփուկ։

Մասուրներուն վըրան բուսած վայրի վարդ,
Ո՞ր թուփն արդեօք զրկեցիր.
Աղքատ ևս գուն անոր համար սիրող մարդ
Զի պաղատիր ծնրաղիր։

Պիտի թոչիս դուն օր մ'ինչպէս դիցուհի
Որան թեւիդ տակ երկին.
Ո՞հ, աղքատներն այստեղ չունին սիրելի
Պէտք է միայն պաղատին։

Հիմա քեզ ալ հաւքերու պէս հասկաքաղ
Աստուած կու տայ կերակուր.
Կու լաս երբեմն անյոյս լըքուած եւ սըւադ,
Մութ տեսնելով ամէնուր։

Թերեւս եղբայր կամ քոյլ մ'ունիս դու վոքրիկ
Խրճիթիդ մէջ անօթի.
Ի՞նչպէս քու սիրոդ ողկոյդի պէս չըճմլի,
— Ո՞վ մայրութիւն ցաւալի։

Ժողվէ՛, ժողվէ՛, հասկեր ժողվէ՛, բոց ժողվէ՛,
Հարուստներու փշրանք չէ .
Սերմանողն ալ եւ հնձողն ալ Աստուած է .
Այդ ցորեն չէ, ոսկի է :

ՄԻԶՈՐԵՆ

Յառերուն տակ շուքերն հաւաքուած կը հանդչին,
Աւ չըկայ մութ խորհուրդ, մեկնած են ողիներ.
Ամէն ինչ լոյսին տակ հարազատ է դարձեր
Գոյներով աղմըկող, ձեւերով առանձին:

Արեղակն երկնի մէջ բացարձակ ինքնիշխան,
Կը զրօնու չոյելով մայրիներ պերճաղեղ.
Կը ճեմի երկնի մէջ արքայի պէս շրքեղ
Ոչ մէկ դարդ աւելի կը պճնէ երբեք դայն:

Զօրագոյն քան սիրոյ բորբոքեալ ցանկութիւն
Ուկեղէն բոցերով կը վառէ աշխարհներ.
Եւ ոչ ոք համարձակ կը նայի դէպի վեր
Երեսներն ինչպէս հին սոկեզօծ կուռքերուն:

Կ'երկարի ճամբաներն ըսպիտակ գետի պէս
Հանելով վոշելից ալիքներ ոսկեթոյր.
Եւ քամին կը հեւայ ձիու պէս անանդորր
Կապուտակ քրտինքով, եւ աղին բոցակէղ:

Հեշտ է քունն աւելի քան խորունկ դիշերուան,
Յառերու տակ զովուտ, առանց սին երազի.
Թաւիչէ ըստուերներ վոխանակ վերմակի
Սրտերու դարկին հետ մեղմօրէն կը ծըփան:

Առւսակած է նախիրն անտառներ թաւաշուք,
Եւ այնտեղ կ'որոճայ հաճոյքով ծուլութեան.
Սաղարթներ անհանդիստ արեւուն դէմ վահան
Կը պահեն աներկիւղ բիւր աստղեր խուսափուկ:

Կը հեւայ ջինջ առուն պուրակէ նոր պուրակ
Թողնելով օձի պէս արծաթէ մորթն հեղուկ.
Պապակած վարդերուն կու տայ ջուրն իր պաղուկ
Յուսալով խոստացուած պարդեւին երկնառաք:

Յորեններն են կազմած լըճակներ ցոլացուն
Որ հըրով մաքրըւին թախիծներն աշխարհին.
Մինչ հօտաղն երկարած չուքին տակ արօրին
Կող առ կող կը ննջէ իր յոզնած եղներուն:

Ո՞րքան լայն է հիմա հորիղոնը դիւղին,
Հովլիտներն են խորունկ ու լեռներն են անծայր.
Հաւքերուն չեն բաւեր թաւ ոստերը դադար,
Զի չողար ժայռին տակ արծաթեայ փողն օձին:

Սակայն մարդն հողին հետ երջանիկ հարազատ,
Կը դընէ զըլուխն իր սիրտ առ սիրտ հանդէկու.
Գեղեցիկ երկինքն է խորհուրդն իր աչքերու
Թէպէտ կան հեռուներն անջրդի անապատ:

ԶՐՏՈՒՔԸ

Բարկ արեւովլ երբոր կ'իջնէ ջերմութիւն
Արտերուն մէջը կէսօրուան դաղարին,
Չոյդ զոյդ եղները դլխահակ, երերուն,
Կ'երթան առուն, իրենց աչքերն հովիտին:

Մեւ բոցի պէս զիրենք ծարաւը կ'այրէ
Ինչպէս կարօտն անվերադարձ պանդուխտին.
Զուրն երջանիկ ընծայումով կը սպասէ
Տենչահաւէր դարպասումով իր սոյլին:

Մէկ գըծի են, այնտեղ եղջիւր առ եղջիւր,
Կը զողայ պորտն, ալին մազոտ կը պրկի,
Երակներէն կ'անցնի զովուտ կենսաջուր:

Արձանացած իրենց ուժին մէջ արի
Հորիզոններն հըպարտօրէն կը նային
Ո՛չ ծըռելու, այլ իշխելու խոնջէնքին:

ՎԵՐԱԴԱՐՁ

Կարծես թէ մէկ հրամանով
Մըշակները կանդ առին .
Ամպարաղիծ շարժումով
Քրտինքն առատ սրբեցին :

Բահերն իրենց լայնաձեռն
Աշտէնեցու պէս բարձած .
Որքան հըպարտ ու վեհ չէր
Հայկի բանակն յազմականծ :

Կը դառնային շարքերով
Ծանըր , չափուած , տըրոփուն ,
Ալիքն ինչպէս խաղալով
Կու դայ հանդչիւ ափերուն :

Հորիզոններն ոսկեղէն
Ինչպէս թեթեւ բեհեղներ ,
Կը կախուէին ուսերէն
Մութ ձըղերով հովիտներ :

Կը յառաջէր շուքն իրենց
Դրօշակի պէս լայնաբաց .
Շարքերն էին մերճ առ մերճ
Եւ ճակատներ աստղամած :

Առուակի պէս կը հոսէր
Հնչուն ծիծաղն արծաթեայ,
Եւ աչքերէն կը թռչէր
Լոյսն հըրեշտակ միամեայ:

Կը հեռանար հորիղոնն
Երեկոյեան թեւին տակ.
Ու մեծ աստղեր հոս ու հոն
Կը վիստէին մեծ լըճակ:

Կը գառնային մըշտկներ
Առանց մըսայլ խոհերու.
Եւ դէպի տուն նայուածքներ
Կ'երթային չող դառնալու:

Երդերն իրենց սիրային
Ինչպէս կապոյտ թռչուններ,
Հովտէ հովիտ կ'իջնէին
Խըսովելու սոխակներ:

Չէին տանիր տուն աւար,
Եղբօր արիւն եւ կամ հեռ.
Այլ օրհնութեան ցան արդար
Մէջը հաւատք, մէջը սէր:

Իրենց ափերն են սեղան
Աղքատներու, որբերու,
Ուր եւ հաւքերը կու գան
Փշրանքն իրենց առնելու:

Ո՞հ, վիստուեցէք սկերճավիտ
Պալատներու մէջն աղքատ,
Եւ յարկերուն տակ խոնարհ
Աստուծոյ դէմքն հարազատ:

Պիտի քալեն անոնք դեռ
Վաղայարոյց արեւին.
Բանալու նոր ակօսներ
Համաշխարհի դարթօնքին:

Կ'երկարէին ճամբաներ
Դէպ' իրիկունը խաւար
Միակ երազն ու տենչն էր
Բոցուտ օճախն ու լամբար:

Ամէն դըրան ետեւէն
Լոյս մը դողդոջ կը հսկէր.
Սեղանը ճոխ, տունը շէն
Առանց թեւի հրեշտակներ:

Այլեւս հին թախիծ չէր,
Ո՛չ աշխատանք սովամահ.
Մըշակն էր իր հողին աէր
Հողը կեանքին մանանայ:

Ո՛չ մէկ օտար ճառադէմ
Հարկ կը խնդրէր արիւնոտ.
Ո՛չ ձըմեռները դըժխեմ,
Կը բերէին մահուան բօթ:

Աշխարհիս մութ այն անկիւնն
Երէկ լըքուած քարաստան,
Հիմա դըրախտ, օրհնութիւն
Եւ յարուցեալ Հայաստան:

ԿԱԼԵ

Արտերէն դիւղ սայլը կու դայ բեռնարարձ,
Երդին կազոյտ երիզն ալ իր ետեւէն.
Ծափ կը զարնէ քամին թեւերը բացած,
Բարտիներու առղանցքին մէջ սիւնեղէն:

Կալերն ամբողջ, ոսկերուոր լըճակներ,
Մինչեւ հեռուն երկնքի մէջ կը ցոլան,
Ու սայլէն վար, մանուկի պէս որաներ,
Անհուն խինդով կը ճոռողեն ու կ'իյնան:

Դէղերուն մէջ եռաժանին կը մտնէ
Ամպերու ծոցն ինչպէս մատներն արեղին,
Կալին վըրայ յարդը բեհեղ կը հիւսէ
Ոսկի թեւով մէջը կարմիր մետաքսին:

Ելւէն ծըւէն կ'իյնան խուրձերն հոս ու հոն,
Ալքի պէս օճապըսոյտ, թաւալուն.
Ծով մ'է կարծես գիւղը մինչեւ հորիզոն
Նաւակ մ'ամէն տուն կայմերով ծառերուն:

Կամերն արդէն սըրուած դունեան կայծքարով
Դէղերուն մէջ ալետատան կը դառնան.
Կը փրփըրի, յարդը կ'ըլլայ ճերմակ ծով
Ծով տենչալի եւ դոյներու ծիածան:

Կամնորդի երդն ամառուան հետ արեւուն
Բերաններէն բոցալեզու կը ծորի .
Կատաղօրէն կէսօրուան տապն արեւուն
Դէմքերն անոնց կը խարանէ աւելի :

Եւ աղջիկներն հոն կը լողան ցընորուն ,
Ինչպէս ճերմակ երկայն վիզով կարապներ .
Թեւերն իրենց կը հասնին մինչ ամողերուն
Ճըպոտին հետ որ շողերով է ծաղկեր :

Կը ճարձատին , կ'ոստնուն յարդին շէկ մաղեր
Կճղակներուն , կայծքարերուն պլուլըւած .
Մինչ կը խայտան ծիրաննեծին հատիկներ
Մանուկի պէս հանդերձներէն մերկացած :

Նաւորդն ինչպէս կանգնած նաւու առաջքին
Կը հետեւի ալիքներուն վրփրաղին ,
Մըշակն ուրախ , ծալած թեւերն իր կուրծքին
Պէշ կը նայի մարդարխէ յորձանքին :

Հեռու , հեռու հորիզոնէն ալ անդին
Արեւուն հետ կը թաւալին րիւր կալեր .
Աշխարհս ամբողջ անդաստան մ'է երկնային
Ուր կը հնձին մարդիկ հիմա տեհնչանքներ :

ԵՐԱՆ

Ահաւասիկ քամին կու դայ, ինչպէս հողին Աստուծոյ,
Քամին հըզօր, անտառներուն մէջ ոռնացող ուրուական.
Մեր դաշտերուն վըրան շահապ, վարդերուն հետ քոյլ սիրոյ.
Արծուի թեւով քամին կու դայ երնելու յարդն իրիկուան:

Նախ հարսերու վարսերը դայն կը զլան թեթեւ չոյանքով,
Յետոյ ուժգին կը սմբակէ ձիու մը պէս երկամեայ.
Կ'ուռին բաշերն աշխատանքի երխուսարդ տենչերով,
Քամին կու դայ ծոցն հարսերու լեցընելով յարդն ոսկեայ:

«Յարդը քեղի մեղի ցորենն», հորսելիներ միասին
կը բարձրանան, արեւուն մէջ յօրինելով նուրբ քողեր.
Կը ձեւանան ոսկի շուքեր, և ծիածան երկնային,
Զքնաղագեղ քան Նարեկի առաւօտեան տեսիլներ:

Կ'անձրեւէ յորդ ասոռք հատիկը վարսերուն մէջը դոհար
Մարդրիտն ինչպէս որ կը տեղար Սաթենիկի հարսնիքին.
Յարդն ոսկեղին իր թեւերով դեռ կը շրջի օդասպար,
Կարծես ըլլար բոցէ փետուր ուրիշ երկրի մարեւին:

Ու կը ցրուէ դիրենք երդով քամին հարբած պարուհի
Թուփերուն մէջ ու ճամբաներն իր ձեռքերով բոնալիր.
Մինչ աղջիկներ արեւայեղձ, և բաղուկներ պըղնձի
Համայնաչափ միշտ կը կրկնեն թեւի շարժումն երկնածիր:

Կալին վըրայ կը բարձրանայ ցորենի թումբն ալէկոծ,
Անապատի ովկեանին մէջ աւազն ինչպէս դեղնագեղ:
Կը պատառի եւ կը շինուի բորբոքելով իբրեւ բոց
Անդիմագիր կամքի ուժով, շարժումով բուռն եւ անշեղ:

Կ'երնեն, կ'երնեն կ'եղանակեն երդը խանդի, պայքարի
Հաղարաւոր կալելու մէջ աշխատանքի մարտիկներ.
Իրենց շարքերն աշխարհակալ արդէն նըման բանակի
Պիտի փշուն աղքատներուն վիզը ծըռող շղթաներ:

Այնքան վառ են նըւիրական այդ օրերուն տենչանքով
Որ անարեւ եթերին մէջ կամքի ուժով անյեղի,
Կը վերանան, կ'աննիւթանան քամիկին հետ դեռ դինով:
Կ'երնեն, կ'երնեն կ'եղանակեն երդը խանդի, պայքարի:

ՀՆՉԱՆԸ

Մեւ կամ դեղին սաթերն հատիկ առ հատիկ
Հնձանին մէջ զամբիւղներով կը լեցնեն.
Հարսերու սեւ աչքերուն պէս գեղեցիկ,
Երբ Համբարձման խումբ խումբ կու դան թումբերէն:

Մերկացած են մինչ սըրունքներն աղջիկներ,
Լուսինն ինչպէս ալիքներու մէջ վէտ վէտ.
Ծաղկեայ դողնոցն ուռի ճիւղով բռնած վեր
Կը սպասեն որ յորդի հնձանն երդին հետ:

Կը պազրդան դիրդ ողկոյզներն արեւուն
Եղեամն ինչպէս շուրջը կարմիր վարդերուն.
Բոյրն ըզդմիչ մըշուշ կապած դոյնըզդոյն
Արդէն կու տայ գինովութեան հեշտութիւն:

Մանուկներ թուխ, մեռոնի դոյն աղջիկներ,
Կը փրցընեն լըման շարքերն անխւնայ:
Կուրծքերէն վար կ'իջնէ քաղցուն սիրաջեր
Եւ կը դընէ մատներուն ծայրը հինայ:

Հնձանի' մէջ, հնձանի' մէջ, կը սաստէ
Ծեր դիւղացին. եւ եղնիկի պէս ճըկուն
Քըսան ուրքեր, սըրինդին հետ եղեղէ
Խելացընոր եւ կը պարեն եւ կ'ոսանուն:

Տաշտերն ինչպէս ոսկեայ փոքրիկ աւազան
կը լեցուին միշտ, կարկաչներով աղբիւրի.
Ճեղուկն ամբիծ, եօթը գոյնով ծիածան,
կը բարձրանայ բոցի նըման կենդանի:

Գաղջ օդին մէջ կը փոթորկի եւ կարմիր
Շատրուաններ արեւելեան կը բացուին.
Մինչ ափերուն պղպղըակներ ոսկեծիր
Շամբերու մէջ նունուֆարներ կը թըւին:

Շողին կարմիր, ամպերն ինչպէս արեւին,
Կոյս դէմքերուն քօղ կը ձըդէ նրբահիւս.
Ո՞ր կակաչն է այնքան սիրուն Յուլիսին
Երրոր կու դայ զայն դգուելու արշալոյս:

Ճմլըւած են արդ ողկոյզներն ոտնահար,
Թափուր հնձանն երկնքի պէս անարեւ.
Լի ափերով կ'ըմպեն քաղցուն դիւահար,
Կը համբուրուին մաղթելով կեանք եւ արեւ:

Կը սաւառնի իրենց վըրան սուրբ հողին
Մեր հայրերուն, որոնք գինին սիրեցին:
Պիտի լեցուին դաշխուրանները կրկին,
Երբեմն ինչպէս արքաներու խնճոյքին:

ՀՈՎԻԻՆԸ

Կուզէի ըլլալ սալերու լանջքին
Հովիւ մը վոքքըիկ և սկատառուուն :
Աչքերը հապոյտ նըման երկնքին
Եւ զեփիւուի ալէս սիրալս բարձախուն :

Կանաչ մասուրէն կտրէի սըրինդ
Արցունքի նըման ծակեր բանալով .
Մարդկութեան հառաչն հանէի երկինք
Մեղմութիւն ու սէր սրտին կարգալով :

Կախարդէի ես երկինք ու երկիր ,
Ինչպէս սոխակին զեղզեղն իրիկուան .
Հոն ուր զեղեցիկ յոյսեր չեն ծաղիբ՝
Հըեշտակն ըլլայի անհուն բերկութեան :

Հովիսէ հովիս հնչէր իմ դանդիւն
Յետոյ ինձ դառնար կարկաչներու հետ :
Համբուրէի ես օրհնեալ բընութիւնն
Որ կը սիրէ միշտ հովիւ մը տըղէտ :

Յետոյ սկառկէի դալարին վըրայ
Արքայիկ մ'ինչչպէս մետաքսէ բարձին .
Ու քունըս տանէր երազով ոսկեայ
Մաղերուս մէջն ալ խաղար դով քամին :

Շրթունքներուս դար բըզզալով մեղուն
ինչպէս նորաբաց վարդի մը վըբան.
Տանէր իմ սրտիս մանուկ քաղցրութիւն
Այրած սրտերուն իրբեւ բարասան :

Եւ արթննայի սըրինդըս զըկած
Այնքան սրտիս մօտ որ ծաղկած ըլլար.
Ու դայն կախէի հիւղակիս դիմաց
Որ մահէս վերջն ալ հնչէր անդադար :

ՀՕՏԸ

Այն ժամուն որ վարդերն են ցօղուտ տակաւին,
Եւ շողերն արեւուն իջած չեն հովիտներ,
Լեռներու կողերէն կը հնչեն սըրինդներ,
Վասնդի չի գար լոյսն առանց մեր նըւադին:

Ազճաղանդը կ'երթայ հորիզոնն յուղելու
Կը պատէ եւ գիւղակն արտոյտի թեւերով,
Կը սպասեն խումբ առ խումբ ոչխարներն իրար քով
Որ շուքերն անթափանց փոխարկուին չողերու:

Կը թառի խաչերուն ճառաղայթն առաջին,
Ինչպէս սուրբ աղաւնի ոսկեղէն թեւերով.
Սաղարթները կը զգան երկնքի հեշտ դորով
Որ գիւղին միշտ կու տան երանդներ հարազատ:

Առաւօտ է արդէն աչքերուն մէջ ղըւարթ,
Լոյսերու յարութիւն, ու սիրոյ աւետում
Կ'ուղէի ունենալ այն սրտերն անտրտում
Որ գիւղին միշտ կու տան երանդներ հարազատ:

Շուքերուն հետ կապոյտ լեռ կ'ելեն եւ շողեր
Ու ծառերն են հիմա ոսկեհիւս հովանոց.
Կը բացուին հովիտներ մայրական ինչպէս ծոց
Որ գառնուկն աներկիւդ իջնէ խոր առուներ:

ՄԵՐ ԼԵՇՆԵՐՆ ԵՆ յաւէտ Աստուծոյ սուրբ Խորան
Ու դառներն Յիսուսի ուսերուն սիրելի :
Ամբողջ հօտն է նըման կոյսերու թափօրի
Որ կարծես թէ կ'երթայ արեւուն ուխտական :

Եւ արսիին կը սիրէ հօտին հետ խառնըւիլ
Որ չուքէն չըլախնան նորածին գառնիկներ .
Եւ մաքին ունենայ իր կաթին մէջը սէր
Ծիրանի սըրինդն ալ կարենայ փողփողիլ :

Այսպէս են եւ ամպերն երկնի մէջ ճերմակ հօտ
Արեղակն է հովիւ, պատանի հըրամաղ .
Եւ կարծես թէ կ'առնէ սըրինդէն սիրոյ դառ
Այնքան վառ են չըթներն եւ մատները շաղու :

Մինչ կոհակ առ կոհակ ձորերէն դէպի ոար
Կ'ելլէ հօտն ու կ'իջնէ թուփերու պէս ծաղկած .
Եւ քամին կը խաղայ բուրդին հետ ամպամած
Տենչալով հիւսելու առազաստ մ'ոսկեսար :

Ոչսարներն հեղութեամբ միշտ գիտեն հըմայել
Լեռներու վեհութիւնն, երկնքի դորովանք .
Իրենց կեանքն է այնտեղ կանաչի երաղանք
Լըռութեան թեւին տակ միշտ արեւը սիրել :

Ու կ'երթան աւելի բարձրադոյն կատարներ
Տենչալով ամոքել վայրենի լըռութիւն .
Կը բացուի հորիզոնն խոնարհած դէպ՝ հեռուն
Եւ մարդիկ կը կարծեն ճերմակ ամպ ոչսարներ :

Լեռնէ լեռ կը տանին իրենց հետ հառաջներ
Արտերուն, զիւղերուն եւ խոնարհ ձորերուն.
Որոնք միշտ կը տենչան մերձենալ արեւուն
Եւ տանիք ունենալ շուքերու տեղ եթեր:

Արշալոյն երբ կ'ելէ սարերու ետեւէն,
Կը սիրէ գառներուն աչքերուն մէջ *հանդչիլ.
Շողիկներն ալ կ'ուղեն վիղերուն փաթթըւիլ
Կապելու երեք կարգ նարօտներ ոսկեղէն:

Եւ մայիւնն իրենց հեշտ կը ժողվեն զեփիւոներ
Ինչպէս հունչն անտառին տանելու դիւղէ զիւղ.
Իրիկուն է արդէն ճաճանչներն են կակուղ,
Դոյլերով արծաթեայ կը սպասեն աղջիկներ:

Կը վաղէ հեւ ի հեւ այն մաքին որ մայր է
Խառնելով իր քայլերն հովիւին քայլերուն.
Կը դըծէ նոյն հետքերն եւ ուղին սրտերուն,
Ամէն մայր իր որդին միշտ նոյնպէս կը սիրէ:


Կը լեցուին ճամբաներն արծաթէ աղմուկով,
Ամէն սեմ կը ցնծայ հարսնիքի մէջ կարծիս.
Կը ցնծան եւ դոյլեր նորածադ լուսնի սկէս.
Պիտ' յորդի, սլիտ' յորդի կաթն ոսկի երազով:

Երբ կ'ելեն փարախէն դառնուկներն յորձանուտ
Ինչպէս մութ ամպերէն կը թափին ճաճանչներ,
Ո՞վ զարմանք, մայր առ մայր կը տանի զիրենք սէր.
Ոչխարներն ալ ունին մայրերու նոյն կարօտ:

Երբ չըթներն անհամբեր կը դուչին երբուծին,
Կը հոսի կաթին հետ մանուշի անոյշ բոյր .

Եւ սիրոյ ալիքները կ'ըլլան կաթնաղրիւր
Ինչպէս երդն հովուտկան չըթներէն սըրինուին :

Եւ ուրախ են շովերն , երջանիկ զանդակներ
Որ ամէն իրիկուն մեր զիւղէն կը մեկնին ,
Աչքերուն մէջ ուլին , վլողին մօտ զառնուլին ,
Դընելով հեշտ համբոյր եւ վաղուան խոստումներ :



ԵՂԱՆԱԿՆԵՐՈՒ ԵՐԳԸ

ԵՂԱՆԱԿՆԵՐՈՒԻ ԵՐԳԸ

Կը սիրեմ մեր Մայիսի հովն առաջին
Կը ցնծայ Հովզը սրտի պէս վերըստին.
Բոյներու քով հարսնեմատներ կը կախուին
Անտառներն ալ խորհուրդներով կը լեցուին:

Կը կանաչնայ մասուրի պէս ծերունին
Օձախներէն կը բարձրանայ ծուխն անշեղ.
Գեղջուհիներ բացուած լաղուտ կը թըւին,
Կը փոխուի ձիւնն յասմիկներու ամէն տեղ:

Ի՞նչ անոյշ են նոր ցորենի մրմունչներ
Երդն հօտաղի նոր ակի պէս կարկաչուն.
Ո՞ր բընութիւնն ունի այսքան երադներ
Ո՞ր մէկ քերթուած քառեր անզարդ եւ խոհուն:

Եւ դանդակներն ամէն առտու իրիկուն,
Շարականներն ճըշտակներու հետ կ'երդեն.
Կը խառնըւի երկնքի լոյսն աչքերուն
Ճին է աշխարհս, զիւղերը միշտ մանուկ են:

Կը սիրեմ մեր հեղձամաղձուկ ամառներ
Հեշտ բզզիւնով մեղուներուն ժըրաջան.
Երբ կը հեւան քարերուն տակ առուներ
Ու բարտիներ դրօչակի պէս կը ճօճան:

Ամէն մէկ արտ աւաղան մ'է լուսածիր,
Ափունքներուն զիւզեր շարուած զերդ չուշան.
Կակաչներու հովանոցին տակ կարմիր
Արտուտիկներն հասկերուն հետ կը խաղան:

Երբ կ'արածին ճերմակ հօտերն անաղմուկ,
Իրենք քերթուած, իրենք մուսայ գաշտերու:
Երջանիկ է հովուի սըրինդը վափուկ
Սէրն իր մաքուր հովերով զիւղ զրկելու:

Եւ զանդակներն ամէն առոտու իրիկուն
Շարականներն հրեշտակներուն հետ կ'երդեն.
Կը խառնըսի ծաւի երկինքն աչքերուն
Հին է աշխարհս, զիւղերը միշտ մանուկ են:

Կը սիրեմ մեր մեռնելու մօտ աշուններ
Տերեներն երբ տենչերու պէս կը թափին.
Ու կը բացուին մեր ստքերուն տակ փոսեր
Անմահութեան մօտ տանելով միզ կրկին:

Կալերուն մէջը ցորեններ դէղ առ դէղ
Գարնանային ծովերու երդ կը թըսին.
Կ'այրի մըշակն յարութեան սուրբ մոմին պէս
Սեղանին մօտ նորօրինակ խորհուրդին:

Լեռներուն հետ կ'ողջաղուրուի արեղակն
Ինչպէս երկու սիրով զատուող հատորներ.
Զիւնն է փըսած ապրեշումէ իր վերմակ
Որուն ներքեւ պիտի ննջեն ընծիւղներ:

Եւ զանդակներն ամէն առտու իրիկուն
Շարականներն հրեշտակներուն հետ կ'երգեն.
Կը խառնըւի երկնի կապոյտն աչքերուն
Հին է աշխարհս, դիւզերը միշտ մանուկ են:

Կը սիրեմ ևս մեր ձիւն ու բուք ձըմեռներ
Եւ կատաղի եւ լի կեանքի ոլոյքարով.
Ինչպէս վիշտին մէջ կը վիթթին նոր յոյսեր
Հողին տակն է գարունն հարսնեակ թեւերով:

Կը սիրէ սիրան ողբալ անցեալ գարուններ
Եւ վարդաղուրկ սոխակին վիշտը խորհիլ.
Զուր ըստասել արտոյտներուն ծաղկարեր
Եւ սիրաղեղ ձիւնապատ հիւր ընդունիլ:

Ո՞րքան մօտ են աստղերը մեղ վեցթեւեան,
Կարծէս թէ միշտ փառք ի բարձունըս կ'երգեն.
Ամէն դիշեր կ'իջնէ ճերմակ մանանան
Ու կը կախուին սառէ մոմեր ծառերէն:

Գարուններէն մինչեւ ձըմեռ կ'երկարի
Բընութեան թեւն անոյշ յոյսի երգերով.
Եւ բուխերիկն յաւերժօրէն կը վառի
Իրերն անխօս քերթուածներու փոխելով:

Եւ զանդակներն ամէն առտու իրիկուն
Շարականներն հրեշտակներուն հետ կ'երգեն.
Կը խառնըւի ձայնն Աստուծոյ տենչերուն
Հին է աշխարհս, դիւզերը միշտ մանուկ են:

ՀՈՎԻԿԸ

Անտառներէն միշտ կու դայ մեր գիւղին հովը թռչնիկ
ինչպէս հովիւ մը մատաղ թոթովելով իր սըրինդ.
Եւ կը տանի գիւղէ զիւղ հառաջանքներ դաշտերու
Եւ բոյրն անոյշ վարդերուն, փոքրիկ շողերն արեւու:

Կը բարձրանան ցորեններն ալիքի պէս հեռաւոր
Մրմնջելով իրարու հօտաղներու երդն աղուոր.
Ծաղկած թումբերն ալ կը զգան զրդանքն հովի թեւերուն
Սոխակներու երդին հետ երաղելով միշտ դարուն:

Կը նըւաղէ դռնէ դուռ աշուղներուն հետ գիւղին
Սարերու երդն հովուական եւ աղրիւրի մեղեղին.
Իր մատներով կը բախէ աղատուհանէ պատուհան
Ինչպէս կապոյտ աղաւու արեւու շողն իր բերան:

Եւ ինքն է միշտ աննիւթ ծով թռչուններուն նորաթեւ
Որոնք ուրախ կը սահին նաւակներու պէս թեթեւ.
Թեւերն իրենց կը բանան առաղաստի պէս փոքրիկ
Կարծես ըլլան մեր գիւղին մանուկներուն խաղալիկ:

Ո՛քան թառիւ կը սիրէ հովիկն հանդարտ ծառերուն
Կանաչ տերեւն իր վըրան, եւ կուրծքին տակ տաքուկ բոյրն.
Թռչուններուն պէս գիւղին զունեան փետուր ունենալ
Եւ վարդերուն մէջ երդել արշալոյսներ ոսկեփայլ:

Բայց երբ կու գայ հիւսիսէն վարդերն ինչո՞ւ կը սարսին
ինչո՞ւ, կըսեն, թէ չունի սիրոյ անոյշ մեղեղին,
Ահ, նա ըստէոլ կը բերէ ուրուականի հառաջներ
երրոր կ'իջնեն սարերէն երազելով քիչ մը սէր:

Ալիքի պէս իր սիրտն ալ կը տենչայ միշտ ջերմ ափունք
Հորիզոններ ծիրանի, և վարդերու հեշտ բուրմունք.
Զէ՞ք լսեր դուք դիշերներն իր կաղկանձիւնն ողբերգակ
երր կը շրջի որբի պէս փնտուելով միշտ արեգակ:

Միշտ մանուկ է մեր հովիկն ու կը սիրէ բաց երկինք
Քաշել մաղերն հարսերու, չոյել դէմքեր դեղեցիկ.
Երբ ճամբուն մէջ կը տեսնէ կին մը ճերմակ քօղերով
Քըղանցքն անոր ամպի պէս կը տարտըղնէ կատակով:

Եւ բուռ մը յարդ իր ձեռքին դարձաղարձիկ կը խաղայ
Թիթեսնիկներ կարծելով փոքրիկ շիւղերն այդ ոսկեայ.
Յանկարծ ժաղուն կը թառի բարտիներու կատարին
Խառնըւելով թեւամփոփ թուչուններու երամին:

Բայց երբ ամպի մութ շուքեր կապոյտին մէջ կը շրջին,
Թւոփէք կ'առնէ արծուի ոլէս խոյանալով դէպ' երկին,
Լայն շարժումով թեւերու կալի նըման կը սրբէ
Որ ըսպանան փոթորիկ և կարկուտներ արձիձէ:

Ճնչիւններով կը լեցուի փոքրիկ երկինքը դիւղին
Զերդ արծաթեայ երգեհոն կամարներու տակ ժամին.
Դարձեալ թեւերն իր արտիին սիրելարար կը բանայ
Փարելով մեր դիւղերուն ինչպէս նոր հարս ու փեսայ:

Ո՞ւ , կը տրամին մեր դիւղերն առանց արեւ տեսնելու
Ու կ'ըսեն թէ չողերն են որ կը փոխուին հասկերու :
Յորենն երբեք չի մեծնար առանց հովի օրօրին ,
Ոչ թռչունները փոքրիկ գեղղեղանքներ կը սորովին :

Այսպէս ծառերն ալ փոքրիկ պատրանք կը զդան թռչելու ,
Տեսնել ուրիշ հորիզոն եւ քաղաքներ տենչերու .
Անտառներէն երբ կու դայ մեր դիւղին հովին երգելով
Սարն հովիտին կը խօսի , ինչպէս սրտեր իրար քով :

Հարսը կ'ըսէ հեծեծուն , «Տար իմ հովիկ , տար իմ սէր
Հեռու լեռներ ու ծովեր , ուր որ իմ սիրտս են կիսեր» .
Սեւ լաջակին տակ այրին գերեղմաններ կը խորհի
Որ ամէն օր լոյսին հետ իր ամուսինն ալ հրճուի :

Կ'երգէ հովիւը սարէն . «Ո՞վ հայրենի քաղցր հովիկ ,
Եկուր նստինք դիւղին դէմ , երգեր հիւսենք գեղեցիկ ,
Դուն դաշտ կանչէ եւ երկինք հորիզոններ հեռաւոր ,
Ես եար կանչեմ խորոտիկ , եւ օճախի ծուխն ոլոր» :

Փըչէ հովիկոր իմ անոյշ , անցիր լեռներ ու ծովեր ,
Շատ կան հեռուն պանդուխտներ , հայ են անոնց ալ սրտեր .
Տարիներով կը սըղան , օտար երկինքն է միշտ մութ ,
Թող դան լըսեն սըրինդներդ եւ փարին քու թեւերուգ :

ԳԱՐՈՒՆԸ

Բարձրացած են ձիւներն արդէն լեռնէն վեր
Խառնըւելով այնտեղ ճերմակ ամպերուն .
Կ'արշալուսնայ դիւզին վըրայ նոր գարուն
Ու կ'ընդունին դոներն անոյշ համբոյըներ :

Ետ կը դառնան երկինքներէն հեռաւոր
Արձագանդները զատկական զանդերուն .
Ու վերըստին հաւաքելով օրհնութիւն
Մեր դիւզերուն կը բերեն խունկ ու շընորհ :

Կը խըտդըտայ արտը կանաչ ընձիւզով
Երդ երդոցի պարտէզին պէս սրբալոյս ,
Հարսնեակ էին անոնք ձիւնին տակ սնդուս
Արդ կ'օրօրուին թիթեռնիկի թեւերով :

Տեսէք , հեռուն ինչպէս խմբով կը թռչին
Զիավարող ալիքներու պէս թեթեւ .
Ու դիւզացին բազուկներով խաչաձեւ
Կը հետեւի նաւակի պէս ալիքին :

Կը համբուրուին աչքերն իր լի հըմայքով
Նորածաղիկ ծառերուն հետ սալորի ,
Նըշենին զերդ ճերմակ թեւով աղաւնի
Կը փայփայէ այտերն անոր կարօտով :

Նոր կանաչին մէջ ձեռքերն իր սընարին
Կը քընանայ երաղներու հետ աղուոր.
Լանջըին վըրայ իր թաւ մաղերն արջնաթոյր
Սեւ քիստերով ցորենի պէս կ'օրօրուին:

Սառած ստքերը սաստկաշունչ ձըմերան
Կը պարուրէ արեւն սսկի լաչակով.
Դէպ' հորիզոնն հուսկ լայն թեւի շարժումով
Կը պարապրէ աշխատանքի հըրաման:

Կը կանաչնան շիտիմներու քով յոյտեր,
Քրիստոսի պէս դէպ' յարութիւն դառնալու.
Ալ պէտք չըկայ այնտեղ լացով մոմերու,
Ամէն անուն ծաղիկ մունի աղօթկեր:

Զըկայ ոչ մէկ հողարըլուր կողարաց
Ոչ մէկ քարայր առանց վարդէ պըստիկ.
Գարունն ամէն կեանքի համար խինձ մունի
Որուն վըրայ արդ կը ժպտի և Աստուած:

Ո՞վ կրնայ մեր ծաղիկներուն թիւն համրել,
Ո՞վ կրնայ մեր աղբրանց ծաղիկն երաղել.
Արդ աշուղները սաղերով սսկեթել,
Կը պատրաստուին աղջիկներուն հետ պարել:

Երկինքն հիմա թուշը գըրած մեր հողին
Կը հանգչի տաք կուրծքին վըրայ բարախուն.
Դոները բաց, պատուհանները խօսուն՝
Կը հետեւին դաշտերու մէջ նոր կեանքին:

ԱՄԱՌԵ

Կը բարձրանայ աղմբկալից ցնծութեամբ
Արեւն ամբան, ծնծզայի պէս սսկեղէն:
Հսկաներու նըման լեռներն ամսէ ամսէ
Զայն կը նետեն խաւարներու հանէչն:

Արտերն արդէն լազուտի պէս սսկեղնեայ
Կը ծփծլիան բլրէ բըլուր երթալով.
Ու կը բախին հորիոնին բիւրեղեայ
Յաւերժօրէն կրկնըւելով իրրեւ ծով:

Գիւղերն ուրախ, կալերուն հետ կը դառնան
Բոլորապար, անսկրբնական, անվախճան,
Հասկերու դէղն ինչ գեղեցիկ ատրուշան
Եւ կոյս դէմքեր իր չուրջն աղօթք եւ չուշան:

Երկինքն է ջինջ աչքերուն մէջ մանկութեան,
Որքան կապոյտ եւ գիւղն այնքան լիճ մը խոր.
Գետին կ'իջնեն աստղերն անծայր դիչերուտն
Խառնըւելու ծաղիկներուն մեր աղուոր:

Լի է միջոցն հեշտացուցիչ մեղկութեամբ
Զահերու պէս կ'այրին թաւուտ անտառներ.
Արեղակն իր ամենակար զօրութեամբ
Շուշերուն ալ կու տայ կապոյտ երանդներ:

Սարդիլնայի տակ ոսկեղէն ողկոյզներ,
Մանեակ մանեակ կը հանդուցուին իրարու.
Ու կը տանին դիւղէ դիւղ մեծ պլսակներ,
Տօներու պէս արքայական օրերու:

Ոչ մէկ ծաղիկ կը սպասէ իր վիթթումին,
Աշխարհս հաղած է մարդարտեայ ծիրանի.
Երկիրս դշխոյ, փեսայ արեւն իր կողքին
Կը թափառին անհունին մէջ թեւ թեւի:

Օդն հոտաւէտ վարագուրած է դիրենք
Գդուանքն ինչպէս շուրջը սրտին ծաղկատի.
Կ'ազմըկեն լոյսն աղաւնիները բեկրեկ
Ինչպէս գըրախտն հաղար փետուր հրեշտակի:

Մանդաղին հետ ծըռած մէջքեր ժըրաջան
Որայ որայ հասկերն ոսկի կը կապեն.
Ու կը թըւին ծովերու մէջ ծիածան
Սայլերն երբոր դիւղ կը դառնան երդելէն:

Բանաստեղծներ աղբիւրներու զով ափին
Գովք կը հիւսեն մեր հայրենի ամառուան.
Որ զայն երդեն հարս ու աղջիկ խմբովին
Երբոր կ'եւեն դէպի թումբերն Համբարձման:

Եւ երբ աշնան կ'իջնէ դալուկն առաջին
Ու կ'անձրեւեն առանց ձայնի տերեւներ՝
Սարեր, ձորեր արեղակին կը նային
Որ յապաղէ նոր հարսի պէս իր քայլեր:

ԱՇՈՒՆԵ

Սրաերու պէս որ յուսախար կը հիւծին,
Անցաւ ամառն եւ երազներն աշխարհի .
Ու միրդերուն վրբան տերեւը դեղին
Կը գողզըղայ մեղմ հովերէն հիւսիւսի :

Հեշտագրդիս փոքրիկ սարսուռ մ'ալ սիւռէ
Կատակելով կ'անցնի վայրի վարդերէն .
Ու բարտիներն ոսկի տերեւ կ'անձրեւեն,
Քանի՛ վառքեր մահն ալ այսպէս կը տանի :

Հեղ սրտերուն մէջն ալ արդեօք չի՞ հոսիր
Քիչ մը սարսուռ, հաղիւ թեթեւ ըղղալի .
Չ'ա՞ներ մամիկն ալ ուսերուն շալն ասուի
Նստելով միշտ արեւուն տակ հեշտալիր :

Գեղեցիկ է դեռ ամէն կողմ եւ ցնծուն,
Միրդերն հասուն, այտերու պէս կարմըրած .
Գեղեցիկ է ապրելու յոյսն օրհնըւած
Գերեղմանի եղերքին մօտ ծերերուն :

Սակայն հեռուն դալուկ ունի հորիղոնն
Մահուան նըման որ մատներէն միշտ կը սկսի ,
Ամէն առտու քիչ մ'արեղակ կը պակսի ,
Ու կը թափին երազանքներ հոս ու հոն :

Նոր լքուած են ծիծառներու ջերմ բոյներ,
Ու կը քանդէ արդէն քամին ողբաձայն.
Սեպտեմբեր էր երբ մայրս շինեց ինձ օրբան
Եւ աւրեցին զայն տրտմաղոյն աշուններ :

Կը սիրեմ ես ոսկեղօծուած տիրութիւնն
Անքան նըման տենչանքներուն մարդկային :
Տերեւներն երբ խարչափելով կը թափին
Զիս կը տանին այս աշխարհէն չառ հեռուն :

Լեռներն հըպարտ, դաշտերը միշտ գիւթական,
Ինչպէս շըքեղ եւ գահաղուրի թաղուհի :
Ու բընութեան սիրսս աւելի կը փարի
Արքան որ կեանքն հող կը դառնայ յարաժամ :

Երբ երկնահաս դաղաթներէն կովկասի
Բուքը կ'իջնէ կափկափելով առամներ՝
Արդէն կ'իյնան տրտում վերջին տերեւներ
Ճնճղուկներու արցունքին հոտ ողջերթի :

Կը տարածուի առաջին քօղը ձիւնի
Ծածկելով նախ մեր լեռներու մերկութիւնն .
Ու կը դառնայ առանց երդի հօտը տուն
Եւ կը լքուի ամայութիւնն աւելի :

Գոց դռներու ետեւն է որ մենք կը զզանք
Դաշտերու սէրն ու վարդերու քաղցրութիւն .
Երբ կը նայինք մառաններու միրդերուն
Որ կը պահէն աշուններէն քիչ մը կեանք :

ԶՄԵՌ

Ո՛չ, մարմարեայ դամբան մը չէ ձըմեսն երբեք թընութեան
եւ ոչ մահուան ապառում յաւերժութեանը պատահնք.
Կաղաղ նինջ է կազդուրիչ շահագործուած յովնութեան,
Ամենարեր դաշտերուն եւ մըշակին դլխահակ:

Կը ձիւնէ միշտ, կը ձիւնէ, եւ թափանցիկ վարագոյր
Տարտամօրէն կը բաժնէ զիս մօտակայ դաշտերէն.
Փերթեր կ'իյնան խարխափուն տենչանքի պէս դոնէ դուռ,
Ինչողէս ճերմակ թիթեռնիկ նկած հեռու հիւսիսէն:

Փոսերու մութ դարաններ, եւ ճամբաններ կը լեցուին,
Եղափորներու տեղ նեխիչ հողն է հիմա անապակ,
Պատուհանէ պատուհան ճերմակ թումբեր կը շարուին
Դամբանի պէս կոյսերու երանութեան լոյսին տակ:

Ծառերն են արդ բիւրեղէ ջահեր երկնի անարեւ
Որոնց վըրայ սառած են վերջին չողերն աշունի.
Ուշ կը հասնին տունէ տուն դանդերն արդէն ծանրաթեւ
Գէթ բերելու օրհնութիւն ժամը լքուած Յիսուսի:

Զուրկ արեւէն կենսատու ակութին շուրջը մարդիկ
Սրուերուն մէջ կը փնտուեն դարնանային հեշտութիւն,
Հէքեաթներով յանկուցիչ երազներով դեղեցիկ
Որոնց վըրայ լուսընկան կը դընէ միշտ թովչութիւն:

Բուքն աւելի կատաղի տուներն հիմէն կը սարսէ
Ո'չ լեռներ կան, ո'չ հովիտ, ճերմակ ովկեան հաւասար:
Կը բարձրանայ ձիւնը միշտ ու տանիքներ կը ծածկէ
Լոկ երդիքներ կը մըխան, սեւ աչքի պէս սիրավառ:

Քանի՛ հետքեր ոճրադործ, քանի՛ շիրիմ փառաւոր
Ձիւնն անտարբեր կը ծածկէ կետքը մարդու հեղնելով.
Վարագուրուած մայրիներ ցընորքներու պէս աղուոր
Եւ անտառներն ալ քարայր սառոյցակերտ ձիւնելով:

Կը սիրեմ ձեր հիւղն աղքատ, ո՞վ հայրենի զեղջուկներ,
Արեւուն հետ դաշտէ դաշտ, եւ ձիւնին տակ իրար մօտ.
Հին է ձեր կեանքն անփոփոխ, եւ նոր է միշտ ողին ձեր,
Տաղերն ինչպէս Քուչակի բըսնկելու միշտ կարօտ:

Ինչպէս չըկայ դերեղման որ յոյս երեք չունենայ,
Չըկայ ձըմեռ հայկական ծոցն իր առանց հըրաշքի.
Սրտերուն հետ բարախուն օճախը միշտ կը մըխայ,
Եւ ձիւնին տակ տենչի պէս դարունն յուշիկ կը ծաղկի:

ԳԻՒՂԻՆ ԵՐԿԻՆՔԸ

Գիւղին երկինքն այնքան կապոյտ եւ վըճիտ
Որ դեղեցիկ աչքերն իսկ հոն կը մարին .
Յորեկն ոսկի եւ դիշերն ալ մարդարիտ
Կ'անձրեւէ միշտ , եւ կ'անձրեւէ տակաւին :

Կարծես կապոյտ վըրան մ'է նու մետաքսէ
Արեւելեան բամբիչներու հըմայքին ,
Հիւղեր շարուած , պատուհաններ բիւրեղէ
Ինչպէս հիւրեր արքայական հանդէսին :

Մէկ կամարն է Արարատի կատարին
Միւսն յաղթական հանդչած Սիփան սարերուն .
Իր զէնիթէն կախուած ջահի պէս արսին

Կ'ընդարձակէ կապոյտն անհուն առ անհուն :
Եւ կու դայ միշտ լուսինն արծաթ քօղերով
Խաղաղելու նինջն հնձուորին իր ձեռքով :

ԳԻՒՂԻ ՀՈՐԻԶՈՆԸ

Եկեղեցւոյ նլման է մեր հորիզոն
Լեռներն որմեր , եւ դմբէթով ծիրանի .
Ճանապարհներն հոն կը հասնին լիածօն
Եւ կը մտնեն մարդիկ ազատ , ընտանի :

Նայուածքներու եւ տենչանքի սահմանն է
Հողին փարած պարզ ու ժուժկալ սրտերու .
Այդ բիւրեղեայ վըրանին տակ կ'երագէ
Գիւղի աղջիկն հըրեղէն ձին քաջներու :

Բաւական է բանաստեղծին խորամուխ ,
Սակաւախօս դրքերու պէս իմաստուն .
Ո՛չ մըշուշ կայ , ո՛չ զործատան թանձըր ծուխ :

Արեւն է բարել , աստղերն անոյշ , ամպը ձիւն ,
Զորըս կրնաս դգուել ձեռքովդ երջանիկ ,
Ինչպէս քու տանդ առարկաներ դեղեցիկ :

ՁԻՐԱՆԻ ԳՈՏԻՆ

Ելաւ զիւղի թիկունքէն, արփին ամսղեր ողատուելով, Եւ անձրեւի կաթիլներ աստղերու ողէս թեւ առին. Երկինք մը կայ թափանցիկ ամէնուն մէջ առանձին, Անոնք, աւաղ, որ ջուր են, եւ կը մարփին չողալով:

Ամէն ծաղիկ, ամէն ծառ իր ծոցին մէջ չիթ մ'ունի Այնքան նլման աչքերուն նարեկ բացուած մանուշին. Ի՞նչպէս այսքան ջինջ դոհար կը չինէ ամսղը մըթին, Ճիշտ է ուրեմըն թէ վիշտն հեշտագոյն սէր կը ծընի:

Յանկարծ կարծես չողէ չող երկինք կ'ելլեն միասին Եւ ամսղ ամսղ կը կախուին չերեփուկի ողէս թեթեւ. Այնքան բարձր են սարերէն որ չի հասնիր հովի թեւն Ու կը ժպտին մանկունակ աղջիկներուն մեր զիւղին:

Եւ ապա ձեռք մ'անձանօթ մէկիկ մէկիկ կը չարէ Մետաքս թելի մը վըբայ, ինչպէս մանեակ հարսնեկան, Մեղի համար կը թըւին լոյսի կամար յաղթական Եւ սուրբերն ալ կը կարծեն Երկնքի դուն ոսկիէ:

Բայց աւելի մանուկներն ու թռչունները զիւղին Հաւատք ունին, կը սպասեն այդ դերբնական հըրաշքին. Իրենց աչքերը վորքրիկ մեծ դարմանքով կը լեցուին Ու կը նային համբելով եօթը դոյներն առանձին:

Մինչդեռ դօտին ծիրանի հորիղոնները կ'անցնի,
Կը ձըգէ նոր կամարներ երկինքը վեր բըռնելու.
Արդեօք ոլատրա՞նք է աչքի թէ խոստում հին օրերու
Որ հէդ մարդիկ ըստասեն զմբուխտ դոյնով ձիթենի:

Ու թռչուններն երամով կ'անցնին անհաս կամարէն,
Կարծես իրենք ալ կ'ուղեն ունենալ նոր երանգներ,
Ես ալ այսպէս տենչացի թռչիլ անյայտ երկինքներ
Արթնալու այն աշխարհն ուր չեն դադրիր սիրելէն:

Պէտք է սեղմել երկիւղած կուրծքին վըրայ Մաքրութիւն
Երբոր դօտին ծիրանի ամսկերուն մէջ կ'երեւնայ,
Ով չի դոչեր ձեռնամած սրտի խորէն իր մեղայ՝
Պիտ' ունենայ մահարեր ջրհեղեղն իր վիշտերուն:

ԱԿՆԱՐԿՍ

Իմ ջինջ ակնարկս աղաւնիի թեւերով
Կը սաւառնի եւ կը դրկէ հորիզոն .
Կը խառնըսի հանկերուն հետ ժըպիտով
Հուսկ կը մտնէ ծոցը նորեկ վարդերուն :

Իր հաճոյքին մէջ ծերանալ չի դիտեր
Ամէն առառ դուքս կը նետուի նոր խանդով .
Ծաղիկներուն , առուակներուն եղերքին
Հեղ կը նստի թիթեռնիկի թեւերով :

Կը տարածուի անչափելի երկինքներ ,
Արեղակին շուրջն է գօտի եռագոյն ,
Արտէս ամէն տեղ կը դընէ քիչ մը սէր ,

Քիչ մ'ալ արցունք որ նոր եղեամ ձեւանայ :
Յետոյ կ'առնէ բիբերուս տակ անոյշ քուն
Աստղի մը պէս որ միշտ արեւ կը խոկայ :

ԱՌԱԽՈՏԸ

Ո՞չ քառաթեւ երիվարներ հըրեղէն,
Կը բերեն մեր արշալոյսներն հետուէն.
Ո՞չ կը բանան երկնի կապոյտ վարագոյր
Աստուածներու նաժիշտները վարդարոյր:

Երբ ոչ մէկ շող դեռ մութին մէջ կը նետուի,
Հեշտ խաղբատանք մաչքերուն մէջ կը շարժի.
Կը խառնըւին երազները խոհերուն
Ու կը ծաղի հողիներէն մեր առտուն:

Կ'երթան մարդիկ հողտէ հովիտ, լեռնէ լեռ
Կորաքամակ եւ անորոշ ըստուերներ.
Կ'անցնին անծայր հորիվոններ գալարուն
Հանդիպելով ուշ մընացած արեւուն:

Կը խոնարհին համբուրելու լոյսն օրհնած,
Ինչպէս երբեմն հայրերն իրենց երկիւղած.
Ու կը կնքեն խաչով պայծառ երեսնին
Իրբեւ ըսկիպր իրենց օրուան քրտինքին:

Գամերէն դուրս, հին մեհեանէ մը կարծես,
Կ'ելլէ նախիբը ծանրախոհ կուռքի պէս.
Լի են մարդերն արեւադօծ հօտերով
Լոյսին մէջ լոյս, աչքերու հեղ կանաչով:

Սրահրուն հետ լայն կը բացուին դռներն արդ,
կը հոսի կեանքն ու կ'երկարի արտէ արտ:
Քունը խաղաղ փարատած է ամէն վիշտ
Երջանիկ են որ կ'արթննան այսպէս միշտ:

Երէկն երբեք այսօրուան հետ նոյնը չէ,
Ոչ մէկ թախիծ զիրենք հինին կը կապէ.
Զըփորձըւած կեանքի ծառին շուքին տակ
Ցանկութիւններն են շուշաններ ըսպիտակ:

Գեղեցիկ է բոյսերու զոյնն աւելի
Անմեղութեան քօղերուն տակ եղեամի.
Պարզ է զիշերն ունի հաղար երաշխիք
Իր աստղելով կնքելու լիճ ու ծաղիկ:

Ծառերն իրար դրկած ջահեր բոցավառ,
Թափօր կ'ելլեն հովտէ հովիտ սարէ սար.
Ու ճիւղերով, ինչպէս քըշոց ոսկեղէն
Հայաստանի արեւուն երգը կ'երգեն:

Ո՞հ, երանի որ կ'ողջունէ նոր առտուն
Նոյն ջերմութեամբ ամառնային արեւուն.
Այդ մը միայն կ'արժէ հաղար մէկ զիշեր
Ինչպէս համբոյը մ'հաղար սիրոյ քերթուածներ:

Կ'ուղէի որ արշալոյսին ինձ տրուէր
Սրտի բարեւ եւ նոր կեանքի հըրաւէր.
Ո՞հ, կ'ուղէի, կ'ուղէի ես անձկապին
Հովիւի երդն, առուներու մեղեղին:

Ու բուրէին շուրջըս Նարդեան ծաղիկներ,
Բարեւ տային մատաղատի աղջիկներ.
Ինձ երկարէք երկու թեւերն աղաւնին
Երբեմն ինչպէս խաղաղութեան ձիթենին:

Մահամերձն ալ օր մ'ունենայ Երջանիկ
Փան մայիսեան տարիներն իր զեղեցիկ.
Լոյսն յոյսին հետ քոյր անբաժան բարեղութ,
Կը վանէ միշտ հողի առնող ուժը մութ:

Ո՛չ մէկ զաղաղ պէտք է մեկնի զերեղման
Որ ամէն մարդ վայլէ կեանքի այդ վայրկեան:
Եւ ամէն աչք կ'ուզէ իր լոյսն առացւան
Մեռոնն ինչպէս կ'իջնէ օրհնեալ աւաղան:

Գիւղերն հիմա առանց տարտամ երազի
Կ'ըմբոշինեն լոյսն երանական տեսիլքի:
Մինչ արեղակն աւելի բուռն եւ կրքոտ
Կը թափանցէ զերեղմաններն իսկ թախծոտ:

ԱՐԵՒԲ

Եաղիկ ծաղիկ, ծառէ ծառ կ'իյնան շողերն արեւուն
Եւ ջուրերու երեսին տըզու նըման կը ժպտին.
Հուսկ կը մտնեն հիւրի պէս բարի լոյառվ ամէն տուն
Աչքերուն մէջ դընելու փերուղ գոյնէն Զարթիքին:

Կ'երկարէ թեւն աղաւնին չօշափելու ճաճանչներն
Եւ կտացելով կը քակէ տերեւներու փայլ ու ցօղ.
Մօտ է ամէն ինչ կեանքին, եւ մեր հոգւոյն մէջ իրերն
Երանդ մ'ունին առանձին չըջանակով ոսկեղէն:

Արեւն աշխարհս կը դրկէ դերդ առաջին իր օրեր
Համբուրելով ամէն լեռ, ամէն ծաղիկ, ամէն ծառ.
Կ'իջնէ մինչեւ անդունդներ ըսկոփելու խորհուրդներ
Կը բաժնըւի ամէնուր եւ կը մընայ անըսպառ:

Արտերուն մէջ կը ցանէ ցորեններուն հետ կանաչ
Եւ կ'ուղէ որ մըշակներն հնձեն զանոնք միասին.
Առաւօտեան սայլերուն ինքը կ'ելէ ընդառաջ
Որ ճամբաներն անմոլար մինչեւ դաշտերը հասնին:

Բայց կը սիրէ աւելի թիթեռնիկներ եւ մեղու
Որոնք դիտեն նըւաղել քընարի պէս իր շողեր
Եւ կը դառնան հրեշտակներ նորեկ բացուած վարդերու
Ռւրիշ դաշտեր տանելով արեւախառն անոնց սէր:

Այնքան մօտ է մեր արփին. երդիքներուն, մարդերուն
ինչպէս կանթեղ մուլխտական կախ կամարէն երկնքի.
Վարագոյլով ոսկեհիւս կը բոլորէ բընութիւն
Եւ կ'ըլլայ զիւղը զահլիճ, արքաներուն արժանի:

Չունի մեր զիւղն ինչպէս ծովն հորիզոններ խոնարհող
Եւ կը կարծեն հոն մարդիկ թէ աշխարհս է հարթաստան.
Թէ կ'նղերէ միշտ արփին բըլուրներուն անոյշ կող
ինչպէս երկնի անդապահ, ցորեններուն սիրական:

Զայն կը պաշտեն դառնուկներն ինչպէս աստուած մը բարի
Ամէն առտու թռչուններն ոսկի փետուր կը խնդրեն.
Մանուկի պէս թեւարաց բարտին անոր կը փարի,
Եւ արծիւններն յաւիտեան չեն բաժնըլիր իր քովէն:

Ալ չի մընար զիւղին մէջ մըթին անկիւն եւ թախիծ,
Ո՛չ ըստուերներ կան տարտամ, այրիկի պէս սըզաւոր.
Չուրն հայելի երկնքին, հողն է մարդուն սրտակից
Եւ արեւուն ափին մէջ արտոյտի բոյնն է աղուոր:

Այնքան քաղցր է մեր արփին եւ աչքերուն սիրելի,
Որ կը թըւին զիշերներն յաւերժական զերեզման.
Լեռներու մէջ կը սպասեն իր չողումին մանկատի,
Կը նըւաղեն հովիւններն Արեւադալն հայկական:

Եւ նա ամէն օր կու զայ միշտ աւելի պարմանի
Կը հաղորդէ իր հողին, սիրոյ հուրն իր սրբարար.
«Ես եմ, կ'ըսէ, բընութեան աւետարան կենդանի,
Ես յարութիւն եւ նոր կեանք, ճշմարտութեան ճանապարհ»:

ԱՐԵՒՄՈՒՏՔԸ

Ոսկզոծուած զմբէթներու թիկունքին
Մեր վարդերուն զոյնն է առած արեղակ.
Ինչպէս սրտերն երրոր անդամ մը շիկնին
Շուտ կը մարին դեղեցկութեան աչքին տակ :

Երեկոյթի դացող կընոջ պէս շըքեղ
Զարդարուած է զիւղը դունեան շըզարչով.
Ճառագայթներն համբոյր կու տան ամէն տեղ
Եւ կը թողուն վարդերը լի հառաչով :

Ամէն ծաղիկ, ամէն աղջիկ կը ծըռի
Իր ծըղոտին վըրայ դողդոջ յուղումէն.
Իրենց ծոցէն բոյր մանսովոր կը ծորի
Համբոյրն ինչպէս բարեկամի շրթներէն :

Կ'անցնի արփին պատուհանէ պատուհան,
Խաչ զըծելու իր հըրեղէն մատներով.
Մինչ ծնրագիր Յիսուսի դէմ կը կարդան
Նարեկացին, երկինք հասնող հաւատքով :

Գիւղին ամբողջ բընակիչներն երկիւղած
Կը հետեւին արքայական թափօրին.
— Ո՞վ արեղակ, դեղեցկութեան հին աստուած,
Որ կը զոհուիս արդարութեան սեղանին.

Թէ ըլլային կերոն ծառերն այս գիւղին
Եւ մեր տուներն անչէջ բուրվառ խնկելու,
Ինքնամատոյց զոհիդ առջեւ տակաւին
Զէին բաւեր փառաւոր մահդ օրհնելու — :

Ո՞րքան աչքեր շողերուն հետ կը մարին,
Թուչուններ որ տրտում կ'իջնեն երկնքէն.
Ի՞նչպէս հոսի առուն առանց արեւին.
Թիթեռնիկն իր մոռնայ թեւերն ոսկեղէն :

Կը հեռանայ մեր ժամերէն, խաչերէն
Խունկերուն հետ սուրբերու լոյսն երկնային.
Հօտաղ եւ եղ գիրկ ընդ զրկի կ'երաղեն.
Ծառերը մութ խորհուրդներով կը լցուին :

Կը մարմըրի սոխակի երդն անտառէն
Մեր հեծկըլտուն սըրինդներու մրցակից,
Վերջին վանկն ալ Լոյս զըւարթի դանդիւնէն
Կը կնքէ տիւն եւ նինջն անոր հեշտալից :

Հոդիներու անդրշիրմէան ժամն է այս,
Ուր կ'իջնէ մարդն իր էութեան մէջ մենակ.
Այսպէս է որ մեղ կը թըւի կեանքն երազ:
Երանի՛ որ կ'ողջունէ նոր արեգակ :

ԳԻՒՂԻ ԼՈՒՍՆՎԱՆ

Լուսնակին ելաւ, հովին ելաւ
Մաճկալի քունը տարաւ.
Ծաղեց լուսնակ սարերու,
Ծաղեց խորունկ ձորերուն:

Հովին թեւերն են արծաթ,
Առուակները չողակաթ.
Կը ննջէ վարդն ըսպիտակ
Սոխակին զիրու թեւին տակ:

Ու սըրինդներն հովուական
Հարս կը բերեն լուսընկան.
Մեռնիմ անոյշ նըւազին
Մեռնիմ նոր հարս լուսնակին:

Ամէն աղջիկ դողդոջուն
Վառած է մոմն իր սիրոյն.
Մինչ կը քաղէ հովին անոյշ
Մաղերուն փունջը քնքոյշ:

Այն երգիքին ուր հանդչին
Սօլերն արծաթ լուսնակին,
Այն է աղջիկ բախտաւոր
Եւ հարսնութեան քօղն աղուոր:

Երբ կը ծաղի լուսընկան
Կը թըւի դիւղն օրօրան,
Կարծես կախուած կը ճօճի
Վերէն ուլունք մ'արծաթի:

Կը մրմնջնն անտառներն
Ինչպէս հաղար քընարներ.
Ի՞նչ նորութիւն, ի՞նչ դիւթանք
Ո՞րքան սիրոյ պաղատանք:

Թառած սոխակը բոյնին
Կը սպասէ իր գանդիւնին.
Ո՞րքան կարմիր է արդեօք
Իր փոքրիկ սիրտը բորբոք:

Մինչ կը բանայ լուսընկան
Դիւղերէ դիւղ պատուհան
Որ սրտերն ալ թախծաղին
Գէթ իրարու հետ խօսին:

Եւ չողերն իր կը կախեն
Արծաթ երիդ քիւերէն,
Որ ըստուերներն իջնեն վար
Գիշերային զերդ ծիծառ:

Եւ ունենան դերբուկներ
Արքունիքի պատրանքներ.
Եւ ոդիները փոխուին
Լոյսի աղջիկ վերըստին:

Ո՞չ, չի թողուր լուսընկան
Առանց յոյսի դերեղման.
Կ'երկարէ միշտ խաչերուն
Թևերը մինչ յարութիւն :

Յեսոյ կ'իջնէ լեռնէն վար,
Կ'անցնի ձորեր եւ անտառ.
Մարդիկ յոյսով կը թողու
Նոր չողերով դառնալու :

Երկինքը մինչ կը փոխուի
Թեթեւօրէն կապոյտի,
Նստած երկրիս քամակին,
Կը հեռանայ ժպտագին :

ԱՍՏՂԵՐԸ

Պարող է երկինքն, աստղեր կ'իյնան չողալէն.
Ո՞հ, ինչ անոյշ զիշեր է.
Ճամբայ կ'ելլեն հարսնեւորներ խաղալէն
ի՞նչ զեղեցիկ հինայ է:

Դաշտերուն մէջ, երդիքներու եղերքին
Քընաշընիկ կը դառնան,
Եւ նրբահիւս քօղերուն մէջ եղեսմին
Կրկնապատիկ կը չողան:

Վար կը թափին ամէնքը նոր տենչանքով
Ինչպէս չիթերն անձրեւին.
Պիսի վառեն կարծես զիւղերն հրդեհով
Այնքան բոցուս կը թրւին:

Ո՞ր ծաղիկին ժըպիտն այնքան անոյշ է
Պաղ աղբիւրի երեսին.
Քան թէ աստղեր վեց թեւերով արծաթէ
Երբ աչքերուն կը հըպին:

Խըրաքանչիւրն ունի իր տունը սիրած,
Ունի խորան մը սրտի.
Որուն վըրայ յաճախ ժամեր սեւեռած
Մոմի նըման կը հալի:

Երբեմն այնքան յանդուղըն վար կը կախուին
Կարծես հիմա կը փրթին .
Բայց աւելի դեղեցկացած , ժպտաղին
Անոնք երկինքն են կրկին :

Կը յանձնըւին ըստէպ սիւղի թեւերուն
Երթալ զիւղէն քիչ մ'հեռուն .
Իրենց անմեղ ըլլոսանքն է աչքերուն
Թառիլ ափին մըրափուն :

Հրեշտակներուն տարտամօրէն ձեւն ունին
Մանուկներուն զերդ պաշտպան .
Եւ հեշտօրէն երդիքներուն կը փարին
Լըսել անոնց սրափ ձայն :

Իրենք կու տան մեղ ոսկեղէն անրջանք
Եւ արտերուն մաքուր ցօղ .
Անոր համար միշտ նոր է մեր զիւղի կեանք
Եւ առաւօտն ոսկէչող :

Յանկարծ մէկտեղ հըրամանով մը դաղտնի
Երկինք կ'ելլեն մի առ մի
Գիւղը կ'իյնայ հեշտութեան մէջ թմրիրի
Սիրտն ինչպէս յետ վայելքի :

Շրջան կ'ընեն միւռոնարոյր ջահերով
Ինչպէս կոյսերն իմաստուն .
Կարծես լուսինը զիւղական երդերով
Հարս կը տանին արեւուն :

Ալճերու մէջ շուքեր կ'իջնեն սեւ քօղով,
Գետերուն մէջ փերիներ .
Մէկ տուն մ'է դիւզն ըստուերի մէկ երդիքով,
Նոյն եւ սրտի աըրովներ :

Սակայն այնտեղ ոչ մէկ կող կայ վիրաւոր ,
Ոչ մէկ ճըրադ խըռոված .
Բեթղեհէմի կարծես աստղէն շնորհածոր
Ճաճանչ մը կայ թեւարաց :

ԱՇԽԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Զըխօսինք այլեւս վարդերու մասին,

Եւ ոչ արեւէն խնդրենք նոր դարուն.

Տերեւներն ինկան աշուն է կրկին,

Մըտածենք մեր մահն եւ ունայնութիւն :

Ճիրիմներն հիմա մերկ են աւելի,

Զեն վառիր մոմեր արցունքու յոյսին.

Կը զղա՞ս ցուրտ քամին առանց ճաճանչի

Աւ մարմարներն ալ կարծես կը մրսին :

Մառերէն կախուած բոյները թափուլ

Ինչպէս աղքատին ափերն իրիկուան,

Մեռնելու նըշան մը կայ ամէնուր

Եւ հիւանդ չողեր երկնքի վըրան :

Կանձրեւեն ծառերն ոսկեղէն տերեւ,

Գեղեցիկ ինչպէս ժըպիտն օրհասին .

Սոխակն ալ չ'երգեր թուփերուն ետեւ

Շուքերն ըսկոփիէ խորհուրդներ չունին :

Գարնան գերեղմանն աշնան կը փորեն

Զիւնով ծածկելու իր զեղեցկութիւն .

Ճերմակ քողերով ինչպէս կը պճնեն

Մեռած կուսաններն եւ անոնց դարուն :

Հառաջանք մ'ունին զանդերն իրիկուան
Խունկը վարդի պէս չի հասնիր սրտի,
Ճնճղուկն է մինակ մերկ ճիւղի վըրան
Իր գեղցեղանքովն հաղիւ լըսելի:

Անհուն են դաշտերն ամայի եւ լուռ.
Չի վերջանար կեանքն հորիզոնին վրայ.
Ինչպէս մեռնողին նայուածքը տըխուր
Որ յաւիտեանէ յաւիտեան կ'երթայ:

Դանդաղ է առուն, առանց կարկաջի,
Տերեւներու տակ հաղիւ կ'երեւայ.
Զիւնի վերմակով պիտի ծածկըւի
Ինչպէս տըրոփուն քընացող տըղայ:

Չեն օրհներ սեղանն հիւրեր սիրելի,
Կարօտ է ճամբան ուրախ երգերու.
Կը բացուին դռներն առանց բարեւի,
Ո՛չ, ժամանակն է ճգնող դառնալու:

Տըխօսինք այլեւս վարդերու մասին,
Եւ ոչ ալ յիշենք անցեալ մանկութիւն.
Տերեւներն ինկան, աշուն է կրկին
Մըտածենք մեր մահն եւ ունայնութիւն:

ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԹՌՉՈՒՆՆԵՐՈՒ

ԹՌՉՈՒՆՆԵՐԸ

Կը սիրեն մեր հաւքերն երկինք ասմաղուն
Ու խառնըւիլ ամպերուն հետ ոսկեղոյն .
Հոգին ինչպէս կը զուայ աղատ աւելի
Երբ մարմինէն երազներով կը զատուի :

Տևայ դիրենք յաճախ թառած չողերուն ,
Մեր սիրան ինչպէս վըրան ոիրոյ թեւերուն .
Կը կոցէին , կարծես հասկեր ըլլային ,
Եւ իրարու ժպտելով աչք կ'ընէին :

Ապա ինչպէս առազաստներ գոյնըզզոյն
Կը հեռանան երկնի ծովին մէջ ծըփուն .
Մեր զիւղերուն ուրախութիւնն երգելով
Կը տանին միշտ հեռուն լոյսի թեւերով :

Երկինքն է որ կու տայ իրենց չքնաղ գոյն
Եւ զեփիւռի թեթեւութիւն թեւերուն .
Կը բարձրանան դէպի արտիին սըլացիկ
Մինչեւ թըրի զիւղը սեւ աչք մը փոքրիկ :

Բայց գահալէժ կ'իջնեն յանկարծ տանիքներ
Ուրախ ինչպէս ընծայ բերող հրեշտակներ .
Մինչ աղջիկներ լի ափերով կ'երկարեն
Երենց անոյշ ժըպիտներուն հետ ցորեն :

Հիւրերու պէս կ'օրհնեն սեղանն եւ իրենք
Այն ազօթքով զոր զեղղեղանք կը կոչենք.
Փափուկ թեւերը ափոելով մանկաբար
Գրկել կ'ուղեն կարծես տուները խոնարհ :

Եւ կը ճանչնան իւրաքանչիւր լընակիչ,
Ամէն տունի զիտեն սիրոյ երդն յուղիչ,
Արշալոյսին եւ իրիկուան կ'ազօթեն
Որ չըվերնայ ձեռքն Աստուծոյ մեր զիւղէն :

Զեն քընանար անոնք երբեք զիշերներ
Աստղեր ունին իրենց համար խաղընկեր .
Զարժացած թէ ուսկի՞ց կ'իջնէ այս խուար,
Արեւն ինչո՞ւ միշտ աշխարհիս լոյս չի տար :

Արծիւներ չեն որ զիտնան ձեւն աշխարհի
Թէ կը դառնայ, ովկեանուներ ալ ունի .
Մըշակն ինչպէս շղթայուած իր ափ մ'հողին,
Մեր զիւղն է լոկ իրենց ովկեան ու երկին :

ՃԻՇԵՐՆԱԿՆԵՐԸ

Ծիծեռնակներ թեւ ի թեւ
Գիւղին վրայ կը սուրան .
Հողիներու պէս թեթեւ
Երկիւղ չունին որ իյնան :

Գարուններու քաղցրութիւն
Կը զգան մեղմէ աւելի
Ու կը բերեն դիւղերուն
Նոր ծաղկիներ Մայիսի :

Ամպերն իրենց թառերն են
Ուր կը հանդին բերկրաւէտ .
Շող կը փրցնեն արեւէն
Շըմթելով յարդին հետ :

Չունին ուրիշ յիշատակ
Իրենց հերուան բոյնէն դատ .
Ու մայրութեան նահատակ
Կը զոհեն միշտ կեանքն աղատ :

Կ'ընտրեն յաճախ տուներն այն
Որ բազմորդի եւ սուրբ են .
Եւ երկու սիրո մայրական
Օճախը նոյն կը վառեն :

Զունին հըպարտ խոյանկքներ
Արծիւներու մինչ սահման,
Իրենց բոյնէն քիչ մը վեր
Լոյն երդիքէն կը գողնան:

Երբ դաշտէ դաշտ կը ճախրեն
Կարծես թէ սեւ աչքեր են.
Որ կախուած են արեւէն
Երիզներով սսկեղէն:

Ու աչքերով կը սիրեն
Շոյել վարդերն ու շուշան.
Ետ կը դառնան երդելէն
Ներկած թեւերը ծիրան:

Մարդն ալ այսպէս թէ խոնարհ
Դառնար յաւէտ իր հողին,
Ո'րքան բերրի պիտ' ըլլար
Օրհնեալ քրտինքը ճակտին:

Պիտի շինէր իրեն բոյնն
Համեստութեան որմերով.
Սէրը տանիք, յոյսը սիւն
Միշտ երկու սիրտ իրար քով:

ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԹՌՉՈՒՆՆԵՐՈՒ

Ա. — Աղաւնիին

Թող չըպակսին երդիքներէն, երկնքէն
Աղաւնիներ ըսպիտակ.
Պարանոցներն ըլլան իրենց ոսկեղէն
Անմեղութեան չուրջը բակ :

Թող միշտ բերեն մեր տուներուն հեռուէն
Զիթենիի դալար ճիւղ.
Եւ ճամբանին Աստուած ցուցնէ երկնքէն
Բաժնըւելու հիւղ տո հիւղ :

Թող անբաժան թեւերն ըլլան չողերէն
ինչպէս շուշան տո շուշան.
Քիւերուն տակ երամովին երբ մտնեն,

Բլլան տուները տապան :
Երբ իրենց ալ հասնի դաւող թշնամին,
Ճրեշտակներու թող փոխուին :

Բ. — Սոխակին

Աստուած օրհնէ թող քեզ լոյսին պէս, սոխակ,
Շուշաններուն պէս խոնարհ.
Արցունքներուն երդերդ ըրիր դաստառակ
Եւ թեւերդ ալ հովահար:

Տրտում էի շուքերուն հետ իրիկուան
Ու նստեցայ բոյնիդ տակ.
Դուն երդեցիր սըրինդին հետ հովուական
Լոյս Զըւարթի եղանակ:

Աստուած զիտէ քու երդերուդ հըրաշքին
Աղօթքի չափ զօրութիւն.
Երբ նըման էր սիրտը ծովու փոթորկին
Դուն կու տայիր մեղմութիւն.
Օրհնեալ ըլլաս դուն լոյսին հետ, ո՞վ սոխակ,
Երեկոյեան հըրեշտակ:

Գ. — Արտոյտին

Տէր, զօրութիւն տուր ձեռքերուս
Որ ես օրհնեմ աբառւտիկն,
Եւ ինդրեմ քու աչքերէդ լոյս
Այլուն համար գեղեցիկ:

Թող ցորեններն ոսկի մընան
Եղանակէ եղանակ.
Քէջ մը կապոյտ բոյնին վլրան
Եւ քիչ մ'ալ ցօլ անապակ:

Գեղեցկապոյն մեր կակաչներ
Սփոեն վլրան կարմիր չուք,
Աստղիկ մ'ըլլայ ամէն դիշեր

Իր անկողինը վափուկ:
Եւ դուն իջիր ամէն առողու
Ազօթքներն իր լըսելու:

Դ. — Ծիծեռնակին

Օրհնեսցի եւ պահպանեսցի ծիծեռնակն
Աւետաբեր հըրեշտակ .
Թեւերն ըլլան աստղերու պէս թըրթըռուն ,
Եւ միշտ թեթեւ ու ճըկուն :

Թող չըդընեն իրեն ամողերը սահման
Տուներն երբեք փակ չըլլան .
Գիշերներէն , թօներէն վերջ իր երգին
Միշտ ճաճանչներ հետեւին :

Եւ երբ կ'ելլէ մարդարիտներ ժողվելու
Եղեամներուն մէջ առառու ,
Թեւերն հըպին կակաչներու , վարդերու

Շողերուն պէս արեւու :
Ու չըմընայ երբեք թափուր փոքրիկ բոյն
Նըման սուզի տուներուն :

Ե. — Կամաւին

Ծաղկելներուն դուն սիրելի , կաքաւիկ ,
Կ'օրհնեմ ըղքեղ ալ յաւէտ .
Սիրարդ կըրակ այդ քու մարմնիդ մէջ փոքրիկ
Եւ դուն բուրվառ խնկաւէտ :

Թուիչքըդ թող անցնի բըլուր առ բըլուր
Կիրակնօրեայ ինչպէս երդ .
Կոչուին ջուրերը սարերուն ծաղկաղբիւր
Մէրըդ կոչուի սրտի վէրք :

Թող չըմընան լեռներն առանց ծաղիկի ,
Թեւերդ առանց չաղերու .
Այն լոյսին որ Աստուած ըսաւ եղիցի

Այդ լոյսն ըլլայ քեզ առտու :
Թող ունենայ ամէն ծաղիկ իր կաքաւ ,
Բուժող ծաղիկ մ'ամէն ցաւ :

Զ. — Ճնճղովկին

Ո'չ երդ ունիս, ո'չ դեղիցիկ վիտուրներ
Այլ սիրում մեր, մեր տուներէն անբաժան.
Թող չըստայ քեզ Աստուած տրասում դերբուկներ,
Ո'չ մհնութիւն, աղքատութիւն խիստ ձմբան:

Ու սեմք սեմ զանես ամէն օր փշրանք
Աղքատներուն, որբերուն հետ միասին.
Դուն ալ սիրոյ քիչ մոռնենաս վազաքչանք
Փոքրիկ ձեռքեր երբոր վրդիդ կը փարին:

Եւ երբ տեսնես դաշտերն ամբողջ ըսովիտակ
Մանուկներու ավերն ըլլան քեզ բունիկ
Ու տուներուն սէրը կըրակ կուրծքիդ տակ,

Դուն ալ անզամ եւ օճախի ընտանիք:
Կ'օրհնեմ ըղքեզ, ևս ալ զաւակ այն գիւղին
Որուն արտերն հորիզոններ կը թււին:

Է. — Կռունկին

Քանի եղար դուն յաւէտ պանդուխտներուն հըրեցտակ
Եւ սրտէ սիրտ միշտ տարիիր հառաջանքներ ու կարօտ,
Թող քու վըրադ ինքն Աստուած ձեռքն երկարէ իսլնամուտ
Կամբջելու աշխարհներն ինչպէս լոյսի պարունակ:

Եւ երբ գառնաս հեռուէն հարցումներով ծանրաբեռն
Ամէն սունի մէջ զտնես քիչ մը ժըպիտ քիչ մ'ալ յոյս.
Որ վզիդ շուրջն աստղանան կաթիլ կաթիլ աչքեր կոյս
Եւ տենչն հիւսէ մոմերուն եօթը շարքով նարօտներ:

Թեւերուդ չափ սիրտն իրենց ընդարձակուի թող յաւէտ
Քանի որ դուն միշտ կու դաս անոյշ բարեւ բերելու.
Եւ քեզ Աստուած հասցընէ Արրահամեան օրերու:

Օրօրոցներ միշտ կախուին տանիքի չափ թեւերէդ
Մանուկներու մէջ ժպտուն, միշտ երջանիկ ծերունի,
Օրհնեալ ըլլաս յաւիտեան, կըռունկ դու մեր աշխարհի:

Ը. — Տատրակին

Պարկեշտութեան խորհրդաւոր օրինակ
Օրհնեալ ըլլաս, ո՞վ տատրակ.
Դուն երկնամերձ բարտիներու սուրբ հոգի
Ամայութեանց սիրելի:

Մըունջներդ են աղօթքն ինչպէս կոյսերու
Միշտ սրբութիւն ինպրելու.
Եւ դուն վոքրիկ շափիւզայէ տաղանակ
Մէջն աւ քու սէրբդ ճըրադ:

Երբ դաշտէ դաշտ կ'երթաս ինչպէս ըղկաստ հարս
Զես երազեր ոսկի վարս.
Զես երազեր արշալոյներ իբրեւ քօղ

Ո՛չ զերդ դոհար վճիռ ցօղն:
Ոլովհետեւ քու չուրջդ արզէն երկնաղոյն
Պարեզօտ մ'է սրբութիւն:

Թ. — Դեղձանիկին

Թող որ ըզքեզ զբկեմ ինչպէս նորեկ չող
Ու խոնարհին թեւերս ճիւղի պէս ծաղկած.
Դուն թեթեւ ես, դեղեցկութիւնդ է ճնշող
ինչպէս այդուն վարդին վրբայ վընիտ ցօղ :

Մեր ծառերուն գուն ծաղիկն ես կենդանի,
Անոր համար քեզ կը սիրեն աշուններ.
Երբոր կ'երդես շողն է կարծես կը խօսի
Քսառաներուն ու մարդերուն թախծալի :

Հոն կը սիրես թառիլ ուր լոյսն է տարտամ.
Հրեշտակի պէս ըսփոփելու տրտմութիւն.
Մեր սրտին պէս միշտ սիրահար բանտերուն

Կ'երանես սէրն ինձ ու քեզի բարեկամ.
Քեզի համար պահած եմ այն օրհնութիւն
Որ կու տան վորքը ու դեղեցիկ աստղերուն :

Ժ . — Կարմրալանչին

Կ'ըսեն թէ դուն Յիսուսի
Փուշն հանեցիր սուրբ Գլուխն .
Ու վարդաղոյն շիթ մարիւնի
Կուրծքըդ ներկեց ծիրանի :

Երբ քեզ տեսաւ նոր արշալոյն
Շողն իր կարծեց մռոցըւած .
Մինչ նոր էիր մըկրտուած
Վլովիդ նարօտ մը կապած :

Լոկ մէկ գարուն վարդերն ունին
Ու մէկ գիշեր աստղն երկնի ,
Բայց քեզ արեան շիթն Յիսուսի

Տըւաւ դարունն Եղեմի ,
Եւ օր մանշուշտ պիտ' երթաս դու
Իր յարութիւնն երդելու :

ԵԿԵՔ ԹՌՉՆԻԿՆԵՐ

Եկէք թռչնիկներ, Եկէք թեւերուս
ինչպէս կը սիրէք շողերու թառիլ.
Եկէք երդերով բանանք արշալոյս
Փայլայինք դարնան շուշան նորածիլ:

Փնտուենք զեղեցիկ երադ ու ցընորք
Մեղ համար թող գայ ուրիշ արեգակ.
Սփուենք դաշտէ դաշտ ժըպիտ ու ցընորհք
Կաղմենք թեւ առ թեւ սրտերու պըսակ:

Դուք էք բընութեան անմեղ հրեշտակներ
Որ միշտ աւետիս կը բերէք մեղի.
Արեւէն կ'առնէք ծիրանի գոյներ
Պձնելու աշխարհս ու կաղոյտն երկնի:

Կաղոյտէ կաղոյտ երբ երդով անցնիք
Եկէք հանդէլու լմ որտիս մօտիկ.
Որ նոր սիւքերու երբոր հետեւիք
Մարդկային տենչերն ալ երդել սորովիք:

Զըկայ ձեղ համար տրտմութեան նըւագ.
Մարդն է որ կու լայ երբ սիրով այրի.
Թէ պայծառ երկնի, թէ մութ ամպի տակ
Զեր երդն է դովեստ, սիրոյ մեղեղի:

Եկէք թռչնիկներ, Եկէք թեւերուս,
Մարմին լսկ չունիք տերեւի չափ ծանր.
Ինչպէս առարւան մըշուշուս սնդուս
Զեր երամն է չուք, հովերու քշնար:

Չունիք վազուան հող, ապագայի յոյս.
Երկինք ձեր վըրան կը հոկէ արթուն.
Բունիկ մը վարդէ, վերեւ քիչ մը լոյս
Կը բաւեն ձեղի տալ երջանկութիւն:

Բազուկիներս ահա տարածած երկին
Ինչպէս զարսաւոր մայրիի ճիւղեր,
Հոն ըրէք ձեր բոյնն ու ձեր կիրակին,
Ժողվենք ճաճանչներ, հիւսենք պըսակներ:

Քընութիւնն ըլլայ մեր արքայութիւն,
Ճեռու մարդերէն մօտենանք երկնի.
Առնենք կապոյտէն սրտի քնքութիւն,
Առնենք սիւլերէն փափուկ մեղնդի:

Գիշերն երբոր դայ հաւաքենք աստղեր
Մեր երազներն ալ պէտք ունին լոյսի.
Մի դուցէ ըլլան աըխուր դուշակներ,
Ճեշտաղին քունն ալ միւս էջն է կեանքի:

Այս կեանքը լալով շատ շուտ կը հասնի
Փնտուենք մեղ համար ուրիշ արշալոյս.
Որպէսպի հասնինք անանց տեսիլքի:
Եկէք թռչնիկներ, Եկէք թեւերուս:

ԱՆՈՅՑ ԵՆ

Անոյշ են աստղերն, անոյշ է լուսին,
Անոյշ է դարնան վարդաբոյք քամին.
Զըրիկն անոյշ է վըճիտ առուակին
Կը խօսի ինձ հետ, մեռնիմ կարկաչին:

Կըսուցն իր թեւին կը ննջէ սոխակ.
Աստուած պարզեւէր լըսելու կրկին
Հովիտէն դարձող վերջին արձագանդ,
Հոդ չէ թէ մարմրուք իջնէր իմ սրտին:

Օրհնեա՞լ ես դու միշտ, Բստեղծող բարի
Խաղաղ դիշերուան, աստղերուն շողշող,
Անհուն ծովերուն ալիքներով լի,
Մանուկ սրտերուն քեզի աղօթող:

Անոյշ են աստղերն, անոյշ է լուսին
Եղեամ է կապած մարդերու վըրայ.
Կը փայլին չիթերն ասդին ու անդին
Մըշակն անոնց մէջ քընացող տըղայ:


Լոյսերն անոյշ են փողոցէ փողոց
Կապոյտ աչքերու նըման մելամաղձ.
Անոյշ են կանաչ պատուհաններ գոց
Ուր պարկեշտութիւնն իր թեւն է վըռած:

Մեռնիմ դիս տանող երջանիկ ճամբռուն
Դաշտերու մէջէն, լեռներու լանջքին.
Սըրինդն է անոյշ մեր հովիւներուն
Մասիսէն իջնող ինչպէս սոյլն հովին:

Աչքերն անոյշ են տարսամ և կապոյտ
Մեր աղջիկներուն, հարսներուն բարի.
Որո՞ք կը փոխուին զիշերները մութ
Յորեններու մէջ յաւերժահարսի:

Դաշտերն են հանդարս, ձորերն անխորհուրդ,
Բուրումն է նարդոս հայրենի հողին.
Կը շաղէ զիշերն հողւոյս ծարաւուտ,
Անոյշ են աստղերն, անոյշ է լուսին:

ՄԱՀԵՆ ԴԵՊԻ ԿԵԱՆՔ



ԹԱՂՈԽԸ

Ահա սիրտ մ'ալ կը տանին դիւզէն դէպի դերեղման,
Սեւ քողերուն մէջ ինչպէս զիշերն աշխարհս կը պատէ.
Դաղաղին քոյլ ձեռնամած Յոյսն ունայն տեղ կը հակէ,
Եւ ունայն տեղ ծաղիկներն եղևամ ունին առողջան:

Ո՞ւր կը տանի այս ճամբան, կատոյտն հողին կը հարցնէ,
Ինչո՞ւ չողերն արեւուն ետ կը զառնան թեւավակ,
Ո՞ւ, մեր աշխարհը միայն կը հոլովի զլխահակ
Ոչ մէկ ուրիշ մոլորակ մահուան առջեւ կը հեծէ:

Մինչ չարականն յուղարկու զանգերուն հետ ողբերդակ
Կ'իջնէ հովիտ առ հովիտ, կ'անցնի թումրեր ամայի,
Հոն ուր երբեմըն ցնծաց սիրտն այդ նըման մանուկի
Այսուղ հետքերն են միայն լքուած տրտում յիշատակ:

Ամէն սրտի մէջը կայ ուրիշ մահուան մը դագաղ.
Ամէն լեզու իր անունն հետ կը հնչէ աւելի.
Ու կ'ուզէին որ բանար կրկին աչքերն իր ծաւի
Հորիզոնի եղերքին ինչպէս վերջին մըթնչաղ:

Մինչ աղօթքներն օրհնելով անդրաշխարհի ճանապարհ
Կը հեռանան տուներէն, լըքած չուքերն առանձին.
Մըշակն ոսկի հասկերուն դէպի շիրիմ կը տանին
Առանց բոցուտ ձիերու, այլ իր կեանքին հետ խոնարհ:

Գէթ բուրվառի ծուխն ըլլար անոր շիրմին մէջ երկինք
Եւ կերոններն առաւօտ, աչքերուն միշտ ծաղելու.
Կը հաւատան արդու պէս, կը հարցընեն իրարու.
Ի՞նչալէս կրնան մըթաղնիլ աչքեր այնքան գեղեցիկ:

Երիտասարդ էր, կ'ըսեն, եւ մայրիկ պէս կարչնեղ,
Աւա՛զ, արօրն իր մընաց ակօսին մէջ կիսաւարու.
Ու կը դարձնեն Մաշտոցին սուրբ էջերը մաղաղաթ
Տալու լացի եղանակ աղօթքներուն սրտաղեղ:

Ամբոխին մէջ քահանան, զերդ ալեւոր նահապետ,
Կառչած յոյսի խարիսխին խաչն է բռնած իրրեւ զեկ.
Իր քայլերուն տակ երկիրն իրրեւ ովկենան ալերեկ,
Կը բարձրանայ, կը ցածնայ Շարականի շեշտին հետ:

Ծաղկած թուփերը ճամբան թեւերն իրենց կ'երկարեն
Վերջին անդամ հըպելու, դէթ սրտին տեղ դաղաղին.
Իրենք ալ միշտ սիրելի բընակիչներ մեր զիւղին
Ուժախութիւնն ու վիշտերն եղբայրաբար կը բաժնեն:

Բայց աւելի կը յուղուին սրտերն ինչպէս նոր ալիք,
Որ ափերուն կը բախէ ըսկըսելու վերըստին,
Երբ վարձակներ ողբահիւս կը պատռեն օդն ու երկին
Դաղաղն անոր պատելով վարսերու մէջ փոթորիկ:

Ուրքան երկար է սրտին գերեզմանի ճանապարհ
Ուր շանթի պէս կեանքի Գիրքն աչքերուն դէմ կը բացուի.
Կ'ունայնանայ մեր աշխարհն, արսիին կարծես կ'աղօտի
Քօղն ըսպիտակ օրրանի կը փոխուի միշտ ցուրտ մարմար:

Ո՞ւ, երանի մըշակին, որուն աչքերն ամէն օր
Մուրբ արշալոյս կը տեսնեն, դիշերն ալ լի աստղերով.
Կը սերմանէ հողին մէջ բանն Աստուծոյ հաւատքով
Հասկերուն հետ ժողվելու մարդարիտներ երկնաւոր:

Օրհնեալ ըլլան իմ հայրերս որոնք բերին երկնքէն
Մեր Շարականն հանդստեան արդարներուն արժանի.
Իրենց հողին ամէնուր ճերմակ թեւով կը շրջի
Որ արտմութիւնն հեռանայ մեսելներու երեսէն:

Առաւօտեան կը տանին միշտ մեսելները դամբան ,
Որ թարմ չողերն արեւուն մարմինն անփուտ պահպանեն .
Եւ աղօթքներն ալ այզուն երկինք յոյսով միշտ կ'ելլեն,
Կը բարձրանայ խունկն ուղիղ, խաչերն են միշտ յաղթական :

Կը բանայ հողն իր սուրբ դիրկն ինչպէս ոստրէ մը հսկայ
Ծնդունելու մարդարիտն անմահութեան սահմանուած .
Ո՞վ պատարագ սրտերու այնքան լացով սրբացած ,
Որուն սեղանն է աշխարհո եւ մարդկութիւն քահանայ :

Հող կը նետեն լիարուն աղօթքին հետ Հանդստեան
Եւ կը նետեն ճաճանչներ ծաղիկներուն հետ շաղու .
Փա՛ռք ի բարձունս Աստուծոյ, նորոդ կեանքի առաւօտ .
Եւ կը տնկին խաչն անոր սրտին համար պահապան :

Երանի՛ այն մեսելին որուն մեր հողն է դամբան ,
Աչքերն ուր միշտ կը մարին չողերու մէջ առտըւան .
Ուր սիրտ առ սիրտ կը սպասեն խաչերուն տակ հայկական
Միահամուռ բանալու նահատակի դերեղման :

ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ

Բարտիներու ըստուերին տակ ծփծլվուն,
Անշուք եւ լուռ զերեզմանն է հայրերուս,
Ուր մեռելները կ'երազեն յարութիւն,
Ամէն անդամ որ կը ծաղի արշալոյս :

Աչքերն անոնց երբեք մութին չեն գոցուիր,
Ու դիշերն է առանց յոյսի, աստղերու.
Հոն ալ կ'իջնէ հաւատքի լոյսն ոսկեծիր
Առաւօտեան եւ իրիկուտն զանդերու :

Ու մըշակի պարզ աչքերով կը դիտեն
Յաւերժութիւն որ կ'երկարի անվախճան.
Զեն բաժնըւած զիւղի կեանքէն, երկնքէն,
Ու սայլերու ճըսինչն ուրախ կը մոռնան :

Երբնը կ'անցնին քայլեր մօտիկ ճամբայէն,
— Եկան, կ'ըսեն, բանալու մեր զերեզման.
Նոր զարունի շողեր կ'անցնին զէմքերէն
Եւ աւելի կը հաւատան յարութեան :

Ու հայկական մեռելոցին, երկնքէն
Հրեշտակ մը միշտ կ'իջնէ նշխար բաժնելու.
— Հողը տաք է, վարդը բացուած է, կ'ըսեն,
Ու ժամանակ եղները սար զրկելու :

Եւ հեռուէն զաւակներու ձայն կ'առնեն
Որ դաշտ կ'երթան իրենց սիրած երդերով.
Ա՛հ, մինչեւ Ե՞րբ պիտի զարուն երազեն՝
Եւ ծովացած հասկերն ոսկի մատներով:

Արդէն կեռաս կը հաւաքեն աղջիկներ
Ականջներուն սուստակի պէս կախելու.
Կարենայի՛ն դէթ համբուրել ըրթունքներ
Որոնց հիմա ժամանակ է սիրելու:

Փայլուն մանդաղն հասկերուն մէջ կը տեսնեն,
Հի՛ն վարժութիւն, հի՛ն երազներ, հի՛ն փափաք,
Զեռքերն իրենց, երբեմն ինչպէս, կ'երկարեն
Ու կը մընան դարձեալ անշարժ մութին տակ:

Բըլուրներուն վրբան յանկարծ կը լըսեն
Սըրինդներու եւ տափի ձայնը ցնծուն,
Համբարձման տօն ու Վարդավառ է արդէն,
Ի՞նչ ուրախ էր գիւղի կեանքն այդ օրերուն:

Ի՞նչպէս հիմա այնտեղ մընան կարօտով
Մանուկներուն՝ որ կը մեծնան օրէ օր.
Համբոյր մը դէթ անոնց կապոյտ աչքին քով
Որ կակաչի թերթ մը դառնայ թուչն աղուոր:

Ո՛րքան բուռն է փափաքն աշխարհ տեսնելու՝
Այնքան կ'իջնէ շիրիմներուն մըթութիւն:
Ինչո՞ւ այսքան կ'ուշանայ փողն հնչելու
Երբ ըսին թէ շուտով կու դայ յարութիւն:

Ու չեն կրնար հաւատալ թէ մեռած են ;
— Ամոլ մ'է , կ'ըսեն , որ կը ծածկէ արեղակ .
Անշուշտ շուտով ոլիս՝ արթննան այս քունէն
Երբ լեռներէն բարձրանայ նոր արուսեակ :

Սակայն կու դան եղանակները կ'անցնին
Ու չեն բացուիր զեռ արեղակ ու երկին .
Եւ այն ատե՛նը կ'արտասուեն դառնաղին ,
Կարծես կը զգան թէ աւելի կը մեռնին :

Զեն մոռնար Երբ առաջին ցաւն ըղղացին .
Դող մ'էր փոքրիկ որ մարմնէն ներս կը հոսէր .
Յուշիկ յուշիկ հասաւ մինչեւ հէղ սրտին
Քիչ մը մութ էր , կը տեսնէին բայց աչքեր :

Եւ յոյսր զեռ չէր հեռացած բարձրէն ,
Բոլորը դայն կը տեսնէին զեղեցիկ .
Վասահ էին թէ փոքրիկ շող մ'երկինքէն
Պիտի րերէ նորէն դարուն երջանիկ :

Եւ օր մ'աւա՛ղ , անսովուսելի ինչպէս մահ
Եկաւ տրտում , խաչը ձեռքին քահանան .
Բասաւ իրենց , թէ հոս չէ մեր կեանքն անմահ ,
Դէմքերն օծեց , վակից աչքերն յաւիտեան :

Շատեր ըսին , թէ չէ մեռած ; կը ննջէ
Եւ իրենք ալ միշտ նոյն յոյսով մընացին .
Զէին խորհիր թէ դատուած են աշխարհէ
Նոյնիսկ երբոր զիրենք դաղաղը դըրին :

— Դեռ ծաղկատի թաղեցին զիս, կ'ըսէ մին,
Մէրըս մընաց սրտի մը մէջ անկատար. —
Իմ զաւակներս էին որ զիս կանչեցին,
Կը փրդձկի կին մը դրկած շիրմաքար :

— Եօթը մատաղ որբեր այնտեղ մընացին,
Մայր մը կ'ըսէ, կաթը կուրծքին մէջ եռուն.
Անոնք առանց մօրը գրկին կը մրսին
Եւ կը վախնան երբ մինակ են իրիկուն — :

— Դեռ նոր ցորեն էի ցանած աշունին,
Կ'ըսէ մըշակ մ'արցունքի մեծ շիթերով.
Գարնան ատեն պէթ զիս աշխարհ կանչէին
Զայն ջըրելու, քնձիւղներուն հըպելով — :

— Հայր իմ, հայր իմ, որքան ծանր է այս խաւար,
Այս զիշեր չէ, կ'ողրայ տլղեկ մ'եօթնամեայ,
Ո՞ւր է արեւն, ո՞ւր են զաշտերը դալար — :
— Ո՛չ, զաւակդ իմ համբերէ միշտ եւ յուսա — :

— Սըրինդըս պէթ ըրթունքներուս դընէի,
Եւ երդէի, սարերն ի վար երդէի,
Կ'ըսէ հովիւ մը, ջանալով պէթ երդի
Հնչեակ մ'հիւսել իր մատներով թրթուալի :

Կը հանգուցուի հառաչանքին հառաչանք,
Ցիշտատակներ որսնք երբեք չեն մեռնիր.
Կը խորհին կեանքն ու միշտ կը զգան տառապանք
Վերադարձի յոյսն ալ երբեք չի մարիր :

Ոչ մէկն ունի ժամանակի դադախար ,
իրենց համար միշտ այսօր է , միշտ վայրկեան .
Մինչ ծածկած է մամուռն ամէն շիրմաքար ,
եւ անուններն արդէն ջնջուած թըւական :

Երբ կը բանան նոր զերեզման մ'իրենց մօտ
Շիրմաքարերն ալիք ալիք կը ծըման :
Շատ են տենչերն եւ հարցումներն ու կարօտ
Հին օրերէն եւ առուներէն սիրական :

Շուրջն հաւաքուած , ինչպէս ձմբան իրիկուն
Անցեալն իրենց կարծես հէքեաթ իսկ ըլլար .
Կը խոնաւնան փոսուտ աչքերն ամէնուն
Փափաք կը զգան եւ արտասուել չեն կրնար :

Օր մ'ալ այսպէս մայրըս շիրիմ իջուցին ,
Արդէն հոն էր հայրըս երկար տարիներ .
— Ո՞չ , Արրուհի , քեզ երկնքէն հոս բերին ,
Հառաչեց նա , այնպէս երբեք լացած չէր :

Այն կը մեռնի՝ որ կը թողու դաւակներ .
Բերի՞ր , բասւ , իրենց աչքերը կապոյտ ,
Շրմներն իրենց , բոյրը մեր տան , օդը մեր .
Բերի՞ր արդեօք զաւակիս սիրտը պանդուխտ — :

Գիւղի ալիին բարտիներու շուքին տակ
Երկու խաչեր , երկու շիրիմ ցոյց կու տան .
Օր մ'ալ այնտեղ պիտի իջնէ հըրեշտակ
Քրիստոնեայի թեւեր տալու արտամութեան :

Ի ԽՈՐՈՅ ԱՐՏԻ

Տէր, դու եղիք մեր զիւղերու
Երդիքներուն վըրան արեւ.
Չար թշնամին վանէ հեռու
Քու օրհնութեամբըդ խաչածեւ:

Թող չըրացուի նոր առաւօտ
Առանց ժըպիս մը բերելու.
Երեկոյեան աչքեր թախծոտ
Փոխուին զըւարիթ ճաճանչներու:

Դուն այցելէ տուներէ տուն
Ազքատներուն ևւ հարուստին.
Եղիք բարի հայր ամէնուն
Բաժնելով հացդ առատագին:

Տերեւ մ'առանց քեզ չի թափիր,
Ո՛չ թոչունէն կ'իյնայ փետուր.
Հաստատ բանէ միշտ մեր երկիր
Եւ աստղէ աստղ զայն շրջնցուր:

Թող չըմընան լեռներն անձիւն,
Դաշտերն առանց կանաչութեան.
Գետերն ըլլան ջինջ ու յորդուն,
Անտառներն ալ երդ ունենան:

Տուր զեկիլովին արտոյտի թեւ,
Ծաղիկներուն աչքեր դոհար .
Սվոյէ ամէն կողմ հեշտ արեւ
Որ չընստի տրտում խաւար :

Ճերմակ հօտերն երբ սար կ'ելլեն ,
Տուր սըրինդին անոյշ նըւագ .
Որ դառնուկներն ուրախ ցատկեն
Երբեմն ինչպէս սուրբ աստղին տակ :

Օրհնէ՛, օրհնէ՛ համբարքը մեր ,
Եւ մեր օճախն ու մեր թոնիր .
Որ քեզ հասնին զըւարթ ծուխեր
Բուրվառին հետ աղօթակիր :

Թող շողշողան հաւատքով լի
Մեր ժամերուն Խաչերն ոսկի .
Աներեւոյթ , երեւելի
Վանէ ամէն մէկ թշնամի :

Ժամի դոներն երբ կը բացուին
Հրեշտակներուն երդը լըսուի .
Եջերուն մէջ ժամապրքին
Ակնարկդ անոյշ թող միշտ հանդէի :

Թող արեւէն շող մալ կաթի
Մութ փոսին մէջ մեռելներուն .
Հրեշտակներուն փողն արծաթի
Բերէ իրենց ալ յարութիւն :

Ց Ա Ն Կ

	կջ		կջ
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՒՂԻ		ԵԿԵՂԵԳԻՈՒ ԽՄՀԸ	78
Հայկական զիւղը	7	Զանգակը	80
Դիւղի ճամբան	12	Խաչերկաթը	83
Դիւղի ափին	14	Շարաթ երեկոն	85
ԳԻՒՂԻՆ ԵՐԳԻ		Դիւղի կիրակին	89
Տունը	21	Բաղկօրը	94
Թոնիրը	24	ԲՆՈՒԹԵԱՆ ԳԻՐՔԸ	
Մենեակը	26	Բնութեան զիրքը	99
Պատուհանները	30	Դիւղին ծառերը	104
Խանձարուրքը	32	Իմ արդիս	108
Բնակիչները	33	Թումրերը	111
Մանուկները	36	Մաղեկները	114
Հացեփը	39	Կոտեմները	116
Դինստուճը	42	Վարդաստանէն կը դառնամ	117
Ցորեննոցը	45	Ցորենի արար	118
Մարտզը	48	Ախտառը	121
Ախոռը	50	Ազրիւրը	124
Բուխերիկը	52	Ալրիւրին ակը	127
Դիւղին երգը	55	Գուռը	128
ԽԱՋԻՆ ԳԼՈՒ ԼՈՅՍ		Հիւղակս	132
Եկեղեցին	61	Լքուած Հիւղակը	133
Քահանան	64	Գետը	136
Աւետարանը	68	ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԳԵՐԻ	
Ազօթազիրքը	71	Հերկը	141
Լքուած բուրվառը	73	Ակնարկէ, Տէր	143
Աւխտատեղին	75		

կ	կ		
Հողը	146	Առաւօտը	208
Գութանները կ'երթան	151	Արեւը	211
Սայլին երգը	156	Արեւմուտքը	213
Հօսաղը	158	Գիւղի լուսնկան	215
Անդապահը	161	Ասղերը	218
Հասկեր, հասկեր	163	Աշնանային խորհուրդներ	221
Հասկաքաղը	164	ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԹԻՉՈՒՆՆԵՐՈՒ	
Միջօրէն	167	Թոչունները	225
Զըսուքը	169	Միծեռնակները	227
Վերապարձ	170	Ա.- Աղաւենին	229
Կալը	174	Բ.- Ասիսկին	230
Երան	176	Գ.- Արտոյտին	231
Հոճանը	178	Դ.- Միծեռնակին	232
Հովիւը	180	Ե.- Կաքաւին	233
Հօտը	182	Զ.- Ճնճղուկին	234
ԵՂԱՆԱԿՆԵՐՈՒ ԵՐԳԸ		Է.- Կոռոնկին	235
Եղանակներու երգը	189	Ը.- Տատրակին	236
Հովիկը	192	Թ.- Թեղմանիկին	237
Գարունը	195	Ժ.- Կարմրալանջին	238
Ամառը	197	Եկէք թոչնիկներ	239
Աշունը	199	Անոյշ են	241
Զմերը	201	ՄԱՀԻՆ ԳԵՂԻ ԿԵԱՆՔ	
Գիւղին երկինքը	203	Թաղումը	245
Գիւղին հորիզոնը	204	Գերեզմանոցը	248
Միրանի գօտին	205	Ի խորսց սբոի	253
Ակնարկո	207		



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0025983

[60.704.]

4000

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ

ՀԱՅՐԵՆԻ ԿՐԱԿՈՐԱԿՆ (ՔԵՐԹՈւածներ)

ՎԵՆԵՏԻԿ, Ս. ՂԱԶԱՐ, 1930

ԱՐՏԵՐՈՒ ԵՐԳԸ — ՎԱՐԵՔԻ ԾԱՂԻԿՆԵՐ (ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ)

ՎԵՆԵՏԻԿ, Ս. ՂԱԶԱՐ, 1939

ԽԵՂԱԾ ՄԱՐԴԿԱՌԻԹԻԻՆ (ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ)

ՎԵՆԵՏԻԿ, Ս. ՂԱԶԱՐ, 1948